

Տաղա.
ու Շահումյան պատկեր
ԿՐԹԱԿԱՆ ԵՒ ԶՔՈՎԱՆՔ

ՏԵՍՐԵԿԵՐ

ԺԴ.

ԲԵՐԱՅԵԿԵՐ ՎԵԿԵՐ

Կ Ա Մ

ՏՀԱՑ ՄԻՒՏԸ ԿՐԹԵԼՈՅ

ՅԱՐԱՐ

ՊԵՏՄԱՆ ԹՈՒԵԿԵՐ



ՎԵԿԵՐ

ՊԱՇՏՊԱՐ Ա. ԱԽՈՎԻՆ ԹԱՐԱՎԻ ՎԵԿԵՐ.

1854. ԱՅ

85

Բ-38

37500 - d. 7.

9*
3000

21007 - 609

200.

Carm.
200.

200.

ԲԵՐՈՅԵԿԵՆ ՎԵԿԵՐ

85 —
P-38 Ե. ՊԻՍՆ ԳԵ
ԿԱՄ

ՈՐԲԵՐՈՒՆ ՊԱՇՑՊԱՆՆ ԱՍՏՈՒԱԾ Է

ՏԱՍՏՈՒՐԵՔԵՐՈՐԴ դարուն սկիզբները Խաչակրաց արշաւանքին մէջ գտնուող ասպետներուն երեւելիներէն մէկն ալ էր Կուալդերոյ Ռանուչչին : — Ասիկայ իր խմաստուն խորհուրդներովն ու պատերազմական քաջութիւններովը հայրենեաց մեծ ծառայութիւն ըրած եւ Խալիսյի մէջ մեծ անուն ձգած էր : Բայց երկու տարիէ վեր Ապենինեան լերանց մէջ իր դղեակներէն մէկը քաշուած , ինք զինքը տնական դործքերու տուած էր , ու մշակութեան զբաղելավ՝ իր ընտանեացը մէջ երջանիկ օրեր կ'անցընէր . երեք տարւան միակ աղջիկ մ'ունէր , որն որ ծնողացն ուրախութիւնն էր : Ասպետը շատ կը բաղձար մինչեւ մահ առ հանդարտութեան մէջ մնալ . բայց իր բարեկամներուն ու ծանօթներուն ստիպմանցը դէմ չկրնալով դնել՝ յանձն առաւ որ անոնց հետ մէկտեղ Արեւելք երթայ , յուսալով որ պատուով ու արդիւնքով լեցուած՝ քիչ ատենի մէջ նորէն հայրենիքը կինայ դառնալաւ : Աերջին քաժարումը մնաւ իր կնոջը , զիրին առաւ իր սիրելի լաւագութան ու օրհնեց : Անկէ ետքը ճամբայ կը առաջէն նաւով իր ընկերներովն Արեւելք առաջաւագայէն այլեւայլ ազգերէ ժողված Խաչակրաց դնելին հետ միացաւ :

Բայց յաջողութեամբ ու շուտով իր հայրենիքը դառնալու յոյսը պարապ ելաւ : — Խաչակիրները Ա. Երկիրը համնելով՝ կարծածներնուն պէս չգտան ԲԱՐ . ԱԵՊ .

իրենց թշնամիները, որոնք շատ քաջութեամբ կը պատերազմէին։ Աս պատերազմներու ատենները Ռանուչչի ասպետը որչափ որ առիթ կը դտնէր՝ իր կնոջը նամակ կը դրէր եւ իր ինչպէս ըլլալը կը ծանուցանէր։ Բայց աս կերպով երկու տարի անցնելէն ետքը՝ կուալդերոյէն ալ թուղթ չէր դար, եւ ոչ մեկ լուր մը կրցաւ անոր վրայ ունենալ կինը։ Աս կերպով անցուց հինգ տարի։ պարապ տեղ կը սպասէր, կու լար կ'ողբար, այնչափ որ ցաւէն հիւանդանալով՝ մահուան դուռը հասաւ։

Եկեղեցւոյ խորհուրդները մեծ եռանդեամբ ու Աստուծոյ կամացը համաձայնելով ընդունելէն ետեւ անկողնոյն քովը կանչեց իր սիրելի զաւակը եւ հեծեծանքով հառաչանքով՝ Ո՛վ իմ սիրելի աղջիկս, ըստ, ես կը մեռնիմ, եւ դուն քու մատաղ հասակիդ մեջ որբ կը մնաս։ Աշխարհքէս բաժնուելու ատենա՝ միակ ցաւս աս է որ զքեղ առանձին կը թողում։ Ինչու որ ստուդիւ հայրդ իրեն քաջասրտութեան զոհ եղած է։ Քեզի նայող պիտ' որ ըլլայ Պր. Օրլանտոյ եղբայրս։ որտանց զինքը սիրէ ու յարդէ։ ինք ամէն կողմանէ զքեղ կը հոգայ։ Գիտես որ հիւանդուտ է, ամէն ձեռքէդ եկած ծառայութիւնն ըրէ անոր, եւ Աստուած զքեղ կը վարձատրէ։ Սիրելի զաւակս, առ աս խաչը, որն որ հայրդ սուրբ Երկրէն ինծի խաւրեց։ միշտ վիզդ կախէ եւ քու հայրդ ու մայրդ յիշէ։ անոնց քու վրադ ունեցած սէրն ու մահը միշտ աչքիդ առջեւն ըլլայ։ ասիկա բաւական կ'ըլլայ միտքդ բերելու անոնց քեզի տուած խրատները։ Աստուած զքեղ օրհնէ, սիրելի աղջիկս։ . . . զիս մի մոռնար . . . ու քու խեղճ . . . հայրդ։

Պիանդան անկողնոյն քովը ծունկ չոքած հեղեղի պէս արցունք թափելով՝ մօրը ձեռքը կը պազնէր։ Բոլոր տան մարդիկը, աղախիններն ու ծառաներն աղօթք կ'ընէին։ Ասանկով խեղճ տիկինը հողին

աւանդեց : Քանի մը որ լալով ողբով անցընելէն ետքը՝ Պիանդան իր դժբախառութիւնն սկսաւ իմանալ, անանիկ որ տասը տարւան աղջկէ մը չեր յուսացուեր անանիկ սրաի զգածմունք ու ցաւ, որչափ որ աս խեղձին վրայ կը տեսնուեր :

Պր . Օրլանտոյ իր մօրեղբայրն ու հոգաբարձուն, երբ որ իրեն քրօջը մահաւան արտմալի լուրն առաւ, ելաւ եկաւ, որ իր քրօջն աղջիկը հոգայ, եւ անոք ապագայ վիճակին վրայ բան մ'որոշէ : Պր . Օրլանտոյ շատ ազնիւ բնութիւն ունէր ու շատ աղէկ մարդէր . բայց հիւանդու ու տկար ըլլալով՝ ամէն բան իր կնկանը ձեռքը տուած էր, որն որ փառասէր ու հպարտ կնիկ մըն էր :

Ասոնք Պր . Ռանուչչիին դղեակը հասնելով՝ առջի մէկ քանի օրը շատ սէր ցուցուցին Պիանդային, որն որ ուրիշ կողմանէ իրեն ձեռք բռնող մը չունեանալով՝ ինք զինքը բոլորովին իրենց յանձնեց եւ իրենց մեծ սէր ու յարդութիւն կը ցուցընէր : Ամսուան մը մէջ Պր . Օրլանտոյ ամէն բան կարդաւորեց . եւ թէպէտ մտքերնին անանիկ դրած էին որ քաղաք գաւանան ու Պիանդան կուսանաց վանք մը գնեն որ կրթուի, բայց իր մօրեղբայրը տեսնելով որ դեղի օքը շատ աղէկ կ'ընէ իրեն, որոշեց որ բոլոր ամառն ու աշուն հնն մնան : Պիանդան ասոր շատ ուրախացաւ . ինչու որ չեր ուղեր բաժնուիլ այնպիսի տեղէ մը՝ ուր որ իր պղտիկութեան տարինենքն անցուցած էր . կը վախնար որ մէյսմալը չկըրնաս տեսնել ան լեռները, որ իր մօրն ու իրեն աս կողմերը թափած արցունքները միտքը կը բերէին :

Ամառն անցաւ, ու քանի որ կ'երթար Պր . Օրլանտոյին առողջութիւնն աւելի կը հաստատուեր . անոր համար բժիշկները խրատ տուին որ քաղաքը գաւանալու խորհուրդը թող տայ, եւ միշտ հնն մնայ : Պարոնն ալ անոնց խորհրդին անսալով՝ ուղեց հնն

Հաստատուիլ։ Հաղիւ թէ որոշուեցաւ որ ա՛լ քաղաք
շդառնան, Օրլանտոյին կնիկը սկսաւ իր ինչպիսի
բնութիւն ունենալը յայտնի ցուցընել։ Այնչափ տա-
րիէ ի վեր դղեկին մէջ տիրած խաղաղութեան ու
հանդարտութեան տեղ՝ կուիւ ու խռովութիւն, պո-
ռալու պոռչըտալու ձայներ անպակաս էին։ Տան
մէջ եղած ամէն հին ծառաներն ու աղախիններն
ելան, ու Պիանդան սրտանց հոգացող մէկը չմնաց։
Օրլանտոյին երկու որդիքն ալ, որոնցմէ մէկը տասն-
ումէկ ու մէկալը տասը տարւան էին, բոլորովին
իրենց մօրն ելած էին. Հպարտ, ամենեւին բանի մը
չհաւնող, բարկացոտ բնութիւն մը ունէին, եւ գրե-
թէ ամէն օր նախատական խօսքերով զՊիանդան կը
տրամեցընէին։ Ասանկով խեղճ աղջիկը արտում
տիսուր կեանք մը կ'անցընէր. թէ որ մինակ մխիթա-
րութիւն մ'ունէր նէ, մօրը վերջին խօսքերուն յի-
շատակն էր։ Անոր խրատները միշտ աչքին առջեւն
էին եւ զգուշութեամբ կը կատարէր, իր մօրեղբայրը
հօր պէս կը պատուէր ու կը սիրէր. երբ որ անոր
հիւանդութիւնը կը սաստկանար ու տան մէջ մնալու
կը ստիպուէր, շատ սիրով ու հաճութեամբ ձեռքէն
եկած ծառայութիւնները կ'ընէր։ Բայց ի՞նչ օդուտ
Օրլանտոյին կնիկն աս ամէն բանը չար մտքով կը
մեկնէր, կեղծաւորութիւն է, կ'ըսէր. եւ թէպէտինք
իր էրկանը վրայ բնաւ հոգ չէր տաներ, բայց ուրիշ-
ներուն ըրածին ալ չէր կրնար տանիլ, ու կ'ուղէր
որ ամէնքն անոր աչքէն հանէ։ Պր. Օրլանտոն ալ՝
թէպէտ իր երախտագիտութիւնն ու շնորհակալու-
թիւնը կը ցուցընէր, բայց անանկ ալ իր կնկանէն
կը վախնար, որ Պիանդային շատ անդամ իր սրտին
զգածմունքը յայտնելու չէր համարձակեր։

Աս կերպով երկու տարիի չափ անցուց Պիան-
դայ, միշտ լալով ու սրտի նեղութեան մէջ։ Կի-
րակի օր մը առտուանց մօրեղբօրը երկու որդւոցն

ու աղախնոյ մը հետ մէկտեղ՝ մօտ անտառի մէջ եւ դած մատուռը գնաց . Հոն իր ջերմեռանդութիւնը կատարելէն ետքը՝ դուրսը քարի մը վրայ նստեցաւ : Երբ որ տղաքը խոտի վրայ կը խաղային, հեռուէն ծեր մարդ մը անոր կը մօտենար, որուն հագուստը զինուորական ու պանդուխտ մարդու զգեստէ խառն բան մը կ'երեւար : Պիանդան իրեն միտ չզնելով՝ մօրը տրւած խաչը կը պազնէր, ու անոր վերջին րոպէները կը յիշէր : Աս միջոցիս մէջ ծեր պանդուխտը իր դաւազանին կըթընելով կամաց կամաց անոր մօտեցաւ եւ երբ որ քովին եկաւ, հարցուց որ Պր . Ռանուչչին դղեակն ասկից շատ հեռո՞ւ է :

Ահա, ըստ Պիանդան, ձեռքն երկրնցընելով, ահա աշտարակին ծայրը, կէս ժամու մէջ կրնաս հոն հասնիլ . բայց թէ որ աղքատ ես ու ողորմութիւն խնդրելու համար կ'երթաս նէ խորհուրդ կուտամ որ հոն չերթաս :

Ի՞նչ կ'ըսես, պատասխանեց ծերը, եսչեմ կրնար հաւատալ որ Պր . Ռանուչչին տիկինն ինծի պէս ու զորմելի պանդխտի մը քանի մը ժամու համար տեղ մը տալ չուզէ :

Աս խօսքին Պիանդան ձեռուրներն ու աչուրները երկինք վերցընելով՝ Զքուցած տիկինդ հիմա աշխարհքէս աւելի աղէկ տեղ է, ըստ :

— Ի՞նչ, կը զքուցէք, օրիորդ, ի՞նչ կը զքուցէք . . . : Իսկ իր աղջիկը :

— Ո՞հ, մ' ըսեր, իր աղջիկը մօրեղբօրն անդութիւնկանը քով տրտմաւթեան ու վշտերու մէջ օրերը կ'անցընէ :

Պանդուխտը մտադիր աչքով մը Պիանդային կը նայէր, ու կ'երեւար թէ Ռանուչչին ընտանեացը վրայ ուրիշ հարցմունք ալ ընել կ'ուզէր : Մէջ մ'ալ մէկէն արտաքոյ կարգի ուրախութեամբ Հրամանքսիդ Պիանդան էք, ըստ . աս խաչէն զձեղ կը

ճանչնամ. իմ տէրս իրեն հայրենիքէն ելելուն երկրորդ տարին ասիկա իր տիկնոջը խաւրեց։ Թողտուէք որ ես ալ. . . . Այլայլութենէն խօսքն յառաջ չկրցաւ տանիլ, աղջկան ձեռքը բռնեց պագաւ, ու սկսաւ լալ։

Պիանդան հայրը տեսնելու յուսէն կը խենթենար. բայց մէկալ կողմանէ ալ կը վախնար որ չըլայ թէ ան յոյսը բոլորովին կորսընցընէ։ Վերջապէս ալ չկրնալով համբերել, հարցուց ծերուն թէ Ստուդիւ հայրս քու տէրդ է, ստուդիւ կենդանի՞ է. եւ առանց պատասխանին սպասելու՝ գետինն իյնալով՝ Աստուած իմ, ըստ, իմ վրաս դժա եւ հայրս տեսնելու արժանի ըրէ։

Օտարական ծերն այլայլած՝ Հրամեր էք, դեռ կենդանի է, կ'ըսէր, զինքը կը տեսնէք. բայց հանդարտեցէք, հօրերնուդ սիրոյն համար սիրտերնիդ հանդարտ բռնեցէք. ըսելիքս մտիկ ըրէք։

Բայց Պիանդան չէր կրնար ինք զինքը բռնել, բան մը մտիկ չէր ըներ, ականջ չէր դներ. ուրախութենէն սիրտն անանկ ելած էր, որ յորդ արցունք կը թափէր։

“Եսն միջոցին մօրեղբօրը տղաքն ու աղախինն եկան, եւ անոր ծեր պանդխախին հետ լալով խօսելուն վրայ շատ զարմացան։ Աղախինը հետաքրքրութեամբ լալուն պատճառն իմանալ կ'ուզէր. բայց պանդուխտն աչք ըրաւ որ լուէ, բան չզըռուցէ։ Աղախինոյն սիրտն ասոր նեղացաւ, բայց Պիանդան խոստանալով որ վերջէն կ'ըսէ, ոտք ելաւ տուն դառնալու։ Ան ատեն օտարականը Պիանդային՝ Գացէք դացէք, ըստ, ես քիչ մը աս տեղս հանդչելէն ետքը՝ ձեղի կը հասնիմ. գործքի մը համար եկած եմ, եւ կը յուսամ որ ոլր. Ռանուչիին դռներն ինծի գոյ չեն մնար։”

Պիանդան տուն դարձած ատեն՝ մօրեղբայրը շատ գէշ վիճակի մէջ գտաւ. Ժամ մը առաջ կաթուած

իշնալով՝ անկողին մտած էր. լեզուն բռնուած՝ ամեն նեւին չէր կրնար խօսիլ: Խեղճ աղջիկն ասոր վրայ սառատիկ ցաւեցաւ. բովէ մը հիւանդին քովիչն չէր բաժնուեր: Թէպէտ ինք չհամարձակեցաւ պանդուխտին զրուցածները մօրեղբօրը կնկան յայտնել. բայց աղախինը գնաց տեսածը պատմեց: Խաթունը շուտ մը Պիանդան կանչել տուաւ եւ հրամայեց որ ամէն բան շխտակ զրուցէ: Երբ որ պատմութիւնը լսեց, տարակուսանաց ու վախի ծովին մը մէջ ինկաւ, ինչ ընելիքը չէր գիտեր. բայց գրանց չցուցընելով՝ ըստ որ մօրեղբօրը քովին երթայ ու անոր նայի:

Խեղճ Պիանդան՝ որ մօրեղբօրը վիճակին վրայ ցաւի մէջ, իսկ հօրը նկատմամբ՝ կէս մը ուրախութեան ու կէս մ'ալ վախի մէջ էր, միտ կը գնէր որ պանդխտին գան իմանայ: Մէյ մ'ալ շներու հաջելը լսելով՝ պատուհանը վազեց ու տեսաւ որ անծերը ծառայի մը հէտ գոնէն ներս կը մտնէր: Կը կարծէր որ տանտիկնոջ հէտ քիչ մը խօսելէն ետքը՝ անշուշտ զինքը կը կանչեն, ու հօրը վրայ ստոյդ տեղեկութիւն մը կ'ունենայ: Վ'անցնի ժամ մը, կ'անցնի երկու ժամ ալ, եւ եկող դացող չըլլար: Իրիկուն կ'ըլլայ, եւ հիւանդին քովի խուցն իրեն կերակուր կը բերեն. բայց օտարականին վրայ մէկը բան մը չիխօսիր. ինքն ալ չիհամարձակիր հարցընելու:

Ասանկով անցուց Պիանդան իրիկունն ու գիշերուան մէկ մասը: Կէս գիշերէն երկու ժամ յառաջ տեսնելով որ մօրեղբայրը կը քնանայ, Պիանդան մատուրներուն վրան քալելով, խցէն դուրս ելաւ, ու կամացուկ մը վար իջաւ: Տանտիկնոջ խցին մօտեցած ատեն՝ տեսաւ որ դուռը կէս մը բաց էր, ու ինքները խորունկ մտածելով՝ կը ճեմէր: Մէյ մ'ալ երկայն ճամբուն ծայրէն լցու մ'երեւնալով՝ աղջիկը սանդղին տակը գնաց պահուըտեցաւ: Լցուր կամաց կամաց մօտիկցաւ, եկողը տիկնոջ սենեկապանն էր:

Տանտիկինն աճապարելով դիմացը գնայ եւ ցած ձայնով ու այլայլութեամբ մը՝ Յովհաննէս, ի՞նչ ըսիր, ըսաւ. ի՞նչպէս յաջողեցաւ :

« շատ աղեկ, շատ աղեկ, ամէն բան յարմարյուցի, Տիկին, պատասխանեց սենեկապանը : Անիկայ հիմա անտառն հանող աշտարակին մէջն է : Հոն տարի զինքը, ըսելով որ տերիշ տեղ չունինք, եւ դժուարութիւն չցուցուց : Բայց վաղը թէ որ Պիանդան հարցընելու ըլլայ, հրամանքնիդ ի՞նչ պիտ'որ ըսէք :

— Ի՞նչ բան կայ, կը զրուցեմ որ ան մարդը խաբերային մէկն էր, եւ Պր. Կուալդերոյին վրայ տեղեկութիւն տալ ձեւացընելով՝ տուն մտաւ ու դիշերը քանի մը բան գողցեր փախեր է :

— Ա երջէն ի՞նչ պիտ'որ ընենք ան ծերը :

— Ի՞նչ պիտ'որ ընենք, աշտարակին մէջ բանտարկեալ կը պահենք . արդէն ծեր ու շատ աշխատանք քաշած մարդ մըն է. կը յուսամ որ վեց ամիս չերթար կը մեռնի :

— Լաւ է, ես հիմա երթամ ծառաներուն ըսեմ որ օտարականը կերակուր չ'ուզեր : Ետքէն ես բան մը կը տանիմ : Ուրեմն գիշեր բարի :

— Երթամ բարով, Յովհաննէս. նայէ որ ամէն բան ուզածիս պէս կատարես :

Աս ըսելով տանտիկինը դուռը գոցեց, պառկեցաւ: Պիանդան, որ բոլոր խօսակցութիւնը լսած էր, աս բանիս վրայ շատ վշտացաւ ու ցաւեցաւ: Զեր կրնար հասկընալ թէ տանտիկինն անանկ ծեր մարդը բանտ դնելու ի՞նչ պատճառ ունի, կամ անկից ի՞նչ շահ կը յուսայ: Ասանկ մտածմունքով զգուշաթեամբ կամաց կամաց սանդղներէն վեր ելաւ ու իր խցիկը դարձաւ: Հաղարտումէկ խորհուրդներ զինքն անհանդիստ կընեին. հօրը կենդանի ըլլալն իմացած ըլլալով՝ կը յուսար որ քիչ մը վերջը զինքը կը տեսնէ. բայց ծեր մարդուն խօսքն յիշելով որն որ ու

ըիշ բաներ ալ ունէր իրեն ըսելու, միաքը դրաւ որ
ինչ ըլլայ ըլլայ՝ հետը խօսի:

Աէս գիշերն անցած էր, բոլոր տան մէջ խոր
լոռութիւն կը տիրէր, ամէնքը պառկած էին ու ոտքի
վրայ մարդ չկար: Դիտած ու տեսած էր որ Յովհաննէս
գաղառկ աշտարակը գացած ու ետ դարձած էր:
Ուստի եւ ինք իրեն սիրտ տալով ու Աստուծոյ յանձ-
նուելով՝ մօրեղբօրը խուցը մտաւ ու ձեռքը պա-
դաւ. կարծես թէ մէկը կ'ազդէր որ վերջին անգամ
տեսնուիլն ու հրաժարական ողջոյն տախն է: Անկէ-
ետքը իր խցէն ելաւ, ու միաքը դնելով որ աշտա-
րակին մէջ բանտարկեալ ծերուն հետ անշուշտ խօսի,
առանց ձայն հանելու, ճրադ մ'առած՝ սանդուղնե-
րէն վար ինջաւ, եւ սրահէն ու բակէն անցնելէն
ետքը՝ առանց մէկու մը իմանալուն՝ աշտարակը հա-
սաւ: Ցած ձայնով մը ծառան կը կանչէ, բայց պա-
տասխան տուող չկայ. կրկին կը կանչէ աւելի բարձր
ձայնով, եւ միտ կը դնէ. սակայն ուրիշ ձայն չի-
լսեր՝ բայց եթէ իր խօսքերուն արձագանգը՝ որն որ
աշտարակին նեղ ճամբուն մէջ կը հնչէր: Ան ատեն
զինքը սարսուռ մը կը բռնէ, ահ ու դող մը բոլոր
ուկրները կը պատէ. կ'ուղէ ետ դառնալ փափչիլ,
բայց ծնկուրները բռնուած՝ քայլ մը չիկրնար ընել:
Մէյ մ'ալ հեռուանց ձայն մը կը լսէ թէ Պիանդա,
կեցէք, ձայն մի հանեք, ես ձեր հօրը հաւատարիմ
ծառան եմ, մի վախնաք:

«Եսրէն հոդի առնելով կեցաւ: Շատ չանցաւ, ե-
կաւ մարդը քովը. Օ'րիսրդ, ըսաւ, մի վախնաք
վստահ եղէք վրաս, թէ որ մը հայրերնիդ տեսնել
կ'ուղէք նէ, հիմա հետս մէկտեղ գալու էք. հոս
մնանք նէ թէ դուք ու թէ ես ձեր մօրեղբօր կնկա-
նը չարութեան զոհ կ'ըլլանք: Քաջալերեցէք, ճամ-
բայ ելլենք:

Աս ըսաւ եւ առանց պատասխանի մը սպասելու՝

լոյսն աղջկան ձեռքէն առաւ, ու զինքն հետը մէկ-
տեղ աշտարակին ներսի կողմերը տարաւ։ Քանի մը
ոտք իջնալէն ու քանի մը ոտք ելլելէն եւ շատ մը
նեղ ճամբաներէն անցնելէն ետքը՝ պղտիկ դուռ մ'ե-
կան, որն որ ծերուն մէկ ձեռք դնելուն՝ բացուե-
ցաւ։ Ան դուռն անցնելուն պէս՝ իրենք զիրենք ան-
տառին մէջ դտան։

Օ՛րիորդ, բսաւ ծերը, կենալու ատեն չէ, քա-
ջալերեցէք, ձեռքերնիդ ինծի տուեք. թէպէտ ես
ծերացեր եմ, բայց դեռ զօրութիւն ունիմ իմ տի-
րոջս աղջկան նեցուկ ըլլալու։ Կէս ժամէն կ'աղատինք։
Եղբայրս մօտերս տուն մ'ունէր, թէ որ կենդանի մնա-
ցեր է նէ, հոն հասնելով՝ կ'աղատինք։ Աճապարենք,
ժամանակ չկորսընցընենք. կրնայ ըլլալ որ տան մար-
դիկն իմացած ըլլան եւ զմեզ անտառին մէջ փնտուեն։

Հատ աղէկ, բարի ծեր, պատասխան տուաւ Պի-
անդան, ես քու վրադ վստահ եմ։ Բայց կ'աղաչեմ
մի պահէր, բսէ ինծի, հայրս ուր է։

— Վիչ մը ետքը կ'իմանաք. Հիմա աճապա-
րենք յառաջ երթանք, որ չըլլայ թէ ձեր մօրեղբօրը
կնկան ձեռքն իյնանք։ Ապա թէ ոչ՝ երկոքներնուա-
լ բանը բուսած է։

Ասանկով փախստականները ժամու մը չափ ան-
տառներու մէջ քալելէն ետքը՝ ուզած տեղերնին
հասան։ Խեղճ Պիանդան ան աստիճանի այլայլած ու
յողնած էր, որ ալ չէր կրնար քալել։ Ծերը տան
դուռը զարկաւ։ Ո՞վ է, ի՞նչ կ'ուզես, հարցուցին
ներսէն։ Ծերը ճանչցաւ որ եղբօրը ճայնն է եւ
ուրախութեամբ մը պատասխանեց. “Ծուտով բաց,
Անտոն, քու Բարթողիմէոս եղբայրդ եմ, շուտով
բաց։ Անտոն առանց ճրադ վառելու, անկողնէն
ցատքեց, եկաւ դուռը բացաւ. Երկու եղբարք իրար
տեսնելէն յառաջ՝ մէկը մէկալին պլուեցան եւ ու-
րախութենէն լացին։”

“Այս միջոցին Անտոնին կնիկը ճրադ վառեց, ու
ամենքը խույզը մտան: Ծերը զՊիանգան ցուցընելով՝
Սիրելի եղբայրս, ըստ, ասիկայ մեր տիրոջը Պարոն
Կուալդերոյին աղջիկն է, որն որ պատճառ եղաւ ա-
սանկ գիշեր ատեն քեզի այցելութիւն ընելուս.
կ'աղաչեմ կրակ վառել տուք, ինչու որ օդը պաղ
է, եւ աս Օրիորդն եղանակներու խստութեան չէ
վարժած: Անտոնին կնիկը կրակ վառեց. եւ քիչ մը
ուտելու բան բերաւ. իսկ Բարթողիմէոս սկսաւ իր
պատմութիւնը պատմել:

Չեմ ուզեր, ըստ, խօսքս երկրնցընել, սուրբ
Նըրելին մէջ առջի երկու տարիները պատահած բա-
ները պատմելով. անոնց վրայ մանրամասն խօսելու
ուրիշ անդամ աւելի յարմար ժամանակ կ'ունենանք:
Մեր պանդխտութեան երրորդ տարին Պր. Ռամուչ-
չին Տաճկաց ձեռք գերի ինկաւ. ես ալ առանձին
թող տալ չուզելով իմ տէրս, որմէ այնչափ պա-
տերազմներու ժամանակները չեի բաժնուած, նոյն
գերութեան վիճակը յանձն առի. ուստի եւ եր-
կուքնիս ալ գերիի պէս ծախուեցանք:

Ի՞ախտէս զիս գնող Տաճիկը՝ շատ աղեկ մարդ-
էր եւ ինծի մեծ սէր կը ցուցընէր. բայց աս սէրն
աւելի մեծցաւ հետեւեալ պատճառին համար: Օր
մը վազր որսալու դաշած ըլլալով՝ սաստիկ վի-
րաւորեցաւ. ես զանազան սպեղանիքներ շինելով
զինքը դարմանեցի, եւ Աստուծոյ օդնելովը մա-
հուընէ ազատեցի: Աս մարդս շնորհակալութեան
համար՝ զիս թէպէտ գերութենէն ազատեց, բայց
կ'ուզեր որ տանը մէջ մնամ: Իսկ իմ խելքս միտքս
տիրոջս վրայ ըլլալով՝ չուզեցի հոն մնալ. միտքս
դրի որ ասդին անդին պարտիմ, զինքը փնտուեմ:
Բարի Տաճիկը, որն որ միշտ կ'ըսէր թէ իր կեսնքն
ազատելուս համար՝ որչափ բան տայ նէ ալ, չիկրնար
ըստ բաւականին հատուցում ընել, շատ աղնիւ ըն-

ծաներ տուաւ, որոնք կ'ուղէի իմ տէրս ազատելու գործածել. միայն թէ ուր ըլլալը չէի գիտեր :

Այրկայն ատեն պարապ տեղ վնտուելէն ետքը՝ վերջապէս դանուած տեղն իմացայ, եւ առանց յապաղելու՝ ճամբայ ելայ դէպ ի ան կողմերը։ Ճամբան Ափրիկէի անապատներուն մէջ, երբ որ Գահիրէի մօտեցած էի եւ քիչ մը ետքը տէրս տեսնելու եւ ազատելու յուսով կ'ուրախանայի, մէյ մ'ալ վրանիս աւազակներ դալով՝ բոլոր ունեցածնիս առին կողոպատեցին։ Հասայ Գահիրէ, Պր. Կուալդերոն դտայ, բայց ինչ օդուտ, միջոց չունէի, որ զինքն ազատեմ։ Տէրս զիս տեսնելուն վրայ շատ ուրախացաւ. իր ազատութեան յոյսը բոլոր իմ վրաս դրած էր։ Վերջապէս որոշեցինք որ ես իտալիա դառնամ ուստակ ժողվելով՝ նորէն Գահիրէ երթամ, զինքն ազատեմ։ Ճամբայ ելլելու օրս նամակ մ'ալ տուաւ ինձի, որ իր տիկնոջը բերեմ, որն որ դեռ կենդանի կը կարծէր :

Հատ վտանգներու եւ դժուարութիւններու յաղթելով՝ ու օրուան հայս մուրալով՝ նաւահանգիստ մը հասայ, ուր բախտէս՝ Ճենովա դայող նաւ մը կար։ Նաւապեան աղաչանքս ընդունելով՝ յանձն առաւ որ զիս ձրի մէկտեղ առնէ։ Ճենովա՝ բարեկամ մը քիչ մը ստակ տուաւ, եւ երէկ աս տեղերս հասայ։

Պր. Ռանուչչին ընտանեացը վրայ ունեցած առջի լուրս շատ տրտմալի եղաւ ինձի։ Անտառին մատրանը քով Օրիորդին պատահեցայ, եւ մօրը մեռնիլն իմացայ։ Քիչ մը ետքը դղեակը դացի ու Պր. Օրլանտոյին հետ ուղեցի խօսիլ։ Ըսին որ ծանր հիւանդ է, եւ զիս առին անոր կնկանը տարին։ Մինչուկ հիմա պատմածներս ամէնն ալ մէկիկ մէկիկ իրեն պատմեցի, ու խօսքս հաւատալի ընելու համար՝ որ Պր. Կուալդերոն զիս խաւրած է, հանեցի

անոր՝ իր տիկնոջը գրած նամակը տուի։ Ապրդալէն ու քանի մը բովէ մտածելէն ետքը, ինծի պատմածիդ պէս սուտ պատմութիւն մը յարմարցընելն, ասանկ նամակ մը ձեւացընելը գժուարին բան չէ, ըստ ։ Սուրբ երկրին լուրերը մեզի շատ ուշ կը հասնին, եւ անստոյդ բաներ են։ Տիկին, պատասխանեցի, ըստ ածնիդ իրնայ ըլլալ, բայց ես խարեբայ չեմ։ Ըստիս ստուգութիւնն իմանալը դիւրին է։ Թէպէտեւ տասը տարի կայ որ ես ասկից բաժնուած եմ, բայց դեռ պէտք է որ շատ մարդիկ գտնուին որ զիս ճանչնան։

Լաւ է, լաւ է, ըստ, կը հաւտամ, բայց այսօր ատեն չկայ, վաղը կը խօսինք։ Հիմա զըեղ սա աշշ տարակներէն մէկը խաւրեմ, որ գիշերը հոն անցընես։

Ազշած մնացի, երբ որ տեսայ որ զիս անսանկ տեղ մը կը գնէ, որն որ բանտի տեղ կը ծառայէր. գուցէ, ըսի, վրաս ապահով չըլլալուն համար կ'ընէ։ Ինչ եւ իցէ՝ ծառայ մը կանչեց, ականջն ի վար բան մ'ըսաւ, ու ինծի պատուիրեց որ անոր հետ երթամ։ Առանց բան մը զըուցելու հնաղանդեցայ. ինչու որ թէպէտ զիս աշտարակին մէջ ալ գնէր, ես կրնայի ազատիլ. երկու գաղտնի ճամբայ գիտէի, որոնք աշպահով էի որ ան նոր բնակիչները չեին ճանչնար։ Ծառան առաւ զիս աշտարակը տարաւ եւ կը կ'ըն կը կին վրայէս գոցեց գնայ։ Մէջ մ'ալ կ'էս գիշեւ ըուան մօտ եկաւ, կերակուր բերաւ։ Իր գալէն յառաջ փորձած էի գոներէն մէկը՝ որն որ անտառ կը հանէր, եւ ձեռքս վրան գնելուս պէս բացուեցաւ։ Ծառային եկած տեսնը քնանալ ձեւացուցի, ու բան մը չեմացաւ։ Կ'էս գիշերն անցնելէն ետքը մէկալ զուռն ալ որ նեղ ճամբան կը հանէ, փորձեցի. իսկզբան քիչ մը դէմ կեցաւ, բայց ան ալ բացուեցաւ։

Ո՞իտքս դրած էի որ ան գիշեր գիանգան առնեմ փախչիմ. բայց չեի կրնար ուղածիս հասնիլ, ինչու որ եւ ոչ անոր խոյը գիտէի։ Երբ որ ասոր ԲԱՐ. ԱՅՊ.

վրայ ինք իրենս կը մտածէի, տեսայ որ նեղ ճամբառն ծայրն աշտարակ մտնելու դրան քով լցոյ մը կայ: Անմիջապէս ետ դարձայ՝ պահութեցայ, կասկածելով որ գուցէ տանտիկինը զիս մեռցընելու համար մարդ մը խաւրած ըլլայ: Մէջ մ'ալ լսեցի որ կնոջ ձայն մը զիս կը կանչէր ըսելով թէ պատուհանէն նայիմ: Ասով սիրտ առի, նեղ ճամբառն գուռը գացի բացի . . .: Ի՞նչ ուրախութիւն, եկողը Պիանգան էր: Անմիջապէս զինքն առի գուրս հանեցի:

Բարթուղիմէոս խօսքը լմբնցընելէն ետքը, Պիանգան պատմեց տանտիկնոջ նոյն գիշերը Յովհաննիսին հետ ըրած խօսակցութիւնը: Աս պատմութիւնը հաւատարիմ ծառան իր մտքին վրայ աւելի եւս հաստատեց, որ շուտով Գիորենցա փախչի, եւ հոն տէրութենէն օգնութիւն խնդրէ: Միայն թէ Պիանգան սաստիկ յոգնած ըլլալով՝ անկարելի էր որ ան գիշեր կարենային ճամբանին յառաջ տանիլ. թէպէտ մեծ վտանգ կար, բայց հարկ եղաւ որ քանի մը ժամ հոն կենան, որպէս զի հանգչի:

Առտուանց կանուխ երբ որ երկու եղբարք ջորին կը պատրաստէին, որ ճամբան խեղճ աղջիկը վրան նըստեցընեն, յանկարծ մէջ մ'ալ Անտոնին կնիկը վաղելով եկաւ զրուցեց որ անտառին մէջ ձիւաւորներ կան, որոնք դէպ ի իրենց տունը կու գան:

Բարթուղիմէոս արդէն գիշերը պանդխտի զգեստն հանած ու մօրուքն ալ սափրած ըլլալով՝ կը յուսար որ զինքը չեն ճանչնար. բայց Պիանգան ի՞նչ ընելու էր. տան ամէն ծառաներն ու շրջակայ տեղերուն գեղացիներն անգամ կը ճանչնային: Անոր համար ուրիշ ճար չկար, բայց եթէ անանկ տեղ մը պահէլ, որ չկրնան գտնել: Անտոնին միտքն եկաւ որ ջորւոյն ընդարձակ մսուրին մէջ պառկեցընեն ու վրան խոտով ծածկեն: Շուտով մը խեղճն անկողնէն հանեցին, մսուրին մէջ դրին: Հազիւ թէ խօտը վրան

դոցած էին, խնդրակներն հասան եւ հարցուցին թէ
Դղեկին օրիորդը ծեր պանդխտի մը հետ տեսաք:

Արամեր էք, պատասխանեց Անտոն, քիչ մը յա-
ռաջ սա շագանակենիին քովերը տեսայ, որ ծերու-
մը հետ գետին քովի դաշտը կ'երթար. երկուքն ալ
շատ շուտ կը քալէին: — Անտարակոյս շուտով քա-
լած պիտ'որ ըլլան, ըստ Յովհաննէս, անտարակոյս.
բայց մենք իրենց կը հասնինք: Ա՛ն թշուառական
ծերն, ան խարեբայ պանդուխտն. ըրածն իրեն շատ
սուղ պիտ'որ նստի: Աս ըսելով սկսաւ ձին վազցը-
նել եւ մէկ ըոպէի մէջ աներեւոյթ եղան:

Իրենք երթալուն պէս՝ հաւատարիմ ծառան Պի-
անդային հետ ճամբայ ելաւ: Ամենեւին տեղ մը չկե-
ցան մինչեւ որ Գիորենցա հասան: Հոն Բարթողի-
մէսս շուտ մը տէրութեան պաշտօնեաներուն գնաց,
ու ամենայն ինչ առջեւնին դրաւ. բանը ծերակոյտին
առջեւն ալ ելաւ, ու վճիռ տրուեցաւ որ Պիանդան պա-
տուաւոր խորհրդականի մը հոգաբարձութեան յանձ-
նուի, որ անոր գաստիարակութեան հոգ տանի: Պր.
Օրլանտոյին ալ թուղթ մը խաւրուեցաւ, որ ըրած
մատակարարութեան հաշիւը տայ. եւ ինք արդէն
մեռած ըլլալով՝ կինը պարտաւորեցաւ դղեկէն ելլել:

Պր. Կուալդերոյին ազատութեան համար ալ
հարկաւոր եղած ստակը տրուեցաւ հաւատարիմ ծառ-
ռային, որն որ Գահիրէ գնաց, ու տիրոջը հետ
մէկտեղ հինգ ամիս ետքը Գիորենցա դարձաւ: Զիւ-
կրնար պատմուիլ Պր. Կուալդերոյին տրամութիւնն եւ
ուրախութիւնը երբոր իր հայրենիքն հասաւ եւ իր
սիրելի ամուսինը մեռած դժաւ: բայց Պիանդան իր
ազնիւ բնութեամբը քիչ ժամանակի մէջ հօրը տըրտ-
մութիւնն ու կրածները մոռցընել տուաւ:

Օ. ԳԱՐԵՒՄ ԱՌՈՑԵ

ԿԱՄ

ԱՐԴԱՐԱՍԻՐՈՒԹԻՒՆ ՎԱՐՁԱՏՐԵԱԼ

Գառնիկելոս Ռոտնէ, աղքատ բայց առաքինի ծնողաց զաւակ էր, որոնք Անդղիայի դաւառական քաղքի մը մէջ կը բնակեին։ Պղտիկ հասակէն ինք զինքը վաճառականութեան տուած ըլլալով՝ քսան տարւան եղած առեն՝ Եարմութ քաղաքն երեւելի վաճառականի մը քով առաջին դրագիր էր։

Առաքինի երիտասարդն ամէն ամիս իր վաստրկածին կէսը հօրք կը խրկէր, եւ ամէն անդամ որ ծնողքն իրեն նամակ գրելով շնորհակալ կը լլային եւ զինքն իրենց ծերութեան օդնականն ու մխիթարութիւնը կը կանչէին, սիրտը մեծ ուրախութեամբ կը լեցուէր։

Վանի մը տարի ետքը Գուլիկլմոսին գլխաւորը մեռաւ. եւ թէպէտ բոլոր քաղքին մէջ՝ իր առաքինի, յաջողակ ու գործունեայ ըլլալը ճանչուած էր, բայց այսու ամենայնիւ յարմար գործք մը չկրցագունել։ Ամենէն աւելի սիրտն անոր կը ցաւէր որ իր ծնողացը կարող պիտի շըլլայ օդնել։ Գործք մը դրանելու յուսով՝ ելաւ Լոնտոն գնաց. բայց հոն ալ բախտը չբանեցաւ։ Արդէն աղէկ զգեստները ծախած, ժամացոյցն ու ճերմկեղէններուն մէկ մասը ճեռքէն հանած էր. եւ վերջապէս ան աստիճանի հասաւ որ ուտելիքը պակսելով՝ առանց հացի մնաց։

Օր մը իրիկուան գէմ Ս. Յակոբի փակարանին մէջ մինակ պտըտելու ելաւ, գրեթէ բոլորովին յուսահատած. եւ իր վշտերէն աղատելու համար՝ մխրքը դրաւ որ իբրեւ նաւազ նաւու մը մէջ մտնէ։

Ես խորհուրդներուն մէջ ընկղմած՝ գնաց առանձին տեղ մը նստեցաւ։ Քիչ մը վերջը դիմացն ուրիշ մաքուր հագուած մէկն եկաւ նստեցաւ, եւ սկսաւ

իր թերթակալին (ծըզպանին) մէջ բաներ մը գրել։
Ինք դեռ հօն նստած ատեն՝ մարդն ելաւ դնաց։
Գուլիկըլոս քիչ մը ետքը տեսնելով որ ան մարդը
նստարանին վրայ իր թերթակալը թող էր տուեր,
առաւ եւ արտորնօք ետեւեն վաղեց որ շուտով մը
իրեն հասցընէ։ Բայց արտորալն անօգտատ եղաւ.
մարդն աներեւոյթ եղած էր։ Ուստի թերթակալը
բացաւ, քննեց, որ գուցէ որմւն ըլլալը կ'իմացուի.
բայց մէջը ոչ անուն կար եւ ոչ ուրիշ ծանօթու-
թիւն մը. անոր տեղ տասը հաղար փաւնդ սդերլինի
արժողութեամբ զանազան դրամաթղթեր կային։

Ահաւասիկ մէկէն ի մէկ ան ողորմելի վիճակէդ
հարուստ մարդ մ'եղար, ըստ ինք իրեն Ռոտնէ։
Բայց չէ, կրկնեց շուտ մը, առ ստակն ուրիշինն է,
մէջէն եւ ոչ փոքր բան մը կրնաս առնել։ Աս մտած-
մամբ ելաւ շուտ մը քաղքին զանազան ժողովրդա-
պետութիւններուն գնաց բանն իմացուց, որպէս զի
առջեւի կիրակին օրը ծանուցում ընեն թէ Ա. Յա-
կոբի փակարանին մէջ սեղանի մը վրայ, մէջը ստա-
կով թերթակալ մը գտնուած է, տէրը թող զինքն
յայտնէ։ Նշնպէս լրագրաց մէջն ալ դնել տուաւ։
Բայց բոլոր ջանքը պարապ ելաւ. ամենեւին թերթա-
կալը պահանջով չեղաւ։ Ի վերայ այսր ամենայնի ինք
նոյն ողորմելի վիճակին մէջ կ'ապրէր, ան գտած գանձին
մէջէն եւ ոչ գանդ մը առնելու համարձակելով։ Ուժ-
օր ասանկ անցնելին ետքը՝ միտքը դրաւ որ ամբողջ
գումարը քաղքին ոստիկանութեան յանձնէ եւ ինք
Ամերիկա երթալու խորհուրդն ի գործ դնէ։

“Նոյն միջոցին իր Եարմութ քաղքին ընկերներէն
մէկուն պատահելով՝ աս որոշմունքն անոր յայտնեց,
միանդամայն թերթակալին դէպքն ալ պատմեց։

Ըատ խղճահար ես, ըստ իրեն բարեկամը, այն-
չափ գումարով թերթակալ մը կորսընցընողն անտա-
րակցս գտնողին ու ետ դարձընել ուզողին քանի մը

Հարիւր սղերլին ամենայն սիրով կը հատուցանէ :
Իմ կարծիքս ան է որ մէջէն իրաւամբ հարիւր սղեր-
լին կրնաս առնել, ու մնացածն ապահով տեղ մը
շահու դնելով՝ ուսկից որ ուզուած ատեն կրնայ ետ
առնուիլ, տէրը դտնուածին պէս՝ անոր դարձրնել :

Գուլիելմոս բարեկամին խորհրդին անսաց, հա-
րիւր սղերլին առաւ, երեսունը հօրը խրկեց եւ ինը
հազար ինը հարիւր սղերլինը քովս պահեց, որ ա-
պահով տեղ մը դնէ : Մէկալ կողմանէ շարունակ
գործելու տեղ մը կը փնտուեր . վերջապէս Ճէֆէրսըն
անունով մէկու մը քովս մտաւ, որն որ Գուլիելմոսին
ձիքերը կամաց կամաց իմանալով՝ վրան մեծ սէր
ձգեց, մանաւանդ թէրթակալին պատմութիւնն ալ
որ լսեց, սէրն ու համարումն աւելի մեծցաւ : Գու-
լիելմոս թէպէտ վերջին կարօտութեան մէջ ըլլալով՝
օտարին ստակը գործածել յանձն առած էր, յու-
սալով եւ գրեթէ հաստատութեամբ գիտնալով որ
նոյն ստրկին տէրն հաւանութիւն կու տայ, բայց
միշտ խիլճ կ'ընէր : Ուստի եւ երբ որ քիչ ատենուան
մէջ իր նոր դլսաւորին վստահութիւնը վաստրկեցաւ
նէ, աղաչեց որ վերջէն իրեն տալու ստրկին մէկ
մասն ալ վրան աւելցրնելով՝ թէրթակալին մէջի
ստակին ամբողջացընէ, եւ իր քովը շահով բանեցընէ :
Տէրն ալ յանձն առաւ :

Ճէֆէրսընին՝ Ռոտնէին վրայ ունեցած սէրն ու
համարումն երթալով անանկ աւելցաւ, որ զինքն ի-
րեն վաճառակից ըրաւ : Ասով իր վաճառականու-
թեան տունը շատ ծաղկեցաւ : Քիչ մը ետքը Ռոտ-
նէ յարմար ժամանակ մը դտնելով՝ ծնողացը տունն
այցելութեան դնաց, հոն բարի ու առաքինի աղջկան
մը հետ կարդուեցաւ, եւ այսպէսով ընտանեաց տէր
ու երջանիկ հայր եղաւ :

Ասանկով շատ տարիներ անցան : Ռոտնէ միշտ
լրադրաց մէջ ծանուցանել կու տար նոյն դտնուած

թերթակալը, բայց միշտ տէրն անծանօթ կը մնար։ Ինք բաւական ստակ վաստրկելով եւ աղէկ անուն ստանալով՝ Ճեֆէրսոնին հաւանութեամբն ու ձեռք բռնելովն՝ տռանձին վաճառականութեան տուն բացաւ, եւ բախտը բանելով՝ սաստիկ հարստացաւ, բայց միշտ դատած ստրկին դլուխը Լոնտոնի զրամասեղանը կը պահէր եւ իբրեւ օտարի ստակ կը սեպէր։

Ոչոտնէին անդրանիկ որդին Գէորգն ալ վաճառականութեան զբաղած էր եւ քսան տարւան եղած ատեն՝ հօրն ապրանքներովը լեցուն նաւու մը վրայ հսկելու համար՝ Ամերիկա գնաց։

Ես գործքն աղէկ կատարելէն ետեւ՝ Պոսդընէն ետ դառնալու ժամանակը՝ Պրուկդըն անունով ծեր մը իր աղջկովը մէկտեղ նաւ մտաւ Լոնտոն դառնալու համար։ Պր. Պրուկդըն եւ իր Արագելս աղջիկը ճամբորդութեան ատեն իբրենց ազնուական վարժունքով թէ՛ նաւապետին ու թէ՛ Գէորգայ առջեւը մեծ համարում ունեցան եւ անոնց սէրն ու վստահութիւնը վաստրկեցան։ Պր. Պրուկդընին գիտութեան ու ընդարձակ տեղեկութիւններուն վրայ երկուքն ալ կը զարմանային։ Ասիկա Պոսդըն վաճառականութեան տուն հաստատած ու դժբախտութեամբ սնանկացեր էր, եւ հիմա Անդղիա կը դառնար, իր աղջականներէն մէկուն թող տուած ժառանգութիւնն առնելու համար։

Գէորգ Ռուսնէ Պր. Պրուկդընին առաջարկեց որ մինչեւ որ իր գործքերը կարգի գնէ նէ՛ դայ իբրենց տունը բնակի, եւ ժառանգութիւնը ձեռք ձգելէն ետքը՝ ուրիշ տուն մը բռնէ։ Պր. Պրուկդըն շնորհակալութեամբ առ առաջարկութիւնն ընդունեցաւ։

Վաւը Լոնտոն հասաւ եւ Գուլիելմոս՝ իր որդւոյն բերած հիւրերը չէ թէ միայն ուրախութեամբ ընդունեցաւ, հազար հետերնին անանկ սիրով կապուեցաւ, որ ալ անէն ելլելու թող չտուաւ եւ թե-

21007-60

թեւ գնով մը անոնց քանի մը սենեակ վարձու տուաւ, որ մէկտեղ խաղաղութեամբ բնակին:

Վիչ ատենուան մէջ Ռոտնէ ու Պրուկդըն իրաւու սրտակից բարեկամ եղան: Օր երկուքը մէկտեղ Ա. Յակոբայ փակարանը զբօսանքի դաշած ըլլալով՝ Դժբախտութիւնս հոսկից սկսաւ, ըստ Պրուկդըն, երբոր քսանուութը տարի յառաջ հոս եկայ:

Խնչպէս, հարցուց Գուլիելմոս, կ'աղաչեմ պատմէ:

— Ես ան ատեն հոս թերթակալ մը կորսընցուցի, որուն մէջ տասը հազար փաւնդ սղերլին կար:

— Ան ստակը ալ ձեռքդ չանցա՞ւ:

— Չէ: Նոյն օրը Պոսդընէն լուր առի թէ կինս ծանր հիւանդ է. եւ Ամերիկա երթալու նաւ մը դանուելով՝ մէջը մտայ, ճամբայ ելայ: Ճամբան երբոր կորուստս իմացայ, ալ ետ դաւնալը պարապ էր, դիակի թէ ստակս դանողը՝ ետ չիդարձըներ:

— Ի վերայ այսր ամենայնի պէտք էիր ետ դառնալ, վասն զի աշխարհքիս վրայ դեռ առաքինի մարդիկ կը դանուին. ես մէկը կը ճանչնամ՝ որ շատ տարի յառաջ խիստ շատ ստակ դանելով՝ լըադրաց մէջ ծանուցանել տուաւ, եւ տէրը չդտնելով՝ մինչեւ հիմա հաւատարմութեամբ կը պահէ:

— Անիկա ընտիր անձ մ'եղած պիտ'որ ըլլայ. մէյ մը զինքը տեսնել կ'ուղէի:

Վիչ մը ետքը կը տեսնես, ըստ Ռոտնէ, որն որ համոզուած էր թէ դասծ թերթակալն իրեն բարեկամինն է, որովհետեւ թէ մէջի ստրկին դուրը եւ թէ ժամանակն համաձայն կու դար:

Երկու օր ետքը Գուլիելմոս փառաւոր հացկերոյթ մը պատրաստել տուաւ, որուն շատ բարեկամներ եւ ամենէն յառաջ Պրուկդընն ու անոր աղջիկն հրաւիրեց: Ժամանակէն դուրս աս աստիճանի փառաւոր հացկերոյթին պատճառը մէկը չկընալով իմանալ՝ ամէն մարդ կը զարմանար: Երբոր սեղանը լմբննալու

վրայ էր, տաճնտերը դուրս ելաւ, եւ քիչ մը ետքը
նորէն ներս մտնելով՝ բերաւ Պրուկդընին առջեւը
վրան ծածկուած աման մը գրաւ ու ըստաւ. Առ, սի-
րելի՞ բարեկամս, եւ գիտցիր որ տակաւին արդար
մարդիկ կը գտնուէին։ Ահաւասիկ Ս. Յակովայ
փակարանին մէջ կորսընցուցած թերթակալդ, որն
որ ես քսանուութը տարի յառաջ գտած էի. բաց,
ու մէջը թէ տասը հազար սդերլինը եւ թէ մինչեւ
այսօրուան օրս բերած շահը կը գտնես։

Աեցիր, շատ մ'աճապարեր, բարեկամ, կրկնեց
Պրուկդըն՝ սաստիկ ուրախութեամբ. թէպէտեւ ա-
սիկա իմ թերթակալս է, եւ մէջի տասը հազար
սդերլինն իրաւամբ ինծի կ'իյնայ, բայց եւ ոչ դանդ
մը կ'առնեմ մէջէն։ Ինծի կ'երեւայ որ քու Գեորգ-
որդիդ իմ աղջկանս վրայ բարի համարում ունի եւ
կը սիրե, անոր համար աս ստակին անոր օժիտ
կը դնեմ եւ աս ամուսնութեան իմ հաւանու-
թիւնու կու տամ։ Ահաւասիկ, աղջիկս, բառ՝ Արա-
պէլսային դարւնալով, ահաւասիկ քու օժիտդ։ Իմ
ապրուստիս համար աս վերջին օրերն ընդունած ժա-
ռանդութիւնս բաւական է, եւ աս ժառանդուա
թիւնն ալ չըլսար նէ, Գուլիկը լոս բարեկամս եւ դուն
ու փեսաս հերիք էք ինծի օգնութիւն ընելու։

Վմէնքն ալ աս առաջարկութեան հաւանեցան։
Հարսնիքը մեծ փառաւորութեամբ կատարուեցաւ։
Գէորգ աւելի ծաղկեցուց ու ընդարձակեց իր հօրը
վաճառականութիւնն, որն որ ալ գործքերու հոգերէն
մէկդի քաշուեցաւ։ Եւ ամէնքը մի սիրտ մի հոգի
երկայն ատեն գոհ ու երջանիկ կեանիք մ'անցուցին։

Ե. Ը Տ Ե . Զ Ա Կ Վ Յ Ց Ե Յ Ք Ք

Կ Ա Մ

ԱՆՕՐԻՆՆ ԻՐ ՓՈՐԱԾ ԽՈՐԽՈՐԱՏԻՆ ՄԵԶ Կ'ԻՇԱԱ

Ա. Անմիտինար Տայը :

ԿՐԻՒԽԵԱՆ տիկինն իր գեղի գեղեցիկ տան մէջ տխուր ու առանձնական կեանք մը կ'անցընէր : Երկու տարի յառաջ ինք զինքն աշխարհքիս վրայ ամենէն երջանիկ մայրը կը համարէր . իր ամուսնոյն ու երեք զաւկըներուն սէրը վայելելով եւ ինք զինքն անոնց սիրոյն նուիրելով՝ երջանկութեամբ կ'ապրէր : Բայց ետեւէ ետեւ մահն իր սիրելիներն յափշտակելով՝ զինքն անմիսիթար սդոյ մէջ ընկղմեց : Նախ իր ամուսինը մահուան անդութ մանդաղին տակն ինկաւ . հաղիւ թէ վրան տարի մ'անցած էր, երկու որդիքը ծաղիկ հիւանդութեան զոհ եղան : Նոյն ժամանակէն իր միակ միսիթարութիւնն էր Մելանիա իր ինք տարւան աղջիկը, որուն հետ ամէն օր իր սիրելեաց գերեզմաններուն այցելութիւն ընելով՝ զանոնք պատող ծաղիկներն իր արցունքովը կ'ոռողէր : Աս իր առանձնական եւ անօդնական կենաց մէջ իր ակնկալութիւնը դրած էր մէկհատիկ եղբօրը վրայ, որն որ քաջ հաղարապետ մըն էր, եւ կը յուսար որ անիկա գալով թէ իրեն օգնական ու միսիթարիչ, եւ թէ իր աղջկան պաշտպան ու խնամակալ կ'ըլլայ : Մէյ մ'ալ գոյժ մ'առաւ որ ան իր սիրելի եղբայրն ալ պատերազմի մէջ քաջութեամբ կոռուելով՝ իր հայրենասիրութեան ու արիութեան զոհ եղած, թշնամոյն զինուց տակ ինկած էր : Ասով խեղճ այրւոյն ցաւերը վերջին աստիճանի հասան, եւ ստուգիւ ալ բոլորովին անմիսիթար մնաց :

Բայց դեռ ամէն բան լմբնցած չէ եղեր : Աս վերջին հարուածին վրայ մէկ երկու ամիս անցնելէն եւ

տեւ՝ որ մը աղջկանը հետ խույը տրտում տխուր նստած ատեննին, մէկէն վրան գլուխն աղտոտ մարդ մը դաժանն ու վայրենի կերպարանքով մը ներս մտաւ, եւ առանց խօսք մ'ըսելով՝ ծոցէն թուղթ մը հանելով՝ տիկնոջ ներկայացուց: Աս թուղթը չորս հազար ֆիորինի պարտականութեան տոմսակ մըն էր, որն որ՝ բերողին խօսքին նայելով՝ հանդուցեալ Պր. Կրիւնեան իրմէ փոխ առած էր: Թէպէտ թղթին տակի Պր. Կրիւնեանին ստորագրութիւնն իր ձեռնադրին շատ նման էր, բայց տիկինն ամենեւին չէր կրնար հաւտալ՝ որ իր ամուսինն իրօք այնպիսի մարդէ առնանկ պարտք մ'առած ըլլայ: նախ՝ վասն զի երբեք ասոր վրայ խօսք մ'ըրած չէր, երկրորդ՝ որովհետեւ աս մարդն՝ որ ինք զինքը փոխատու կը ձեւացընէր, աւելի աղքատ բախտախնդրի մը կը նմանէր եւ չէր երեւար որ այնչափ ստակ փոխ տալ կըցող մէկն ըլլայ:

Վակայն խեղճը շատ նեղ մտած էր. դժբախտութեամբ տան մէջ ամենեւին ծառայ կամ աղախին մը չկար. սենեկապանուհեղյն մայրը հիւանդյած ըլլալով՝ հրաման առած էր որ երթայ մէյ մը զինքը տեսնէ, եւ կառապանը զինքը տարած էր. իսկ ուրիշ սպասաւորները դուրսը հնձոց զբաղած էին: Կամացուկ մը աղջըկանն ըստաւ որ երթայ ծեր կալուածապահը կանչէ: Ծերունին շուտ մը եկաւ, եւ պարտականութեան թուղթը տեսածին պէս՝ ըստ որ խաբէական բան եւ ստորագրութիւնը շինծու է: Ասով իր եւ օտարականին մէջ կոխւ մըն է փրթաւ. խաբերան ձայնը բարձրացուց եւ սկսաւ Պր. Կրիւնեանին գէմ սաստիկ նախատական խօսքէր ըսել մէջը զարհուրելի հայհոյութիւններ ու պղծախօսութիւններ խառնելով:

Տիկինը չուղելով որ Մելանիան աս զարքելի խօստակցութիւնը լսէ, իրեն ըստաւ որ պարտէզ երթայ: Ան ատեն օտարականն սկսաւ երկայն բարակ եւ խառնաշփոթ առասպել մը պատմել, որուն իմաստն աս

էր թէ Պր. Կրիւնեան Երիտասարդութեան ատեն՝
երբ որ ուսում սորվելու համար Ա. Ա. քաղաքը կը
դանուէր, ինք զինքը խաղու եւ անառակութեան
տուած ըլլալով եւ ստակ չկրնալով բաւեցընել իր-
մէ փոխ ստակ առած էր :

Կալուածապահին համբերութիւնն ալ հատնելով
սպառնալից ձայնով մը կանչեց. Կորսուէ, դուրս ելիր,
խաբեբայ: Թէ որ իմ հանդուցեալ տէրս քեզի մի-
նակ չորս ֆիորին պարտական եղած ըլլար, շատոնց
արդէն ան ստակն իրմէ խնդրած առած կ'ըլլայիր,
եւ այսպէս չէիր սպասեր որ իր մահուընէ վերջը մէկ
ու կէս տարի անցնի: Օտարականը միշտ կը պնդէր ու
կը պահանջէր որ անմիջապէս ստակը վճարուի, որով
կռիւր խիստ սաստկացաւ ու Երկրնցաւ: Վերջապէս
արտաքոյ կարդի կատաղութեամբ մ'ելաւ գնաց,
սպառնալով որ դատաստանի պիտի դիմէ:

Կրիւնեան տիկինը՝ որ աս դէպքէն սաստիկ այլ-
այլած էր, քիչ մը բացուելու համար պարտէզ ի-
ջաւ եւ ուզեց աղջկանը քովն երթալ: Երկայն ատեն
ամէն կողմ փնտուեց. բայց պարապ տեղ. Մելանիան
աներեւոյթ եղած էր: Պարտիղին մէկ կողմէն պղտիկ
գետ մը կ'անցնէր, որն որ բաւական սրբնթաց էր.
տիկինը դետափին մօտերն ան պղտիկ ցնցուղը տե-
սաւ, որով աղջիկն իր ծաղիկները կ'ոռոգէր: Աս
տեսնելով՝ խեղճ մայրն անանկ այլայլեցաւ, որ քիչ
մնաց կը մարէր կ'իյնար: Մէյ մ'ալ անդիէն հովիւ
տղայ մը որն որ քիչ մը հեռու իր ոչխարները կ'ա-
րածէր, վազելով եկաւ Մելանիային յարդէ գլխարկը.
բերաւ, ըսելով որ Զրին վրայ լողալով՝ գնաց գետ-
ափին թփերուն կուռեցաւ մնաց, ես ալ դացի
առի եւ վրայի գեղեցիկ կապոյտ ժապաւէնէն իմա-
նալով որ օրիորդինն է, հոս բերի:

Տէր Աստուած, կանչեց տիկինն Երեսին դոյնը
նետելով, զաւակս անշոշտ գետն ինկած է:

Ո՞հ, շատ կը վախնամ որ բարի օրիորդն ընկղմած չըլլայ, պատասխանեց հովուի տղան լարով։ ‘Նայեցէք, տիկին, ցնցղցն կեցած տեղէն մինչեւ գետափը՝ խոտերը կոխկռտուած են։ Վահ, բարեսիրտ Մելանիա, գեռ երեկ իրիկուն ինծի ձերմակ հաց մը տուաւ, ամէն անդամ խեղճ հօրս ողորմութիւն կու տար։’

Ըուտով գնա, մարդ կանչէ, պոռաց դժբախտ մայրը, դուցէ աղջիկս տակաւին կրնայ աղատուիլ։

Տղան վազելով գնաց. ինքն ալ կրցածին չափ շուտով կալուածապահին գնաց եւ յուսահատական ձայնով մը կանչեց. Մելանիաս չկայ, աղջիկս դետն է ինկեր։ Ծերը ձեռքէն եկածին չափ զինքը միախթարեց, ըսելով թէ ՌՎ գիտէ, կրնայ ըլլալ որ ուրիշ տեղ մըլլայ. եւ տեսնելով որ խեղճ մայրը սաստիկ այլայլութենէն ու ցաւէն չիկրնար ոտքի վրայ կենալ, նստեցուց եւ սկսաւ զինքն հոգալ։

Իսկ գուրսը բոլոր գեղի բնակիչները ժողված՝ սկսան աղջիկը վնտուել. բայց աշխատութիւննին փուչ եղաւ, ամենեւին եւ ոչ նշմարանք մը կրցան դանել։

Ան ատենէն վեր տիկինն օրերը վերջին աստիճանի տրտմութեան ու անմիսիթար ցաւոց մէջ կ'անցընէր։ Բարեկ, կ'ըսէր անդադար, իմ սիրելի ամուսինս եւ երեք զաւկըներս մեռան, եղբայրս օտար երկիր վախճանեցաւ. աշխարհքիս վրայ ամենեւին աղգական մը չունիմ։ Ունեցած հարստութիւնս ամենեւին աչքիս չ'երեւար. բոլոր աշխարհք ինծի ամայի անապատի մը պէս է։ Միայն կրօնի միախթարութիւններն ու կարօտելոց օգնութիւն բայց էր իր միակ սփոփանքը։

Բ. Անդառանին մէջի պանդոկը :

Արիւնեան տիկնոց եղբայրը՝ Պր. Պէրկ հաղարապետը մեռած չէր, ինչպէս որ կը կարծուէր, այլ զօրաց սոսկալի խառնուրդի մը մէջ սաստիկ վիրաւորուած եւ ձիւն ինկած էր, եւ իր զինուորները՝ որ զինքը մեռած կը համարէին, պատերազմի դաշտին վրայ թող տալով՝ թշնամիք վերցուցած Սիպերիայի ներսի կողմերը տարած էին։ Հոն չէր կրցեր ամենեւին առիթմը դանել որ իր նամակներն իր ընտանեացը հասցընէ, եւ ոչ ինք կրցած էր անոնցմէ լուր մ'առնել։

Վերջապէս պատերազմը լմբնցաւ, եւ Պր. Պէրկ գերեաց փոփոխութիւն ըլլալու ժամանակ աղատելով՝ իր դնդովը ճամբայ ելաւ հայրենիքը դառնալու։ Պղտիկ քաղքէ մը անցած ատեն՝ իմանալով որ անկից քանի մը մինն հեռու՝ լերան վրայ, առանձին դղեակի մը մէջ իր բարեկամներէն մէկը կը բնակի, ուղեց մէյ մ'անոր այցելութիւն ընել։ Ան բարեկամէն մեծ ցաւով իմացաւ որ քեռայրը մեռած է։ Երիկունը Պր. Պէրկ աճապարելով իր ծառային հետ ճամբայ ելաւ, որ դիշերը չկոխած՝ իր դնդին կեցած գեղն հասնի։ Բայց ճամբաներն այնպէս դէշու ամայի էին, որ շուտով չկրնալով յառաջանալ՝ դիշերը վրայ եկաւ, եւ անտառի մը մէջ մոլորեցան։

Վարդէն ձմեռուան ատեն էր։ Լուսինը քիչ մը ժամանակ իր տկար լուսովին աս երկու ճամբորդները լուսաւորելէն ետեւ դոցուեցաւ։ թանձր ամպեր եկան երկինքը պաշարեցին, սոսկալի հով մը անտառին բոլոր ծառերը կը շարժէր, եւ ձիւնախառնսաստիկ տարափ մը երեսնին կը զարնուէր։ Երթալով մժութիւնն այնչափ թանձրացաւ, մինչեւ ճիւղերուն մէջէն հաղիւ երկինքը կրիոցին տեսնել։

Պր. Պէրկ ծառային ըստաւ։ Զիերնիս խիստ յոդնած են։ պէտք է որ դիշերն աս անմարդի անտառին մէջ անցընենք։

Ղարդարացի պատասխանեց Հասդա իր ծառան, որն որ հունգարացի ձիաւոր մըն էր. ասիկա առաջին անդամը չէ՝ որ գիշերը բաց օդի մէջ կ'անցընենք։ Ես հիմայ աղէկ կրակ մը կը վառեմ եւ թէ որ ու տելու կամ խմելու բան մը չունինք նէ՝ գոնէ աղէկ մը կը տաքնանք։

Աս ըսելով՝ վար ինջաւ, եւ ձիերը ծառի մը կապելէն ետեւ՝ սկսաւ հովէ եւ անձրեւէ ապահով տեղ մը փնտռել։ Բայց կրակ վառելու համար ըրած ճիգը փուչ եղաւ. ճիւղերն ու տերեւներն անանկ թրջած էին, որ ամենեւին չեին վառեր։

Կոյն միջոցին փոթորիկն ու անձրեւը կամաց կամաց դադրած էին։ Մէջ մ'ալ հեռուէն յանկարծ շան հաջել մը լսեցին։ Փառք Աստուծոյ, պոռաց Հասդա, կ'երեւայ որ գեղէ մը կամ աղարակէ մը հեռու չենք։

Աս ալ այնպէս կը կարծեմ, պատասխանեց հազարապետը. շուտով ձի հեծնենք եւ դէպ ի նոյն կողմն երթանք։

Քիչ մը յառաջ երթալէն ետեւ՝ հեռուէն լոյս մը տեսան որ ծառերու մէջէն կը փայլէր։ Աս լոյսն երբեմն աներեւոյթ կ'ըլլար եւ քիչ մը ետքը դարձեալ կ'երեւար։ Աերջապէս անտառի մէջ առանձին տուն մը հասան, որն որ մեծ պարակեղ մ'ալ ունէր, եւ բոլոր չորս կողմը բարձր պատով մը պատած էր։ Կրակարանին մէջ պայծառ վառող կրակի մը լոյսը ծառերուն վրայ կարմրկեկ ցոլացում մը կ'արձրկէր, եւ գիշերուան խոր մժութիւնը քիչ մը կը նուազ ցընէր։ Տունը շատ ամուր շինուած կ'երեւար։ Պատուհանները երկաթէ վանդակներ կային։

Օխնուորները վար իջան եւ ձիերնուն սանձէն բռնելով՝ պատին չորս կողմը դարձան, որպէս զի մուտքը դանեն։ Ծառան պարապ տեղ կրկին եւ կրկին անդամ դուռը զարնելէն վերջը՝ բոլոր զօրու-

լուսամբ նորէն կրկնեց։ Աերջապէս մեծ դրան փեղ-
կերէն մէկուն վրայ ծակ մը բացուելով՝ երկաթէ
խիտ վանդակներէն լոյս մը դուրս ցոլացաւ, եւ ներ-
սէն մէկն հարցուց. Ո՞վ էք։

Անտառին մէջ մոլորեալ ճամբորդ ենք, պատաս-
խան տուաւ Հասդա։

Հը՛, հը՛, մըմուաց ներսինը քթին տակէն, ուշ
տուեն եկեր էք։ Քանի՛ հոգի էք։

Երկու հոգի եւ մեր երկու ձիերը, պատասխանեց
Հասդա։

Հը՛, հը՛, մըմուաց նորէն ձայնը, ուրեմն ամէնը
մէկտեղ չորս գլուխ։ Աս ըսելով՝ խրշմերես պառաւ
մը բաց ծակին մօտեցաւ, եւ սկսաւ օտարականները
լսւ մը զննել։

Աս ի՞նչ դարշելի կերպարանք է, ըսաւ հազարա-
պետը մտքէն, եթէ որ գլխաշուքը չըլլար նէ՛ ան-
շուշտ զինքն արիւնկղակ աւազակի տեղ կը դնէի։
Եւ ծակին մօտիկնալով ըսաւ. Տիկին, կ'աղաչեմ աս
դեշերուան համար մեզի բնակարան մը շնորհեցէք։

Լաւ է, պատասխանեց պառաւը, որովհետեւ ա-
ղէկ երիտասարդ մը կ'երեւաք, անոր համար սիրով
կը հաւանիմ զձեղ ընդունելու։

Աս խօսքս ըսելէն ետեւ՝ մեծ դրան մէկ թեւը
բացաւ։ Պը. Պէրկ ներս մտաւ՝ ծառան ալ երկու
ձիերուն սանձէն բռնած՝ անոր ետեւէն դնաց։

Ահաւասիկ ախոռին դուռն, ըսաւ պառաւը Հաս-
դային. ներս մտած ատենդ ձախ կողմը լապտեր մը
կայ. տուր որ վառեմ։ Չիերնիդ աղէկ յարդ եւ առաս
չոր խոտ կը դանեն, հիմա վարսակ ալ կու տամ։

Հասդա ձիերն ախոռ տարաւ։ Հազարապետն ալ
ներս մտաւ, որ տեսնէ թէ ձիերուն համար ամէն
բան ի կարդի է, եւ դոչ եղաւ։ Սոյն միջոցին պա-
ռաւը մեծ դուռն զգուշութեամբ գոցեց, եւ բաւ-
լիքը գրպանը դրաւ։

կմա, Պարոն, Հրամայեցէք վեր ելէք, ըստ պառաւ պանդոկապետուհին:

Ըստ սիրով, պատասխանեց հազարապետը. բայց կ'աղաշեմ, սիրելի մայր, շնորհք բրեք անմիջապես ընթրիքնիս պատրաստեցէք. աղեկ ապուր մը շնեցէք՝ որ կարող ըլլայ ստամբոսս տաքցընել, վասն զի ցրտէն սաստիկ կը դողամ եւ խիստ անօթի ենք:

Ղաւ, ըստ պանդոկապետուհին. բայց շատ կը ցաւիմ որ բաղձացածիս պէս պիտի չկրնամ ձեղի ծառայել: Որդիս, տան տէրը, հսս չէ, անոր տէղը ձեռքէս եկածին չափ ես պէտք է որ լեցընեմ: Ինչ պէս որ կը տեսնեք, ես կաղ եմ ու կայտառութիւն չունիմ: Կերակուր եփել, սեղանը պատրաստել եւ սեղանի վրայ ծառայել, ասոնք ամէնը մէկտէղ իմ հասակէս վեր աշխատութիւն են: Հիմա կ'երթամ իմ թոռս Ռւսուլան կը խաւրեմ, որ ձեղի սեղանի վրայ ծառայէ: Խեղճ աղջիկն համը է, եւ ոչ մէկ խօսք մը կրնայ լսել. ստուգիւ շատ խղճալի բան է, որովհետեւ ամէն բան կը լսէ ու բոլոր ըսուածները կը հասկընայ, եւ հասակին նայելով խիստ ճարպիկ է: Կը յօւսամ որ կէս ժամէն տղաւալ կը դառնայ եւ նոյն տեսն ամէն բան կարդի կը մտնէ:

Գ. Մառնջ աղջիկը:

Հազարապետը կրակարանին առջեւը նստեցաւ՝ որ քիչ մը տաքնայ. մէյ մ'ալ պղտիկ աղջիկ մը ձեռաքը փողով ու սեղանի սպաններով դռնէն ներս մտաւ: Ասիկա ան աղջիկն էր՝ որոնն վրայ պառաւը քիչ մը յառաջ խօսք ըրած էր: Թէպէտ գծագրութիւնն աղնիւ ու սիրուն էր, բայց գոյնը նետած եւ խոր տրտմութիւն մը կը տեսնուէր վրան: Այսպիսի դեռարդյս հասակի մը մէջ ասանկ սաստիկ տրտմութիւն տեսնելով՝ հազարապետին սիրտը շարժեցաւ:

Քաղցրութեամբ իրեն ըստ . Քու համբ ըլլալդ խիստ
մեծ ցաւ կը պատճառէ սրտիս, որովհեաեւ կարող
պիտի չըլլամ քեզի հետ խօսակցիլ: Օրիորդը քաղցր
եւ ցաւագին աչօք մը դարձաւ իրեն նայեցաւ, եւ
ցուցուցած սիրոյն վրայ շնորհալի յարդութեամբ մը
շնորհակալ ըլլալէն ետեւ՝ մատը շըթունքին վրայ
տարաւ ի նշան լութեան, եւ սեղանը պատրաս-
տելով անկից հեռացաւ:

Վիչ մը ետքը Ուռսոլան ապուրը բերաւ: Պր.
Պէրկ սեղան նստած ատենը՝ խիստ զարմացաւ տեսա-
նելով որ ակնկալութեան դէմ՝ փուցը շատ մա-
քուր եւ շատ գեղեցիկ էր, նոյնպէս սեղանի սպաս-
ները, պատառաքաղը, դանակը, աղի ամանն ու եղի
շիշն արծաթէ էին: Ապուրն ալ շատ համով եկաւ:
Հաղարապետն աղջկան ըրած ծառայութեան համար
զինքը գովելէն ետեւ ըստ . Փառք Աստուծոյ, բախ-
տէո ի՞նչ աղէկ տեղ դտայ, աս գիշեր ի՞նչպէս պի-
տի քնանամ եւ ճամբորդութեանս յոդնութենէն
պիտի հանգչիմ: Առ հաճութեան ձայնին աղջիկը
ցաւագին աչօք դարձաւ իրեն նայեցաւ: Հաղարապե-
տը տեսաւ որ աչուրներն արցունքով լեցուած էին:
Բայց աղջիկն աճապարեց դոնէն դուրս ելաւ:

Օ արմանալի բան է, մտածեց Պր. Պէրկ, որ աս
աղջիկն այսպէս տրտում ըլլայ: Իրօք ալ դժուար
բան է որ մարդ եղած խօսակցութիւնները լսէ եւ
կարող չըլլայ պատասխան տալ: Ի վերայ այսր ամե-
նայնի ես կը կարծեմ որ աս աղջկան տրտմութիւնն
ուրիշ պատճառ մը պիտ'որ ունենայ. շատ կը ցաւիմ
իրեն վրայ, եւ ստուգիւ իր տրտմութեան ստոյդ
պատճառն իմանալու եւ իրեն օդնելու համար ամե-
նեւին աշխատութեան եւ ծախըի չեի խնայեր:

Վիչ մը ետքն աղջիկը խորված այծեման միս եւ
աղցան բերաւ: Սկաւառակը սեղանի վրայ դնելու
ատեն՝ կամացուկ մը ամանին տակը թղթի կտոր մը

խոթեց, եւ սկսաւ աչուրներով նշան ընել. մէյ մը աչուրները խոհանոցի պատուհանին կը դարձընէր, մէյ մը թղթին վրայ կը նայէր, եւ անմիջապէս դուրս ելաւ:

Պր. Պէրկ աչուրները չորս կողմը պարտցընելով՝ տեսաւ որ աղջկան ցուցուցած պատուհանը խցին քովին եղող խոհանոցը կը նայէր, ու պառաւն անկից ականջ դրած՝ խցին մէջ եղած բաները կը լստեսէր: Հազարապետն աղջկան ըրած նշանէն իմացաւ որ կ'ուղէր հասկրցընել թէ թուղթը պէտք է դաշտուկ կարգալ, ուստի սկաւառակին մօտիկնալով՝ առանց սեղանին վրայէն վերցընելու՝ սկսաւ թղթին մէջինը կարդալ, որուն վրայ կապարեայ դրչով եւ դողդոշուն ձեռօք գրուած աս խօսքը կար:

“Պարոն: Գիտցած ըլլաք որ աւազակներու ձեռք ինկած էք. աղէկ զգուշացէք, աս դիշեր զձեղ. կը մեռցընեն: Երանի թէ Աստուած ձեղի օգնական ըւլար ու աս աւազակներուն ձեռքէն աղատէր . . . եւ զիս ալ հօսկից հանէր,, :

Ասոր վրայ Պր. Պէրկ շատ այլայլեցաւ: Մտածեց որ արդեօք փախչի, չէ նէ ինք զինքը թշնամեաց դէմ պաշտպանէ: Բայց մէկ կողմանէ ալ կը մտածէր որ չըլլայ թէ վտանգն երեւակայական բան մ'ըլլայ:

“Եցն ատեն Հասդա իր հաւատարիմ ծառան տիւրոջը վերարկուն ու պարին առած՝ դռնէն ներս մտաւ: Հազարապետն սկսաւ հետը մաճառերէն խօսիլ, որ պէս զի պառաւը խօսածնին չիմանայ: Թղթին մէջ գրուածն անոր իմացուց, որպէս զի վտանգէն աղատելու միջոցին վրայ երկաքը մէկտեղ խորհին: Ծառան բոլորովին վհատեցաւ: Ո՛չ, աղէկ զգուշանանք որ քաջութիւննիս չկորոբնցընենք, ըստ Պր. Պէրկ: Թէպէտեւ շատ գէշ վիճակի մէջ ենք, ի վերայ այսոր ամենայնի ինք զինքնիս ծիծաղերես ցուցընենք: Վասն զի եթէ գարշելի պառաւն՝ որն որ միշտ կը դիտէ,

զմեղ շփոթած եւ լքեալ տեսնելու ըլլայ, կասկածի կրնայ երթալ:

Հասդան աս լսելով՝ սկսաւ բարձրաճայն ծիծաղիլ, իբրեւ թէ տէրն իրեն ծաղրական խօսք մ'ըսած ըլլար:

Այսպէս բարձրաճայն ծիծաղի մը հարկաւորութիւն չունինք, ըստ հաղարապետը: Հիմայ դուն գնա ատրճանակներս բեր: Թշնամեայ դէմ դնելու ատեն մեղի աղեկ կրնան ծառայել: Սուրս ալ ինձի աղեկ կրնայ օդնել: Բայց յառաջ տան ամէն կողմը գնա պտըտէ. նայէ որ կասկածելի բան մը կը տեսնես. միտ դիր որ զէնք կամ դողցուած բաներ եւ կամ պահուըտած մարդ կայ, եւ թէ արդեօք շուտով փախչիլն հարկաւոր է: Ես պանդոկապետուհին կը բռնեմ, որ քեզի արգելք չըլլայ ու զքեզ չւրտեսէ: Խոհանոցէն ելլել ուղելը տեսնեմ նէ՝ զինքը քովս կը կանչեմ եւ դուն դործքդ չմընցուցած՝ չեմ թողուր որ դուրս ելլէ:

Հասդան գնաց: Քառորդէ մը ետքը տիրոջն ատըրճանակներն առած եկաւ սեղանին վրայ դրաւ, եւ այլայլած դէմքով մ'ըստաւ. Տէ՛ր Աստուած, ի՞նչ բաներ տեսայ: Ախոռին մէկ կողմը պղտիկ խուց մը գտայ, որուն մէջ անկողին մը կար, կ'երեւայ որ ախոռի ծառային անկողինն է: Նոյն խցին մէջ պտըտելու ատենս՝ դետինն աչքիս դուռ մը հանդիպեցաւ, որն որ բանալով վար իջայ: Հոն տեսածներս ի՞նչ պէս պատմեմ: Բարակ չուխայէ, թաւիշէ ու մետաքսէ եւ ուրիշ աղնիւնիւթերէ շինուած տեսակ տեսակ զգեստներու կոյտ մը կար, որոնցմէ շատն արեամբ թաթաւեալ էր: Ասկէ զատ՝ մետաքսէ բաճկոն մը տեսայ, որուն ան կողմն՝ ուր որ մարդուն սիրտը կ'իյնայ, դաշոյնով մը ծակած եւ բոլոր բաճկոնն արիւնաթաթախ էր. կ'երեւայ որ ասիկայ բարձր աստիճանի մէկու մը եղած ըլլայ: Աս զարհուրելի տեսքէն բոլոր

գլուխս մաղերը վեր տնկուեցան։ Տարակոյս չկայ որ
չարագործներու եւ մարդասպաններու որջ մը ինկած
ենք ու ազատելու ժար չկայ։ Մեծ դուռը շատ զգու-
շութեամբ խոշոր փականքներով դոցուած է, որուն
բանալին չար պառաւին քովի է։ Տան չորս կողմն
եղաղ պատը շատ բարձր ըլլալուն՝ առանց երկայն
ասանդղի չենք կրնար անցնիլ։ Ասկից զատ՝ ձիերնիս
հոս թողուլ կը լլսմայ մի։ Այնպէս կ'երեւայ որ գոնէ
հիմայ աւազակները տունը չեն։

Տատուերկու հոդի ալ ըլլալու ըլլայ, չեմ վախ-
նար, ըստ Պր. Պէրկ։ Բայց ինձի կ'երեւայ թէ լա-
ւագոյն է որ առիթը ձեռքէ չփախցրնենք։ Հիմա
պառաւը տան մէջ առանձին է, զինքը ստիպենք
ու ձեռքէն կերպով մը բալիքներն առնենք, ետքը
ձի հեծնենք ապահովութեամբ ու պատուվ մեր տե-
ղը դաւնանք։ Շատ կը բաղձամ որ առանց արիւն
թափելու՝ աս դործքս լմբնայ։

Դ։ Իրաբու արժանի ճայր եւ որդի։

Տեկին, կանչեց հաղարապետը պանդոկապետու-
հւոյն, քիչ մը հոս դայիք, ձեզի խօսք մ'ունիմ։ Ան-
ալ կաղալով եկաւ ու ըստա։ Ահաւասիկ եմ, Պա-
րոն, ի՞նչ կը հրամայեք։

«Եղն միջոցին մեծ դուռը երեք անգամ զարնուե-
ցաւ։ — Հա, տանտէրն եկաւ, կանչեց պառաւը։
Հրաման տուեք շուտ մը երթամ դուռը բանամ։
անկէ ետքը պատրաստ եմ ձեզի ծաւայելու։

Պր. Պէրկ ճրագը ձեռքն առած՝ դէպ ի մեծ
դուռ երկրնցաւ, իբրեւ թէ քաղաքավարութեան
համար կ'ուզէր պանդոկապետուհւոյն լոյս ընել։ բայց
բուն միտքն ան եր որ տեսնէ թէ արդեօք պանդո-
կապետն առանձին է, չե նէ հետն ուրիշ աւազակ-
ներ ալ կան։ Տեսնելով որ առանձին է, շատ ուրա-
խացաւ եւ մինչեւ խուց անոր ընկերանալով՝ ինք եւ-

կաւ սեղանի նստաւ, երկու ատրճանակներն ալ քովը: Քիչ մը վերջը պանդոկապետն ալ եկաւ քովը նստաւ եւ սկսան իրարու հետ խօսակցիլ: Հազարապետն իր ըրած պատերազմները պատմեց եւ ուրիշ պատերազման ու քաղաքական գէպքերու վրայ խօսեցաւ, այնպիսի հանդարտ գէմքով մը՝ իբրեւ թէ ամենեւին վախ մ'ունեցած չըլլար:

Իրենք խօսելու ատեն Հասդան՝ որ ձիերը դարմանելու գայած էր, գործքը լմբնցուցած ըլլալով՝ խուց մտաւ եւ ուրիշ մէկ սեղանի մը առջեւ նստեցաւ, ուր որ իրեն ալ ընթրիք պատրաստեցին: Հազարապետը մաճառերէն ըստ իրեն. Ծուտով ընթրիքդ ըսէ լմբնցուր, ու գնա պառկելու խուցս հարցու, եւ կարասիքս հոն տար: Աս ընելէդ վերջը՝ քու պառկելու տեղդ ալ իմացիր ու հոն քաշուէ. բայց պատրաստ կեցիր որ խուցս ելելուս պէս՝ կամացուկ մը ստորդ ու ատրճանակներդ առնես՝ քովս դաս:

Հասդան ճշդիւ աս հրամանները կատարեց, ու կարասիքն իր տիրոջը պառկելու խուցը տանելէն ետքը՝ սրահ եկաւ, ուր սկսաւ յօրանջել՝ իբրեւ թէ քնէն ծանրացած է:

Ինկեր, բերանդ այնչափ խոշոր կը բանաս որ, ըստ պանդոկապետը, կը վախնամ թէ զիս կուլ չտաս:

Հասդան բարձրաձայն ծիծաղելով մը պատասխանեց. Ստոյգ է, շատ կը բաղձայի որ զձեզ կլլեմ. բայց հիմակուհիմայ առելի քնանալու կը բաղձամ: Աս առտու շատ կանուխ ելայ, բոլոր օրս ձիու վրայ անցուցի. անոր համար աս դիշեր խորունկ մը պիտի քնանամ: Ընորհք ընէիք վաղը չըլլացած զիս արթընցընէիք, որպէս զի ճամբայ չելած՝ ծիերը դարմանեմ: Բայց աս ալ կը յայտնեմ որ քունս շատ խորունկ է. պէտք է որ դուռս սաստիկ զարնէք. թէ որ կամաց զարնելու ըլլաք՝ արթընցընէլու յոյս մ'ունենաք:

Պահնդոկապետն աս խօսքին վրայ շատ ուրախացաւ, մանաւանդ որ արդէն ինքն ալ հնարք մը կը մտածէր որ ծառան իր տիրոջմէն բաժնէ. ուստի ճրագ մ'առաւ ու Հասդային հետ մէկտեղ դաւթէն անցան մինչեւ ախոռին կից պղտիկ խուց մ'եկան, ուր որ անոր անկողինը պատրաստուած էր:

Երբ որ պանդոկապետն ետ դարձաւ, Պր. Պէրկ հետը խօսակցութիւնը շարունակեց: Բայց տեսնելով որ երբեմն աչքին ճոթովն ատրճանակներուն կը նայի, ի՞նչ, ատրճանակներս այնչափ կը հաւնիս, բայտ:

Կատ աղուոր ատրճանակներ են, պատասխանեց պանդոկապետը, բայց պէտք էիք ախոռը՝ թամբին վրայ թողուլ: Բախան զձեղ այնպիսի ապահով տեղ մը բերած է, որ ամենեւին զէնքի հարկաւորութիւն չունիք. աս խօսքս այնպէս ստոյգ է ինչպէս որ ստոյգ է թէ ես պատուաւոր մարդ եմ:

Ստուգիւ այնպէս է, պատասխանեց Պր. Պէրկ. Բայց ես սովորութիւն ունիմ որ զէնքերս միշտ աչքիս առջեւը կ'ուզեմ ունենալ. որովհետեւ հասարակօրէն լեցուն կը պահեմ, կը վախնամ որ չըլայ թէ դժբախտութիւն մը պատահի:

Ասանկ դժբախտութենէ մը պրծելու համար՝ ուրիշ հնարք մը կայ, կրկնեց պանդոկապետը, տուեք սա դարանին մէջ կղպեմ ու բալլիքը ձեզի տամ:

Չէ, չէ, սիրելի հիւրընկալս, պատասխանեց հազարապետը. ձեզի ծանրութիւն չըլայ, հետո պառկելու խուցս կ'առնեմ: Ի՞նչ ընեմ ալ, գէշ աղէկ՝ սովորութիւն մին եմ ըսեր, առանց աս լեցուած զէնքերն անկողնիս քովն ունենալու՝ չեմ կրնար քուն ըլլալ:

Այնպէս մը երեւցաւ որ պանդոկապետն աս խօսքիս վրայ քիչ մը այլայլեցաւ. սկսաւ խորունկ մտածելով խցին մէջ վեր վար պտըտիլ: Բայց աս ի՞նչ է, կանչեց մէկէն ի մէկ, հիմայ միտ դրի

որ սեղանին վրայ դինի չկայ : Ի՞նչ խելացի մայր ունիմ . ձեզի դինի բերելու մոռցեր է : Պէտք է որ գեթ հիմա աս պակսութեան տեղը լեցընեմ : Եթամ դինետանս ամենէն աղնիւ դինիէն բերեմ , որ մէկտեղ քանի մը դաւաթ խմենք :

Աս ըսելով դուրս ելաւ ու սկսաւ խոհանոցին մէջ կանչել . Մայր , Պարոնին դինի տալու մոռցեր ես . շնուտ , ճրագդ առ հետս եկուր : Երթանք մեծ տօներու եւ երեւելի մարդիկներու համար պահուած տակաւը բանանք :

Վաքերնին ինչ կրնայ ըլլալ , մտածեց ինք իրեն հազարապետը , արդեօք թմբրագեղ մը պիտի տան կամ զիս պիտի թիւնաւորեն : Աղեկ զգուշանալու է :

Վիշ մը ետքը պանդոկապետն ետ դառնալով՝ մէկէն դուռը բացաւ ու կանչեց . Պարոն , կ'աղաչեմ , Աստուած սիրեք նէ , օդնութեան հասեք . խեղճ մայրս՝ որ առջեւէս ճրագն առած կ'երթար , սանդողին վրայ ոտքը սահելով՝ բարձրէն դետնափորին մէջ ինկաւ . չեմ դիտեր որ դեռ կ'ապրի , չէ նէ մեռած է : Շնորհք ըրեք , եկեք մէկտեղ բռնենք , վեր բերենք , անկօղնոյն վրայ դնենք :

Գլխուս վրայ , պատասխանեց հազարապետը , ճրագն առեք առջեւս անցեք :

Երկոքը մէկտեղ դետնափոր դինետան սանդողին գլուխն հասան : Նայեցէք , Պարոն , ըստ պանդոկապետը , վարը ողորմելի մայրս դետնին վրայ փոռած՝ կենաց նշան մ'ալ չիտար :

Պարոն Պերկ չեր դիտեր թէ արդեօք ոտուդիւ պառաւն ինկած էր , չէ նէ աս բանս զինքը դեռնափոր տանելու հնարք մըն էր : Բայց ինչ որ է նէ՝ ինք սանդողին գլուխը կեցաւ ու ըստ . Յառաջ անցեք , սիրելի հիւրընկալս եւ ինչպէս որ պէտք է նէ՝ ինծի լոյս տուեք , որ չըլլայ թէ ես ալ աս անպիտան սանդողին վար իյնամ :

Պանդոկապետն առանց ընդդիմանալու առջեւն անցաւ։ Պր. Պէրկ ետեւէն գացած ատեն՝ անող դրապանէն դուրս ելած գաշտնի մը կոթի ծայր տեսաւ, եւ նոյն ժամանակը չարագործին միտքն իմանալով՝ ինք իրեն ըստաւ. Անզգամ, կուզէ որ ես գարշելի պառաւաւը վերցընելու համար ծռած ժամանակս՝ ինք գաշտնովը զիս սպաննէ։ Աս մտածեց ու շուտ մը իր ընելիքն որոշելով՝ Անօրէնն իր փորած խորխորատին մէջ կ'իյնայ կանչեց, եւ ուժով մը չարագործն անանկ հրեց, որ սանդղին վսայէն վարդլուրելով՝ գնաց պանդոկապետուհւոյն վրան ինկաւ։ Պառաւն անմիջապէս ցատքեց ոտք ելաւ եւ իրեն արժանի որդւոյն մազերէն բռնելով՝ Անմիտ, չարագործ, ապիրատ, կանչեց, մէջքս կոտրեցիր։ Իրենք ասանկ իրարու հետ կուռելու ատեն՝ հազարապետն աճապարեց վար իջաւ, դուռը դոցեց, դրսի մէջ նիգերն ալ քշեց, եւ այսպէս երկուքն ալ մէջը փակուած մնացին։

Ե. Մունջ աղջկան լեզուն իւ բացուի։

Պր. Պէրկ որահը վաղեց եւ սկսաւ կանչել. Հասագամ Հասդամ։ Հաւատարիմ ծառան շուտ մը հասաւ իրեւ քաջ հունդարացի ձիաւոր, երկու ձեռքը մէջ մէկ ատրճանակ եւ մերկ սուրն ակւաներով բռնած։

ԱՌ զէնքերնուու հարկաւորութիւն չկայ, ըստ հազարապետը ծիծաղելով, թռչունները բռնուած են, պանդոկապետն ու պանդոկապետուհին գետնափորին մէջ փակուած կը կենան։

— Ազնիւ, կանչեց Հասդան. ուրեմն տեղւոյն տիրեցինք։ Չորս կողմը քննենք նայինք, որպէս զի կարենանք հարկ եղած ատեն ինք զինքնիս պաշտպանել։ Ամէն բանէն յառաջ ջանանք դրան բալլիքները ձեռք ձգել։

Ըստ փնտուելէն վերջը, Հասդան վերջապէս ԲԱՐ. ԱՅ.

գտաւ՝ հին պտուկի մը տակ : Ծաղրասէրը բալլիք-ները պնակի մը վրայ դրած՝ բերաւ իր տիրոջն ըն-ծայեց, նոյն արարողութեամբ, որով հասարակօրէն դղեկի մը բալլիքները յաղթողին կը մատուցանեն :

Տան վարի դստիկոնին սենեակներուն ամէն կողմն աղեկ մը քննելէն ետեւ՝ վերի դստիկոնն ելան, եւ ամէն անձուկ անցքերն ու բոլոր սենեակները սկսան պտրտիլ, որ չըլլայ թէ անոնց մէջ մարդ դտնուի : Նոյն խցերէն մէկուն մօտեցած ատեննին՝ ականջնին ցած ձայն մ'եկաւ, եւ միտ դնելով՝ առ աղօթքը լսեցին : Տէր Աստուած, իմ երկնաւոր Հայրս, կ'ըսէր քաղցը ու յստակ ձայն մը, սա բարի պարոնին ու իր հաւա-րիմ ծառային ողորմէ, զիրենք առ սոսկալի որոդայ-թէն փրկէ, զիս ալ անոնց հետ մէկտեղ աղատէ :

Պր. Պէրի դուռը բացաւ ու զարմանքէն անշարժ մնաց . Ի՞նչ, պոռաց վերջապէս, դուն ես, Ո՛ւռոս-լս, որ այնպէս եռանդով աղօթք կ'ընես . ուրեմն մունջ չես :

Չէ, Պարոն, պատասխանեց աղջիկը, բայց զիս համը կարծեցընելու հարկաւորութիւն կար : Աս-տան անզդամ բնակիչները մօտերս օտարական մը սպաննելով եւ վախնալով որ զիրենք չմատնեմ՝ դլուխս կտրելու սպառնալիք ըրին թէ որ դրսէն մէկու մը առջեւ բերան բանալու ըլլամ :

— Ո՞ի վախնար, աղջիկս, ասկից ետեւ ոչ պան-դոկապետն ոչ ալ պանդոկապետուհին քեզի ամե-նափոքը վնաս կրնան հասցընել : Զիրենք անանկ վիճակի մը մէջ դրինք՝ որ ալ մէկու մը չեն կրնար վնասել :

Ո՞հ, Տէր Աստուած, պոռաց բարեսիրտ աղջիկը . ի՞նչ, զիրենք մեռցուցիք :

Չէ, պատասխանեց հազարապէտը, հիմակու հի-մա բաւական սեպեցի զիրենք դետնափորին մէջ փակելու : Եկուր, աղջիկս, վար իջնանք ուրա-

խանանք, ու վերջէն պատմէ մեղի որ ի՞նչ դժբախտ գիտուածով աս տան մէջ եկած ես :

Պարոն, կրկնեց աղջիկը որտմութեամբ, մի կարծէք որ ապահովութեան մէջ ենք : Աս անտառն աւազակներով լեցուն է, գոնէ քսան հոգւոյ չափ են, եւ աս իրիկուն ալ տասը տասուերկու հոգի հոս պիտի դան : Աս բանս աղէկ գիտեմ, որովհետեւ տեսայ որ պանդոկապետուհին նոյնչափ հոգւոյ համար կերակուր կը պատրաստէր : Զանացէք որ նոյն չարագործներն հոս չմտնեն, ապա թէ ոչ կորսուած ենք :

Ուրեմն հետո եկուր, Հանգա, ըստ Պր. Պէրկ երթանք ամէն կողմանէ զմեզ պաշտպանելու միջոցներ գտնենք : Ինծի այնպէս կ'երեւայ, աւելցուց՝ Ուռսոլային դառնարով, որ մեծ գոնէն զատ տեղէ մը ներս չիմոցուիր :

Չէ, պատախանեց աղջիկը : Բոլոր պատուհանները երկաթի վանդակներով ամրացած են : Տան ծայրը դուրս ցցուած պղտիկ լուսամուտ մը կայ, զորն որ դողերը Լազուկուր կը կոչեն : Պանդոկապետն աշմէն անդամ որ գիշերն աւազակներուն կը սպասէ, նոյն պատուհանին մէջ լցու մը կը դնէ, իրենց առաջնորդելու համար : Երբ որ կու գան նէ՝ զիրենք ճանչցընելու համար՝ դուռն երեք անդամ կը զարնեն . եւ աս է իրենց որոշեալ նշանը : «Նոյն ատեն պանդոկապետը կամ պանդոկապետուհին դուռը կը բանայ :

Լաւ, ըստ հաղարապետը . բաւական որ տասուերկուքն ալ մէկտեղ չգան, մենք զիրենք ներս կ'առնենք : Հինգ վեց հոգւոյ հետ գլուխ ելլելը դժուարին բան մը չէ : Եկուր, Հանգա, զիրենք ինչպէս որ պէտք է նէ ընդունելու պատրաստուինք : Բայց նախ դնա նայէ որ լուսամտին մէջ եղած կանթեղը կը վառի :

Հասդան գնաց : Քանի մը բուզէ ետքն եկաւ ու ծիծաղելով մը ըսաւ . Կ'երեւայ որ պանդոկապետն ու պանդոկապետուհին իրենց գործողութեանց մէջ շատ ճիշդ են , որովհետեւ գետնափորին մէջ փակուենէն յառաջ՝ կանթեղին մէջ նորէն եղ լեցուցեր են : Նոյն կանթեղը ճամբուն վրայ այնպէս լուսաւորութիւն մը կու տայ , որ եկող աւազակներուն թիւը դիւրաւ կրնանք իմանալ :

Հատ լաւ , ըսաւ Պր . Պէրկ , վար իջնանք զէնքերնիս առնենք :

«Բայց պաշտօնակալը վերարկուն ձգեց ու ծիծաղելով մ'ըսաւ . Մինակ իմ Հունգարացի ճիաւորի նշանազգեստս զիրենք սարսափեցընելու բաւական է : Հետդ սա չուաններն ալ առ . չարադործները կապելու համար հարկաւոր է :

«Եսն միջոցին երեք անգամ դրան զարնուիլ մը լսուեցաւ : Հասդան շուտ մը լուսամուտ վազեց , եւ եկաւ ցած ճայնով մը՝ Երկու հոդի են , ըսաւ :

Հայ , պատասխանեց Պր . Պէրկ , դուն գնա մեծ դուռը բաց , փեղկին ետեւը պահուըտէ . առջի մրտնողն ես կը հոդամ , Երկրորդն ալ քեղի . լապտերդ հոս սա անկիւնը դիր :

Հասդան հնազանդեցաւ , գնաց դուռը բացաւ : Պ . Պէրկ գողերէն առջինը վզէն բռնեց , ու ատրը ճանակին ծայրը կուրծքին կրթընցընելով՝ ահարկու ճայնով մը պոռաց . Յանձնուէ , ապա թէ ոչ՝ բանդ բուսած է : Անզգամն ապշած ու սարսափած՝ հազարապետին ոտքն ինկաւ սկսաւ շնորհք ինդրել : Հասդան ալ նոյն ատենը մէկալ գողը գետինը զարկած էր : Երկու գողերը՝ ձեռուրնին ու ոտուրնին աղեկ մը կապուած՝ քաշկոտելով բակին մէկ ծայրը տարին , եւ Պր . Պէրկ իրենց ըսաւ . Ճիկ մի հներք ու տեղերնէդ մի շարժիք , ապա թէ ոչ՝ գլուխնիդ կը կոտրեմ :

Վանի մը բոպէ ետքը դուռը նորէն երեք անգամ զարնուեցաւ, եւ ուրիշ երկու դողեր եկան, որսնք հետերնին մեծ ծրար մը կը բերէին։ Զանոնք ալ իրենց ընկերներուն պէս ներս ընդունեցան եւ առ ջիններուն պէս կապեցին։ Քաջ պաշտօնակալն ու ծառան մինչեւ արեւուն ծագելը նոյն տեղը կեցան։ Բայց ա՛լ եկող գացող չեղաւ։

Չեմ դիտեր, ինչու համար մէկալ աւազակները չեն երեւար, ըստ Հասդան, արդեօք բան մը դուշակած են։ Բայց ինչուս պէտք է, ձեռք ինկողներն իրենց արժանի եղած պատժէն չեն կրնար պրծիւ։

Զ. Մօթեղբայր։

Արշալցան եղեւինի անտառին վրայէն նոր ծագած եւ օրն սկսելու վրայ էր։ Հասդան դարձաւ տիրոջն ըստ, Ա՛լ սա աւազակաց բնակարանը թողունք երթանքք։ Բայց հազարապետը պատասխանեց որ Դեռ վտանգէ ազատ չենք։ Արդէն լսեցիր որ, ըստ, քսան հոգւով աւազակներու դունդ մը աս անտառս կ'ասպատակէ։ Զկարծած ատեննիս դնդակ մը խիտ մացառներուն մէջէն անցնելով՝ կրնայ զմեզ գետինը փուել՝ դեռ մենք թշնամին չտեսած։ Անոր համար պէտք է որ ապահովագոյն միջոց մը գանենք։

Ո՞ւ մ'ալ Հասդան յանկարծ կանչեց։ Մտիկ ըստէք, հեռուելն ձիերու բազմութեան ձայն մը չէք լսեր։ Կը վախնամ որ չպայ թէ աւազակաց բոլոր դունդը մէկէն վրանիս դայ։ Աս ըստ ու շուտ մը սանդղէն վեր ելաւ դնաց որ լուսամտէն նայի։ Քիչ մը վերջը սաստիկ ուրախութեամբ վար վազեց պուսալով թէ Եկողները բարեկամ են, մեր ձիաւորներէն ջոկատ մը կու դայ։ Անմիջապէս դրան երկու փեղիերը բայցաւ։ ձիաւորը ներս մտան, եւ ամենքն ալ Պր. Պէրին ու իրենց ընկերը Հասդան տեսմելով՝ ուրա-

խութեան ձայներով բարեւեցին։ Ետքէն ձիաւորաց տասնապետն յառաջ անցաւ ու իր մեծին զինուորական բարեւը տալէն ետեւ՝ աս խօսքը խօսեցաւ։ Հրամանոցը համար շատ անձկութեան մեջ էինք։ Գիտնալով որ զինուորական կանոններն ինչպէս ճշդիւ կը պահպանէք եւ տեսնելով ալ որ որոշեալ ատենէն շատ ետքը դեռ չեիք դարձեր, կասկածի գացինք որ անտառին մեջ մոլորած եւ կամ ան աւազակներուն ձեռքն ինկած ըլլաք, որոնք աս կողմերս կ'ասպատակեն։ Ուստի գնդապետէն հրաման առնելով՝ ձի հեծանք, եւ հետերնիս ջահեր առած բոլոր գիշեր անտառին չորս կողմը պարտեցանք։ Աերջապէս երկու ձիու քայլերու հետք նշմարեցինք։ Տեսէք, ըսի քովիններուս, սուոնք մեր հաղարապետին ձիուն ոտքերուն հետքն են. բոլոր մեր գնդին մեջ իրենին պէս աղէկ պայտ զարնուած եւ ոչ մեկ ձի կայ։ Կոյն հետքերուն ետեւէն երթալով՝ աս տունս հասանք։

Փառք Աստուծոյ՝ որ զձեզ հոս խրկեց, պատասխանեց Պր. Պէրկ։ Շնորհակալ եմ ձեր սիրոցն։

Հայ, հայ, կանչեց Հասդա, հիմա կ'իմանամ որ ինչու մեկալ աւազակները չեկան. անտարակոյս ձեր անտառին մեջ պարտիլը զիրենք վախցուցած պիտոր ըլլայ։

Հաղարապետը գլուխն եկածը համառօտիւ մը պատմեց, եւ վրան աս ալ աւելցուց. Տաննապետ, սա շարագործներուն քովը քանի մը պահապան դիր, եւ պանդոկապետն ու պանդոկապետուհին ալ որոնք գինետունն են, կապէ ու ասոնց քովը բեր։ Աերջէն տան չորս կողմը պարտէ, ամէն դարաններն ու արկղները բաց. ամէն կողմ գողցուած նիւթեր պիտի դժնուին։ Ետքը ուղածներնուդ չափ կերեք խմեցէք, հանգչեցէք։

Ամէնքն ալ ձիերնէն վար իջան եւ հաղարապե-

տին հրամանները ճշդիւ կատարեցին, մանաւանդ ուստելու խմելու հրամանը, եւ նախընթայ օրն աւաղակներուն համար պատրաստուած առաստ ու ազնիւ կերակուրներով խնջյք մ'ըրին:

“Եղն միջոցին Պր. Պէրկ գնաց աղջկան քովը որուն միջնորդութեամբն աղատած էր: Գիշերուան պատահածներուն յաջող ելքն իմացընելէն ետեւ՝ ըստ Նկուր, աղջիկս, քովս նստէ, եւ ըսէ ինծի որ ինչ գիպուածով աս տանս մէջ կը դանուիս, ու բովհետեւ չեմ կրնար կարծել որ գուն ստուգիւ ան աւաղակին աղջիկն ըլլաս, եւ նոյն չարագործ պառաւը քու մեծ մայրդ ըլլայ: Պատմէ ինծի քու դժբախտութիւններդ. մի վախնար ամեննեւին, սիրելի Ուռսոլաս, ես զքեզ կը պաշտպանեմ:

Իմ բուն անունս Ուռսոլա չէ, պատասխաննեց աղջիկը, ես Մելանիա կ'անուանուիմ: Աւաղակներէն ու մանք զիս մօրս քովին յափշտակեցին ու հոս բերին: Հայրս՝ Կրիւնեանց ասպետն՝ աս զարհուրելի գէպքէն երկու տարի յառաջ մեռած էր:

Ինչ կ'ըսես, աղջիկս. ստուգիւ կրիւնեանց ասպետը քու հաջրդ էր, կանչեց հաղարապետը զարմանալով: Ուրեմն դուն իմ քրոջս աղջիկն ես, ես ալ քու մօրեղբայրդ: Ո՞հ, իմ սիրելի Մելանիաս: Բանակ երթալէս յառաջ զքեզ միայն մէկ անգամ, մը տեսայ, ան ատեն դուն դեռ որրոցն էիր: Իսկ հիմա ան բարի հրեշտակն եղար, զորն որ Աստուածային նախախնամութիւնը զիս մարդասպաններուն ձեռքէն աղատելու համար գործածեց:

Պր. Պէրկ ձեռուըներն իրարու միացընելով եւ երախտագէտ հայեցուածն երկինք վերցընելով՝ քանի մը բոպէ լուռ կեցաւ:

Երբ որ առջի այլայլութիւննին քիչ մը անցաւ, հաղարապետն ուղեց որ Մելանիան իր յափշտակուելուն պատմութիւնը պատմէ:

Ո՞հ, պատասխանեց խեղճ աղջիկը, բոլոր կետնքս
նոյն զարհուրելի գէպքը պիտի յիշեմ։ Օր մը երբոք
իմ սիրելի մայրս եւ ես տան մէջ առանձին էինք,
խոժոռ գէմքով մէկը ներս մտաւ, ու գրուած մը
տուաւ մօրս։ Քիչ մը վերջը սաստիկ վէճ մըն է
փրթաւ. օտարականը կը պոռար կը կանչուրուտէր ու
հայհոյութիւններ կը զբուցէր։ Մայրս ինծի հրա-
մայեց որ դուրս ելլեմ երթամ պարտէզը պարտիմ։
Հազիւ թէ վար իջած էի, ուրիշ առջինէն աւելի
ձառադէմ մէկը՝ ողն որ պարտիզին մէջ պահուրտած
կը կենար, վրաս յարձակեցաւ, զիս բոնեց, թաշ-
կինակովը բերանս դոցեց, եւ մօտ անտառը տարաւ,
ուր կառք մը մեզի կը սպասէր։ Մօրս հետ կռուռղն
ալ քիչ մը ետքն եկաւ նոյն կառքին մէջ նստեցաւ,
եւ զիս առին աս տունս բերին։

Հազարապետը Մելանիային հետ բախն իջաւ, եւ
բռնուած աւազակներն իրեն ցուցուց։

Ահա, սիրելի մօրեղբայրս, կանչեց աղջիկն անոնց-
մէ մէկը ցուցընելով, ասիկա ան մարդն է՝ որն որ
եկաւ թուղթը մօրս ներկայացուց։ իսկ սա մէկան
ալ զիս յափշտակողն է։

Պր. Պէրկ Մելանիային հետ կտոր մը բան կերաւ,
ու ետքը ձիաւորներուն ճամբայ ելլելու հրաման տուաւ։
Մելանիան ալ իր ձիոյն դաւակին առաւ։ Աւազակները,
պանդոկապետն ու պանդոկապետուհին ձեռուընին
ետեւնին կապած եւ վզերնին շվիթայ անցուած՝ ձիա-
ւորներուն մէջէն կը քալէին։ Գնդին մէջէն չորս հո-
գւոց յանձնուեցաւ, որ տունն ու բոլոր մէջն եղող
գողցուած նիւթերը պահպաննեն, մինչեւ որ սստի-
կանութեան մարդիկը գան։

Քաղաք հասածնուն պէս՝ հազարապետը գնաց
պատշաճ տեղն ամէն բան իմացուց ու բռնուածներն
ալ յանձնեց։ Անմիջապէս զօրաց գունդ մը հրաման
ընդունեցաւ որ անտառին չորս կողմը պաշարէ ու

մէջը պտըտի : Ասով՝ աւազակներուն դրեթէ ամբողջ գունդը ձեռք ինկաւ : Հարցափորձ ըլլալով՝ հետեւեալ ծանօթութիւններն առնուեցան : Պր . Գլաւենպուրի՝ Կրիւնեանց ասպետին մէկհատիկ աղքականը , որն որ արդէն շատ հարուստ՝ բայց միանդամայն շատ ալ աղահ , չար եւ ամպարիշտ մարդ էր , լսելով որ նոյն ասպետն ու անոր երկու որդիքը մեռած եւ Պր . Պէրի տիկնոջ եղբայրը պատերազմի մէջ ինկած է , ու բոլոր հարստութեան ուրիշ ժառանդ չիմնար՝ բայց եթէ Մելանիան , գողերուն գնդին դլուխը հրապուրեց , շատ ստակ խոստանալով անոր , որ նոյն աղջիկն յափշտակէ : — Միայն աղջիկը մէջտեղէն վերցուր , ըստ աւազակաց գլխաւորին , չեմ ուզեր որ սպաննես . հապա այնպիսի տեղ մը ծածուկ պահէ , ուր ապահով ըլլաս որ մէկը չիկրնար գտնել : Միանգամայն զինքն աղէկ հոգա ու թող մի տար որ իրեն բան մը պակսի :

Աւազակներու գլուխն աս անօրէն գործքը վրան առաւ : Կրիւնեանց դղեակը մտնողն ինքն էր , եւ առնելիքի մը պատճառանօք երկայն վէճ մը սկսաւ տիկնոջ հետ , որպէս զի իր ընկերը՝ որ տան չորս զին կը պտըտէր , առանց իմացուելու պարտէզ մտնէ ու Մելանիան յափշտակելու առթի մը սպասէ : Աս առիթը շուտ մը պատահելով՝ աղջիկն յափշտակեց , եւ զանիկա ընկղմած կարծեցընելու համար՝ անոր պղտիկ ցնցուղը առուակին եղեցքը ձգելէն ու յարդէ գլխարկը մացառին վրայէն կախելէն ետեւ՝ մէկտեղ առած փախաւ :

Աւազակներու գլուխն իր բոլոր ընկերներովն ու պանդոկապետն եւ պանդոկապետուհին մահուան դատապարառուեցան : Խակ Կրիւնեանց յանցաւոր աղդականը՝ խիստ մեծ տուղանքի ու քսան տարւան բանտարկութեան վճիռ ընդունեցաւ :

Է. Տրամունիւնն ուրախունեան էը փոխութեան :

ՊԵՐ. Պէրկ նախ Մելանիային հաստ հազոււստը փոխել եւ իր ընտանեաց ու առաջինին համեմատ զդեստ հագցընել տուաւ : Ետքը զօրապետէն գունդը թող տալու հրաման առնելով՝ իրեն հետ մէկտեղ դեպ ի Արիւնեանց տունը ճամբայ ելաւ : Բայց գիտնալով որ իր քոյրը զինքը մեռած կը կարծէ, աղէկ ունապեց որ թէ զինքն եւ թէ աղջիկը նորէն տեսնելու երջանկութեան կամաց կամաց պատրաստէ : Ասոր համար ուղղակի քրոջը չդնաց, հապա կալուածապահին բնակարանն իջաւ : Աս բարի ծերը՝ հաղարապետն ու Մելանիան ողջ առողջ տեսնելով՝ անպատմելի ուրախութեամբ լեցուեցաւ : Կարծես թէ ինքն ալ նոր կեանք մը ստացած էր . սրտին մէջ զդացածն անոնց յայտնելու համար խօսք չէր կրնար դանել : Անմիջապէս տիկինոջ վաղեց :

Արիւնեան տիկինը տխուր, տղոյն եւ տրտմութենէ հիւծած՝ սենեկին մէկ կողմը նստեր էր եւ ձեռքը դիրք մ'ունէր, որն որ կ'երեւար թէ սրտին ցաւն ամենեւին չէր կրնար փարատել : Երբոր կալուածապահէն նախ իմացաւ որ եղբայրը դեռ ողջ է եւ քիչ մը վերջը լսեց որ արդէն եկած է, մէկէն վեր ցատքեց, կ'ուղէր վաղել դիմաւորել : Բայց հաղարապետն արդէն սենեակը կը մտնէր : Տիկինը զինքը տեսնելուն պէս՝ դիմացը վաղելով՝ եղբայրս, ամենասիրելի՛ եղբայրս, պոռաց, վերջապէս զքեղ նորէն կը տեսնեմ : Դեռ ողջ ես եղեր . փառք Աստուծոյ . ալ աշխարհքիս մէջ առանձնացեալ պիտ'որ չըլլամ :

ՊԵՐ. Պէրկ քրոջը քով նստեցաւ եւ աղաչեց որ իր բանակն երթալէն ետեւ ընտանեացը մէջ պատահածները պատմէ : Տիկինն առատ արցունք թափելով՝ իր սիրելի ամուսնոյն երկայն ու ցաւալի հիւանդութեամբ մեռնին, երկու որդւոցը ծաղիկ հիւան-

գութեամբ վախճանիլն եւ վերջապէս մնացած միակ զաւակը՝ Մելանիային մերձաւոր առուակին մէջ խըլդ գուիլը պատմեց :

Հաղարապետն աս պատմութիւնը մտադրութեամբ եւ ցաւակցութեամբ մտիկ ընելին եւ քոյրը մսիթարելին ետեւ՝ ինծի բոլորովին հաւանական չ'եւրեւար որ, բաւ, Մելանիան խղդուած ըլլայ, որով հետեւ զրուցածիդ նայելով՝ մարմինը չգտնուեցաւ :

Ո՛հ, կանչեց մայրը, ո՞հ, զաւակս գեռ կենդանին ըլլար. աչքս չգոցած՝ զինքը նորէն տեսնելու եւ ընդգրկելու երջաննկութիւնն ունենայի. ասիկա ստուգիւ ինծի ամենամեծ մսիթարութիւն կ'ըլլար :

— Ապահով եղիր, քոյրս, որ Մելանիա մեռած չէ: Առանց կարծեաց մեր Գլաւենպուրկ աղղականին մատը կայ աս բանիս մէջ: Չէ, չէ, Մելանիան խրդած չէ: Կրնայ ըլլալ որ զինքը չարագործներու յափշտակել տուած ըլլայ, որոնք խեղճ աղջիկը քուվերնին պահէն :

Տէր Աստուած, ի՞նչ մեծ գժբախտութիւն, կանչեց մայրը՝ երեսին դոյնն աւելի նետելով եւ արցունքն առատութեամբ տղոյն այտերէն վար իջեցընելով. աւելի կ'ուզէի որ մեռած ըլլար՝ քան թէ չար ու ամպարիշտ մարդիկներու մէջ գտնուէր: Հաւագոյն է որ մարդ մեռնի՝ քան թէ կեանւքը չարագործներու մէջ անցընէ, որոնց խօսակցութիւնն ու չար օրինակը մանկութեան այնչափ մեասակար են:

Աիրելի քոյրս, պատասխանեց հաղարապետը, շատ կ'ուրախանամբ զքեզ այսպիսի աղնուական մտած մունքներով զգածեալ տեսնելով: Բայց հաւատաինծի, Մելանիան միշտ այնպիսի համեստութեան, այնպիսի հրեշտակային անմեղութեան մէջ է, որ անկից աւելի բանի մը չես կրնար բաղձալ: Ար յուսամ որ քիչ մը եաքը դուն անձամբ ալ աս բանս կը տեսնես:

Աս խօսքիս՝ մայրը ցատքեց ոտք ելաւ եւ լի ու-
րախութեամբ կանչեց . Տէ՛ր Աստուած . Ի՞նչ կ'ըսես,
սիրելի եղայր . արդեօք ստո՞յդ է . կ'աղաչեմ, ալ
ծածուկ մի պահեր, ամէն բան յայտնէ : Ի՞նչ . ար-
դեօք զինքը տեսա՞ր, հետը խօսեցա՞ր : ... Գուցէ հի-
մակ ասկէց հեռու չէ : ... Ո՞հ, եկուր եկուր, զիս ի-
րեն տար :

Հազարապետը գնաց դուռը բացաւ : Մէջ մ'ալ
Մելանիան ներս մտաւ, վազեց մօրը գիրիլ նետուե-
ցաւ : Ուրիշ բան չէր կրնար ըսել, բայց եթէ . Մայրս,
մայրս, սիրելի մայրս :

Ի՞նչ, գո՞ւն ես, աղջիկս, ամենասիրելի աղջիկս,
կանչեց մայրը՝ գրեթէ ինք իրմէ ելած . այս, դուն
ես : Աստուած իմ, ամենաբարի Աստուած . բիւր ան-
գամ օրհնեալ ըլլաս : Ասանկ ուրախութեան ար-
ցունք թափելով եւ սիրելի զաւակը սրտին վրայ
ճնշելով անդադար կը կրկներ . Աստուած իմ, շնոր-
հակալ եմ :

Առջի այլայլութիւնն եւ ուրախութեան սասա-
կութիւնը քիչ մը չափաւորելին ետեւ՝ ըսաւ . Եկուր,
աղջիկս . իմ ու եղբօրս մէջտեղը նստէ եւ գողցուե-
լէդ ետքը քեզի պատահածները մանրաման պատմէ :

Բարէ, ըսաւ Մելանիան, քիչ մնաց սարսափէս կը
մեռնէի, երբոր աւազակն եկաւ զիս յափշտակեց
մօտաւոր անտառը տարաւ : Հոնտեղը զիս իր ըն-
կերին հետ մէկտեղ կառք դնելով՝ հեռու տեղ մը
անտառի մէջ առանձին պանդոկ մը տարին : Պառաւ
պանդոկապետուհին զիս սաստիկ ուրախութեամբ ընդ-
ունեցաւ եւ ըսաւ որ շատոնցուընէ իմ գալուս կը
բաղձար : Զիս մխիթարեց ու յորդորեց որ չկամ
եւ առջեւս խել մը ուտելու բաներ դնելով՝ կը ստի-
պէր որ ճաշակեմ : Ետքէն բաւական մաքուր ու կո-
կիկ խուց մը տանելով՝ Ասիկա քու պառկելու խուցդ
է, ըսաւ . նայէ մէջ մը անկողինդ ինչպէս փափուկ է,

Ճերմակեղէններն ի՞նչպէս բարակ ու ճերմակ են: Հոսառեղս իշխանուհւոյ մը պէս հանդատութեամբ կրնաս բնակիլ: Աւրջէն սկսաւ կերակրոյ վրայ խօսիլ, եւ մէկիկ մէկիկ ամէն օր ուտելու համագամ կերակուրաներս համրելով՝ ասանկ բաներով կ'ուղէր հոնտեղաց բնակութիւնն ինծի սիրելի եւ ախորժելի ցուցընել: Քիչ մը վերջը հագած զգեստս ալ հանել տալով ու գեղացւոյ աղջկան հագուստ հագցընելով՝ ըսաւ: Ասանկ աղէկ է. հիմայ ալ մեզմէ ես, եւ այսօրուընէ սկսեալ պանդոկապետը հայրդ պիտ'որ ըլլայ, զիս ալ մեծ մայրդ պիտի կանչես:

Աս երկուքն ամէն ճիգերնին ի դործ կը դնէին, որ զիս զուարթացընեն: Բայց անկարելի էր որ անսանկ բիրտ մարդիկներու հետ ապրելու վարժեի: Աւրիշ բանի չեի բաղձար՝ բայց եթէ նորէն ձեր քովը դառնալ, սիրելի մայր: Ո՛հ, ի՞նչ տարբերութիւն ձեր եւ ան մարդիկներուն մէջ: Երբեք իրենց բերնէն բարի խօսք մը չեի լսեր, երբեք աղօթք ընելնին չտեսայ, ոչ առտու եւ ոչ իրիկուն, ոչ կերակրէն յառաջ եւ ոչ վերջը: Բոլոր տան մէջ դիբը մ'ալ չկար: Աւրիշ բանի վրայ չեին խօսեր՝ բայց միայն սարկի եւ հարստութեան. շարունակ իրենք զերենք կը գովելին եւ ուրիշները կ'անարդէին ու կ'արհամարհէին: Ամենեւին չեի կրնար հետերնին խօսիլ, այնչափ կը զզուէի իրենցմէ: Միշտ կ'ուղէի մինակ խցիս մէջ կենալ որոն պատոհանը պարտէղ կը նայէր: Հոն, առանձին կեցած ատենս՝ կրնայի ձեզմէ լսած աստուածպաշտական ու առաքինական խօսքերս յիշել եւ պատմած գեղեցիկ պատմութիւններնիդ միտքս բերել: Ո՛հ, քանի անդամ՝ երբոր լուսինն իմ տրտում խուցս կը լուսաւորէր, բոլոր գիշերը լացով եւ աղօթքով անցուցած եմ:

Օիս յափշտակող երկու սրիկաներն յաճախ պանդոկը պառկելու կու դային եւ ստէոլ հետերնին իբւր. ՎէՊ.

բենց նման չարագործներ կը բերէին։ Առ մարդիկ՝
որ նոյնտեղն իբրեւ իրենց տանը մէջ կը վարուէին,
պանդոկապետէն եւ պառաւ պանդոկապետուհիէն
շատ աւելի գէշ էին։ Միշտ կը զինովիային։ Թուղթ
խաղալու ատեն՝ սոսկալի հայհոյութիւններ կ'ընէին։
անանկ երգեր կ'երգէին եւ խօսքեր կ'ըսէին, որոնց
միտքը չէի հասկընար, բայց իրենք սաստիկ կը զուար-
ճանային, ուսկից կը հետեւցընէի թէ նոյն խօսքերն
ու երգերը շատ գարշելի պիտ'որ ըլլան, որովհետեւ
այնպիսի ապականեալ մարդիկ անոնցմէ հաճութիւն
կը գտնէին։ Երբեմն ալ մէջերնին կոիւ կը բացուէր։
իրարու գլուխ շիշ ու գաւաթ կը նետէին, եւ քիչ
կը մնար որ մէկզմէկ մեռցընեն։ Ասանկ առիթնե-
րու մէջ ես սարսափելով եւ դողդողալով՝ կը փախ-
չէի խուցս կ'ապաւինէի։ Շատ անդամ աս գարշելի
ու զարհուրելի տեղէն ազատելու միջոցներ կը մտա-
ծէի։ բայց բոլոր պատուհաններն երկաթէ վանդակ-
ներով պատած էր, դուռն ալ միշտ զգուշութեամբ
գոց կը պահուէր։

Վանի մը որ կայ վաճառական մը պանդոկն
եկաւ ու կ'ուղէր գիշերն հոն անցընել։ Ինձի բարի
եւ պատուաւոր մարդ մ'երեւցաւ։ Հետն ազնիւ վա-
ճառքներ եւ շատ ալ ստակ ունէր։ Պանդոկապետն ու
իր ընկերները գիշերը զինքն սպաննեցին։ Իր հեծելու
ճայնը լսելով՝ շուտ մը խցէս ելայ վարի սրահը վա-
զեցի։ Տէր Աստուած, ի՞նչ սոսկում եւ սարսափ պա-
շարեց զիս՝ երբ որ խեղճը գետինը փոռւած արեան
մէջ թաթխուած տեսայ։ Ինք զինքս չկրնալով բռնել
աս անհնարին ոճիրը մարդասպաններուն երեսը զարկի
եւ ըսի որ Աստուած զձեզ պիտի պատժէ։ Անոնք
վրաս ծիծաղեցան։ բայց միանդամայն խստիւ արգե-
լեցին որ տեսածս ամենեւին մարդու մը չըսեմ։ Իսկ
պանդոկապետը պոռաց։ Ասկէ ետեւ օտարականի
առջեւ ամենեւին խօսք մը պիտի չզըռուցես, եւ աս

վայրկենէս սկսեալ՝ ուրիշներուն առջեւ համը պիտի ձեւանաս։ Աս ըստ ու ձեռքէս բռնելով՝ արիւնլուայ դիոյն առջեւը տարաւ եւ կատաղի ձայնով մը՝ Նայէ, ըստ, եթէ որ ինծմէ ու մօրմէս ուրիշ մարդու հետ խօսելու ըլլաս, դիտցիր որ զքեզ ալ աս վիճակին մէջ կը գտնես։

Տեսած սարսափելի տեսիլէս եւ աս սպառնալիքէն գրեթէ խելքս գլուէս ելած՝ խուցս դառնալով ծնկան վրայ եկայ, ձեռուըներս երկինք վերցուցի եւ արտասուալից աչուըներով Աստուծոյ աղաչեցի որ զիս ան աւազակներուն ձեռքէն ազատէ։ Բարերար Տէրն աղօթքս լսեց, եւ իրօք ալ հրեշտակ մը խրկելով զիս փրկեց, այս ինքն իմ սիրելի մօրեղբայրս։

Ան ատեն Պր. Պէրկ ալ իր գլուխն եկածներն, ինչ կերպով Մելանիային եղած տեղն երթալն, հոն ինչ մեծ վտանգի մէջ գտնուիլը, Մելանիային ձեռքովն ինչպէս ազատիլը պատմեց։

Արիւնեան տիկինն ասոնք լոելով՝ մեծ ուրախութեամբ եւ երախտագէտ սրտիւ կանչեց։ Ազորմածն Աստուած իր բարութիւնը մեզի ցուցուց։ Թաղ տուաւ որ գուն, սիրելի զաւակս, յափշտակուխս, որպէս զի առիթ ունենաս մօրեղբօրդ կեանքն ազատելու. իսկ զքեզ, սիրելի եղբայր, Աստուած հոն գողերուն որջը տարաւ, որպէս զի աղջկանս ազատիչն ըլլաս։ Բոլոր իր բարձներն՝ իր իմաստութեան եւ հայրական բարութեան կը վկայեն։ Իր սուրբ անունն օրհնեալ ըլլայ։

Բ. ԳԵՂՉԵՐԵՒԿԻ

Կ Ա Մ

ՅՈՅԻՆ ԱՍՏՈՒԺՈՅ ՎՐԱՅ ԴՆՈՂԸ Հ'ԱՄԼՉԱԱՐ

Ա. ԷՐԼԱՌԵԱՆԻ ԸՆԴՊԱՆՔԻՔ:

ԳԱՎԱՎԱՅՏՅ մեծ յեղափոխութեան ժամանակը ,
որ ատեն որ հին թագաւորական դահը կործանեցաւ
եւ ազնուական ընտանեաց մեծ մասն ողորմելութեան
մէջ ինկաւ , Հուենոսի քովերը իր բնակեր Էրլաւեանց
ընտանիքը : Պի . Էրլաւեանց շատ ազնուական եւ
մեծարոյ մարդ մըն էր , որն որ իր բարերարութեան
ու մեծանձնութեան գործքերովն ամենուն սիրելի էր ,
իր ամուսինն ալ բարի եւ քաղցրաբարոյ տիկին մըն
էր . իսկ Կարոլոս ու Հեղինէ իրենց զաւկըները ծնողք-
ներնուն ճշգրիտ պատկերն էին :

Առ սոսկալի խոռովութիւնը փրթելուն պէս՝ Էր-
լաւեանց Պարոնն աղէկ սեպեց բոլոր գործքերէն մէկ-
դի կենալ ու Հուենոս գետին եւ Վոսդեան լերանց
մէջ ունեցած երկիրը քաշուեցաւ : Հօն իր ընտանեաց
հետ խորին առանձնութեան մէջ կ'ապրէր իր մէկ
գղեակը՝ որուն չորս կողմը ժայռերով , այգեստաննեւ-
րով , ցորենի արտերով ու պատղատու ծառերու ան-
տառով մը պատած էր : Դղեկին քովի գեղն ալ
իր ստացուածն էր , որուն բնակիչներն՝ որոնք իր
հպատակներն էին , զինքն իբրեւ իրենց մեծ բարե-
րարը կը պատուէին ու կը սիրէին : Յառաջադպոյն իր
գործքերուն պատճառաւ հաղիւ տարին մէկ քանի
շաբաթ քովերին կրնար մնալ . ուստի երբ որ իմա-
ցան որ անկէ ետեւ իր ընտանեօքը միշտ հօն պիտի
կենայ , շատ ուրախացան : Դղեկին ու գեղին բոլոր-
տիքը բնութեամբ այնպէս գեղեցիկ էր , որ պարտիզի
մը կը նմանէր . բայց ազնուական Պարոնը կը ջանար
բնակիչներն ալ երջանկացընելով՝ դրախտի գարձընել :

Պր. Էրլաւեանց զենքն երջանիկ կը սեպէր որ
հոն առանձնութեան մէջ իր զաւկըներն ուղածին պէս
կըթելու ժամանակի կը դտնէր։ Օրուան ամենէն սքան-
չելի եւ աղէկ ժամանակը՝ զաւկըներուն կրօնական
ու բարոյական կրթութեանը պարապելով անցուցած
ժամելն էին։ Ինք հաստատուն համոզուած ըլլալով որ
միայն կրօնը կրնայ մարդու աղէկ կըթել, զենքն իրեն
պատշաճ կարգին ու աստիճանին մէջ դնել, ճշմար-
տապէս երջանիկ ընել, եւ չքաւորութեան ու թշուա-
ռութեան ատենն ալ սփոփել ու միիթարել, ամէն
կերպով կը ջանար աս անգին դանձն իր զաւակաց
փափուկ սրտին մէջ հաստատել։ Մայրերնին ալ մի
եւ նոյն զգածմունքներն ունենալով՝ միշտ նոյն կրթ-
ութեան ժամանակ քովերնին կը գտնուէր, եւ եր-
բեմն երբեմն իր գորովալից ու մայրական սրտէն բխած
աղդու խօսքերն ալ հօրերնուն ըսածին վրայ կ'աւել-
ցընէր։ Պր. Էրլաւեանց շատ անդամ խօսքը՝ գըտ-
նուած վտանգաւոր ժամանակիներնուն վրայ դարձը-
նելով՝ զիրենք Աստուծոյ նախախնամութեան ապահո-
նելու կը յորդորէր։ Տիկինն երբ որ զաւկըներուն աս
խոռվալից ու ապականեալ աշխարհ.քիս մէջ ինչ
վտանգներու տակ ինկած ըլլալը կը մտածէր, կը
սկսէր ահու գողու մէջ իյնալ. բայց երբ որ Աստու-
ծոյ բարութեան եւ ամենակարողութեան վրայ կը
խորհէր, միսիթարուելով կը զօրանար։ Սրտէ բխած
խօսքերը՝ դիւրաւ ուրիշներուն սիրան ալ կը շարժէն
եւ աղէկ աղդեցութիւն կ'ընեն։ Բարի զաւկըներն
իրենց ծնողացը խօսքերը մտադրութեամբ ու եռան-
դեամբ կը լսէին, եւ շատ անդամ սրտերնին ելլելով
աչուքնին արցունքով կը լեցուէր։ Ասանկով ամէն-
քը մէկտեղ՝ իրենց չորս կողմը պատող խոռվութեանց
ու վշտերուն մէջ միշտ զուարթ էին եւ միսիթարու-
թեամբ լի կեանք մը կ'անցընէին։

Բայց Պր. Էրլաւեանց իր զաւկըները կրօնա-

կան նիւթերու մէջ կըթելէն զատ՝ ուրիշ ամէն հարկաւոր եւ օգտակար ուսմունքներն ու նաեւ կենաց վայելչութեան եւ զբօսանաց վերաբերեալ բաներն ալ սորվեցրնելու փոյթ կը տանէր : Ինք երաժշտութեան տեղեակ էր, շատ աղեկ տաւիդ կը զարնէր, եւ անուշ ձայն ալ ոնենալով՝ անսանկ աղուոր կ'երգէր, որ շատ քիչերը դիմացը կրնային ելլել, եւ աս քիչերուն մեկն էր իր տիկինն ալ : Արդկարոլոսը տաւիդ զարնելու եւ Հեղինէն երգելու կը վարժեցրնէր :

Չմերուան վերջերը պղտոր եւ դառնաշունչ իրեն կուն մը բոլոր ընտանիքը մէկտեղ խցի մը մէջ տաւզին քով ժողվուած կը զուարձանային . ինչու որ երգն ու երաժշտութիւնն իրենց իրիկուան սովորական զբօսանքն էր : Հայրերնին իր զաւկըներուն համար մասնաւոր պղտիկ երգ մը շինած ու դիւրին եւ սիրուն եղանակ մ'ալ յարմարցուցած էր, որ կարոլոս կարող ըլլայ իր փոքր մասունքներովը նոյնը զարնել : Մայրերնին աս երգին վրայ բան մը չէր իմացեր, որովհետեւ տղաք կ'ուզեին անով իրեն յանկարծական ուրախութիւն մը պատճառել : Ծնողք քիչ մը ժամանակ երգելէն ետեւ՝ Պր. Էրլաւեանց զաւկըներուն դարձաւ՝ Հիմայ, ըստ, դուք ալ ձեր ճարտարութիւնը ցուցցեք : Կարոլոս տաւզին քով նստաւ, սկսաւ զարնել . Հեղինէն ալ իր փափուկ ու քիչ մը դողդոջուն, բայց քաղցր ձայնովն հետեւեալ երգն երգեց :

Անվեհեր ի վիշտ
կայ մահացուն միշտ
թէ յԱյն է վըստահ,
Որ փարատէն զահ :

Ոյր բազուկ հրզօր՝
Հիքցն ոյժ եւ զօր,

Լըքելոյն խրախոյս

Եւ ի մահուն յոյս :

Փայլակըն շողայ,

Բնութիւնըն դողայ,

Շանթը ահեղ մուլնչեն,

Աիհը սարսեալ հընչեն :

Այլ Տէր տայ նըշան,

Ամպրոպաց խուժան

Հալածի վաղվաղ.

Օդ դառնայ խաղաղ.

Զէ ինձ ահաղին,

Թէ յալս ներքին

Շինաւան թաղէր,

Մինչ ընդ մեղ է Տէր :

Որ ընդ նայն հայի

Եւ ոչ երկբայի,

Ի վիմի զիւր տուն

Կանգնէ հաստատուն :

Բախտըն յեղյեղուկ

Չառնէ զնա եղուկ,

Յալիսն յուղակոյտ

Կայ զուարիմ եւ անքոյթ :

Ոյր ամբաւ է կար,

Գութն է անըսպառ.

Աեր յողըս աշխարհի

Քրիստոնեայ արի :

Մայրերնին իր սիրելի զաւկըներուն աս առջի երադին վրայ բոլորովին յափշտակուեցաւ մնաց : Թաւ գաւորական պալատին մէջ լսած երաժշտութիւններէն եւ ոչ մէկն իրեն աս երգին չափ զուարծութիւն պատճառած էր : Աչուըներէն ուրախութեան արցունիք թափելով՝ զաւկըները դրկեց եւ ըսաւ . Այն, սիրելի

զաւկըներս, Աստուած՝ որ մինչեւ հիմայ զձեղ պահեց, ասկէց ետքն ալ իր ամենակարող բաղկաւը կը պահպանէ:

Դռեռ խօսքը բերանն էր, մէջ մ'ալյանկարծ դրսէն աղաղակ մըն է կը լսուի. դուռը բռնութեամբ կը բացուի, եւ աղդային պահպանի զգեստով զինաւորեալ մարդիկ արտօրնօք սրահը կը մտնեն: Եկողներուն մեծն էրլաւեանց Պարսնին իր բանտարկուելուն հրամանը կը ցուցընէ, որուն պատճառ ան դրուած էր որ ինք աղատութեան թշնամի ու թագաւորական է: Հրամանն այնպէս էր որ շուտ մը պիտի բըռնուեր մերձակայ քաղքին բանտը տարուէր:

Խողճ տիկինն անգութ ու դաժան մարդկան ստուըներն ինկաւ, եւ ձեռուըներն իրարու անցուցած՝ վախէն ճերմկցած երեսներուն վրայ ջերմ արտասուք թափելով կ'աղաչէր որ իրենց գթամն: «Եղնպէս երակու զաւկըներն ալ իրենց փափուկ ձեռուըները վեր վերցուցած՝ կ'աղաչէին որ հայրերնին չտանին: Արցունքն հեղեղի պէս աչուըներնին կը հոսէր, եւ հառաջանեքէն ու հեծեծանիքէն՝ գրեթէ չէին կրնար խօսք մը զրուցել:

Ի՞այց ամէն բան անօգուտ եղաւ: Ան վայրենացեալ մարդիկն եւ ոչ այնչափ զիջան որ հրամանին կատարումն երկրորդ օրուան թողուն, մանաւանդ թէ եւ ոչ այնչափ ուշացընել ուզեցին՝ որ կարող ըլլան բանտի մէջ անցընելու ատեն հարկաւոր եղածը պատրաստել. հապա զինքն իր ընտանեացը բազուկներէն բռնութեամբ յափշտակեցին առին տարին:

Ո՞օրն ու զաւկըներուն ողըն ու հառաջանիքը գրով յայտնեն անկարելի է: Եկողներէն ոմանք հոն մնալով՝ ամէնքը մէկտեղ խցի մը մէջ փակեցին եւ զիրենք զգուշութեամբ կը պահէին, որ չըլլայ թէ գեղի ժողովուրդն իմանալով՝ ոտք ելլէ ու խոռովութիւն մը հանէ: Այլայլաթենէն ու ցաւէն՝ տիւ-

կնոջ ծնկուըներուն վրայ զօրութիւն չէր մնացեր .
լալով եւ արտասուալից աչուըները դէպ ի երկինք
վերցընելով՝ կողմ մը քաշուած կը նստէր . տղաքն
ալ իր քովը կեցած կու լային կ'ողբային : Քիչ մը ա-
տեն այսպէս անցընելին ետեւ՝ բարեպաշտ տիկինն
ինք զինքը ժողվեց եւ զաւկըներուն դառնալով՝ Աի-
րելիքս , ըստ , առ Աստուած ունենալու վստահու-
թիւննիս այնպէս շուտով չմոռնանք : Աս թշուա-
ռութիւնը վրանիս խրկողն ինքն է . ուստի եւ ինք
անոր համաձայն շնորհք ու զօրութիւն ալ կու տայ ,
որ կարող ըլլանք դիմանալ : Անշուշտ աս բանս մեր
բարեայը համար թոյլ տուաւ , եւ ստուգիւ օր մը
աս մեր տրտմութիւնն ուրախութեան պիտի դարձը-
նէ : Անոր համար կենդանի յուսով ըսենք . Տէր ,
քու սուրբ կամքդ ըլլայ :

Բ . Փափուասդ :

Խեղճ տիկինը ձեռքէն եկած ամէն միջոցներն
ի գործ դրաւ իր սիրելի ամուսինն աղատելու հա-
մար : Երկրորդ առաջ պահպանութիւն ընողները
հեռանալուն պէտք ելաւ մերձաւոր քաղաքը գնաց ,
եւ դատաւորաց առջեւ ելլելով՝ երլաւեանց Պարու-
նին անմեղութիւնը ցուցուց . բոլոր ան տեղերուն
բնակիչները վրայ կոչելով՝ հաստատեց թէ ինչպէս
անիկա բոլորովին քաշուած կեանք կ'անցընէր , եւ
ամենեւին քաղաքական գործքերու մէջ չմտնելին
զատ՝ եւ ոչ իսկ ընտանեկան խօսակցութեանց մէջ
նոյն նիւթերուն վրայ կը ճառէր : Ան խստափրտ
մարդիկները գթութեան շարժելու յուսով՝ ոստուը-
նին ինկաւ , աղաչեց պաղատեց . բայց կարծես թէ
ամէնքն ալ քար դարձած էին , ամենեւին վրան
գութ մը ցուցընող չեղաւ : Եւ ոչ իսկ հրաման կը բ-
ցաւ ընդունիլ որ բանտին մէջ իրեն մէյ մ'այցելու-
թիւն ընէ , մանաւանդ թէ ըսին որ մէկ քանի օրէն
կառավինարանի վրայ գլուխը պիտի կարուի :

Այսպէս երեք օր պարապ տեղ ասդին անդին իյշ նալէն ետեւ՝ յուսահատելով դղեակը դարձաւ։ Քայյ հոն ցաւալի տեսարան մ'իրեն կը սպասէր. բոլոր ինչ-քերը գրաւած, դղեակն աւար առնուած եւ զօրանոց դարձած գտաւ։ Ներս մտնել անգամ թող չտուին, եւ այսպէս կիսամեռ ու զաւկըներուն ինչ եղածին վրայ մտատանջ խորհուրդներու մէջ թաղուած՝ ստի-պուեցաւ իր սեպհական բնակարանէն ետ քաշուիլ առանց գիտնալու թէ ուր պիտ' օր երթայ։ Արդէն իրիկունը կոխած էր. իր մարդիկները բոլորովին ցրուած ըլլալով՝ մէկը չկար որ իրեն զըռուցէր թէ զաւկը-ներն ուր են։

Պիչ մը ատեն անորոշ կերպով քալելէն ետեւ՝ բարեբախութեամբ իր ծեր հաւատարիմ ծառան դիմացն ելլելով՝ Աստուած սիրեք նէ, տիկին, ըսաւ, փախէք, հոս մի կենաք։ Պարոնին բոնուած օրը՝ տրտմութեան սաստկութենէն եւ այլայլութենէն՝ բերներնէդ մէկ երկու խօսք փախաւ, որոնք հիմա-կուան ժամանակս բաւական կը սեպուին մինչեւ մահուան պատժով պատժուելու։ Քանի մը չարամիտ մարդիկ նցն խօսքերը լսելով՝ զձեղ մատնեցին, եւ ան-շուշտ քիչ մը վերջը ետեւներնէդ պիտ' օր իյնան։ Այսպիսի վիճակի մէջ փախչելէն ուրիշ հնարք չկայ։ Պարոնը չէք կրնար ազատել, անկարելի է, եւ աւելի երկայն ատեն աս կողմերը կենալնիդ՝ զձեղ ալ ա-նոր գտնուած վիճակին մէջ ձգելէն ուրիշ բանի մը չիծառայեր։ Զաւկըներնիդ իմ տունս են. դուք ալ եկեք։ Իմ ձկնորս եղբայրս արդէն պատրաստուած կը սպասէ։ Աս դիշեր պէտք է որ Հռենոսին մէկալ ե-զերքն անցնիք։ Ասով գոնէ ձեր եւ զաւկըներնուդ կեանքը կ'ազատէք։

Տիկինը շնորհակալ ըլլալով՝ ծառային հետ մէկ-տեղ անոր տունը գնաց, որն որ գեղին մէկալ ծայրն էր։ Սակայն դարձեալ հոն ալ նոր վիշտ եւ նոր

յաւ մը պիտի դանէ եղեր։ Հեղինէն՝ մօրը քաղաք գացած օրը՝ տրամութենէն ու այլայլութենէն հիւանդացած անկողին ինկած էր։ Նոյն իրիկունը հիւանդութիւնն աւելի սաստկացած էր, անանկ որ երբ որ տիկինն եկաւ՝ աղջիկը սաստիկ տենդէ բռնուած խելքը կորալնցուցած էր. եւ ոչ իսկ մայրը կըցաւ ճանչնալ։ Խեղճ խաթունն աս որ տեսաւ, Քացարձակապէս չեմ երթար, ըստ, պէտք է որ կենամ զաւակս խնամեմ։ Զինքը դարմանող բժիշկը բոլոր զօրութեամբ սկսաւ աշխատիլ որ միտքը փոխէ։ Հիւանդ աղջիկն, ըստ, ալ հաղիւ քանի մը ժամու կենամք ունի. ասկէ վերջը խելքը դլուխը չիդար եւ հիմակունէ դրեթէ զինքը մեռածի տեղ դնելու է։ Անոր համար հրամանոցը հոս մնան իրեն օդուտ մը չունի. ուստի պարտք է որ ձեր եւ Պարսնիկին կենացը պահպանութեան համար փախչիք։

Աչուըներն արցուներով լեցուած եւ երեսներուն գոյնը նետած՝ խեղճ մայրն աղջկան անկողնոյն վերեւը կենալով՝ չէր կրնար յանձն առնուլ որ զինքն անանկ վիճակի մէջ ձգէ երթայ։ Հաւատարիմ ծառասն իր կողը հետ մէկտեղ բժշկին միանալով՝ երկայն ատեն ազաչեցին ստիպեցին որ ինք զինքն ու որդին վտանգի մէջ չդնէ, ու թեւէն բռնած սկսան կամաց համաց հեռացընել։ Քայց հաղիւ թէ քանի մը քայլ առած էր, մէջ մ'ալ խոր քնէ մը արթընցածի պէս՝ սաստիկ այլայլով ետ դարձաւ, ու տարածուած բազուկներով զաւիին անկողնոյն վրայ իյնալով՝ վերջին աստիճանի տրտմական ձայնով մը Զէ, սիրելի դուստրս, չեմ կրնար քեզմէ բաժնուիլ, կանչեց. լաւագոյն է որ հոս քեզի հետ մեռնիմ, քան թէ ասանկ վիճակի մէջ թողում երթամ։

Աս տեսնելով ամէնքը մէկտեղ դրեթէ ոտքն ինկած նորէն սկսան ազաչել պաղատիլ որ երթայ. եւ խոստացան որ իրենք ամենայն կերպով աղջկանը

Հոգ կը տանին։ Գիշերն արդէն յառաջացած է, ըստ ծառան։ միայն աս խոր մթութեան օդնականութեամբ փախչելը կարելի է։ Ամէն մէկ կորաբնցուցած ըստէնիս աննորոգելի կորուստ է, եւ չէ թէ միայն ձեր, հապա նաեւ իմ եւ կնոջս մահուան պատճառ կրնայ ըլլալ։ որովհետեւ առանց մեծերուն խացընելու՝ մէկը գիշեր մը տանը մէջ պահելը՝ մահուան պատժով արգելուած է։

Ուրեմն, ըստ տիկինը ցաւով, թէ որ իմ հոս մնալս աղջկանս օդուտ մը չիկընար ընել, եւ միայն ձեր կեանքը վտանգի մէջ ձգելու կը ծառայէ, զինքն Աստուծոյ ձեռքը յանձնելով՝ կ'ուզեմ երթալ։ Մնաս բարով, իմ սիրուն զաւակս, դուն քիչ մը վերջը պիտ'որ երթաս երկինք՝ խաղաղութեան եւ հանգըստեան բնակարանը, ուր որ անմեղութիւնն ալ վիշտ չիկըեր, ուր որ արցունք չիթափուիր, ուր որ մէկզմէկ սիրող սրտերն իբրամիշ բաժնուելու վախ չեն ունենար։ Աս ըստ ու աղջկանն անկողնցն քով ծունկ իջնալով՝ համառօտ բայց սրտանց աղօթքով մը զանիկա Աստուծոյ յանձնեց, աճապարելով ոտք ելաւ, անդամ մ'ալ, ո՛չ, դուցէ վերջին անդամ, համբոյր մը տուաւ, եւ լալով ու առանց ետեւը նայիլ համարձակելու գոնէն դուրս ելաւ կարուսափն հետ, որն որ աչուրներէն հեղեղի պէս արցունք կը թափէր եւ չէր ուզեր քրոջմէն բաժնուիլ։

Քովհաննեւս՝ հաւատարիմ ծառան փախստեան հարկաւոր եղած ամէն բան յառաջուրնէ պատրաստած էր։ Ինք կոնակը ծանր բեռնաւորած լուռ թեամբ առջեւէն կ'երթար, իսկ տիկինը թեւին տակ ծրար մ'առած կարուսսին ձեռքէն բոնելով՝ սկսան հեռանալ։ Օդը վերջին աստիճանի գէշ էր։ սաստիկ անձրեւ կու դար եւ հովս զարհուրելի կերպով մը կը շնչէր։ Քիչ մը ատեն ասանկ լուռթեամբ քաղելէն ետեւ՝ ծառան դարձաւ, Աս մըրիկն, աս

տեղատարափն, առ սաստիկ խոր խաւարն, ըստաւ, Աստուծոյ մեծ շնորհքն է. ասոնք զմեղ մեր թշնաւմիներէն կը պահպանեն: Թէ որ օդը բաց, թէ որ աղուոր լուսընկայ գիշեր մ'ըլլար, անշուշտ փախուստնիս կ'իմացուէր: Այսպէս բնութեան ամէն զարչուրելի երեւոյթներն օգտակար են. այսպէս նաեւ մարդկային կենաց ամէն վշտերն օգուտ մ'ունին: Աստուած երբեք իրեն վստահողները թող չխտար:

Ժամնւ մը տաժանելի ընթացքէ ետեւ՝ փախրատականք Յովհաննիսին եղբօրը տնակին հասան: Պատուական ձկնորսը զտիկինն ու որդին սիրով ընդունեցաւ. երբ որ ինք եղբօրը հետ մէկտեղ նաւակը կը պատրաստէր, իր կինը հիւրերուն առջեւը թեթեւ կերակուր մը դրաւ, որն որ ուտելով եւ կրակին առջեւը տաքնալով՝ քիչ մը զօրութիւն ստացան:

Երկու եղբարք գործքերնին լմբնցընելէն, ամէն բան կարգի դնելէն ետեւ՝ եկան, տիկինն ու կարուլսն առին նաւակը տարին: Նոյն ատեն լուսինը կը սկսէր ելլելու, եւ երկինքը պատող ամպերուն մէջէն երբեմն երբեմն երեւնալով ան սարսափելի գիշերոյն տխուր մժութիւնը քիչ մը կը մեղմէր:

Երբ որ տիկինը մէկ կողմանէ աս լայնատարած ու սրբնթաց գետը տեսաւ, որն որ մըրկէն եւ հովին բռնութենէն աւելի եւս վրդոված ու անձրեւի հեղիներով սաստիկ բարձրացած էր, եւ մէկալ կողմանէ նայեցաւ ան թեթեւ ու պղտիկ նաւակին, որուն մէջ հաղիւ երկու հոդի կրնար մանել, սկսաւ ահու գողի մէջ իյնալ մտածելով որ մինակ հովի հարուած մը, մինակ ալիք մը բաւական է իր եւ սիրելի որդւոյն կեանքն յափշտակելու: Երկու եղբարք աս բանս իմանալով՝ զինքը քաջալերեցին. ձկնորսը նաւակը ցատքեց, թիակիները ձեռքն առաւ եւ վըստահութեամբ մ'ըսաւ. Աստուած հետերնիս է, ողլ առողջ գետին մէկալ եղերքը կրնանք անցնիլ:

Յովհաննես՝ տիկինն ու Կարոլոսը նաւն իջեցուց,
եւ իրենց հրաժարական ողջոյն տուաւ։ Դղեկին
աւարուելու ատենք՝ քանի մը թանկադին բաներ
ձեռք ձղած ըլլալով՝ նոյները տիկնոջ տուաւ, վրան
քանի մը սոկի ալ աւելցրնելով՝ որոնք իր ծերու-
թեան օրերուն համար մէկդի դրած էր, բայց առանց
իմացընելու որ իր ստակն են։ Ո՞վ իմ սիրելի տի-
կինս, ըստ լալով, ես ծերունիս՝ դուցե աս վերջին
անդամն է որ զձեղ եւ զՊարոնիկը կը տեսնեմ։
Ո՞րչափ կը բաղձայի որ հետերնիդ դամ։ Բայց դու-
ցե հոս մնալով կրնամ հնարք մը դտնել իմ պա-
տուական տերս ազատելու։ Չեռքէս եկած ամէն
միջոցն ի դործ կը դնեմ։ Աս խօսքերուն ամէնքն
ալ սկսան լալ ու ողբալ։ Տիկինը վերջին անդամ
մ'ալ իր աղջեկն ու ամուսինն անոր յանձնեց։ Ծե-
րունին ալ խոստացաւ, եւ իրարմէ բաժնուեցան։

Գ. Թէրուցէն ո՞նակը։

Խըլաւեան տիկինն իր որդւոյն հետ յաջողութեամբ
ու անվեաս՝ Հռենոսն անցաւ։ Հոն թէպէտ առ ժամն
կրնար կենալ, բայց երկայն ատեն չէր կրնար բնա-
կիլ, ինչու որ տեղացիք Գաղղիացի փախստականնե-
րուն իրենց քովը մնալը սիրով չեին տեսներ, մա-
նաւանդ որ օրէ օր Գաղղիական բանակը դէպ ի նոյն
կողմերը կը մօտենար։ Աս պատճառիս համար տի-
կինն՝ Յովհաննիսին յառաջադոյն իրեն տուած տե-
ղեկութիւններուն հետեւելով՝ սկսաւ Հռենոսին քո-
վէն դէպ ի Հելուետիա յառաջանալ։ Բայց ստակն
ալ երթալով կը նուազէր, եւ քանի մը հոդի՝ որոնց
խորհուրդ հարցուցած էր, կ'ըսէին թէ օտարականի
մը համար նոյն երկիրն ապրիլը սուլ կ'իյնայ։ Երկայն
ատեն անորոշ կերպով ու ի՞նչ ընելիքը չգիտնալով
ասդին անդին պարտելէն ետեւ՝ Թիրոլի սահմանն
հասաւ։ Հոն բարեսէր մէկն իրեն խօսք ու ապահո-

վութիւն տուաւ որ Թիրոլցի ծերունի մը իրեն տուն
տեղ կու տայ:

Աս ապահովութիւնն ունենալով՝ հետն ուղեցոյց
մ'առած անմիջապէս որդւոյն հետ մէկտեղ ճամբայ
ինկաւ: Մեծ գժուարութեամբ եւ անհնարին նեղու-
թիւններ կրելով՝ շատ լեռներ ու ընդարձակ ձորեր
անցնելին ետեւ՝ վերջապէս լերան մը գագաթն
հասան, ուսկից խորունկ եւ ահուելի անդունդի մը
մէջ երկայն ու կանաչազարդ ձոր մը կը տեսնուէր:
Նոյն հովտին աջ կողմը՝ զարհուրելի քարաժայ-
ռերու ստորոտը՝ քանի մը հատ փայտաշն ու խիստ
ցած տնակներ տեսաւ, որոնց յարկը զրեթէ շիպ
շիտակ էր: Աս աղքատին տնակներուն մէջին մատրան
մը զանգակատան ծայրը կ'երեւար, որուն վրայ արեւուն
ճառագայթները զարնելով՝ գեղեցիկ ու պայծառ-
տեսք մը կու տար: Չախ կողմն եղեւնի թանձը ու
ախուր անտառ մը կը տարածուէր, որուն վրային
երկու լերինք կը տեսնուէին, որոնց ձիւնապատ գա-
գաթն ամներուն մէջ կը կորսուէր: Առաջնորդը ձեռ-
քի գաւազանաւն առջեւի ձորերնին ցուցընելով՝ Ա-
հաւասիկ, բռաւ, հոս է երժալու տեղերնիս, նոյն
տնակներէն մէկուն մէջ կը բնակի ան ծերունին որն
որ զձեղ պիտ'որ ընդունի: Տիկինը սրտանց հառա-
չելով՝ նեղ շաւզէն վար սկսաւ իշնալ:

Թիրոլցի ծերունին՝ որն որ արդէն տիկնոջ նոյն
օրը հասնելիքն իմացած էր, զինքն հեռուէն տեսնե-
լով՝ գիմացն ելաւ ու սիրով եւ ուրախութեամբ ընդ-
ունեցաւ: Թէպէտ եւ քաղաքներու մէջ մեծցած մար-
դիկներու բարակ քաղաքավարութիւնը չունէր աս ծե-
րը, եւ արուեստով շնուռած ճարտար խօսքեր չեր գի-
տեր, բայց բարի ու գիւրազգած սիրտ մ'ունէր եւ պատ-
շաճն ու վայելուչն աղէկ կը հասկընար: Օտարական
տիկնոջ իր յարդութիւնը ցուցընելու համար կի-
րակի օրուան հաղուստները հաղած էր, մնխրազդոյն

վերարկուն, կարիքը բաճկոնը, դլուխն ալ կանաչ գլխարկը դրած էր՝ որուն վրայ աքաղաղի փետուր մը խոթուած էր:

Տիկնոց մօտենալով եւ մեծարանօք մը բարեւ տալով՝ բարով եկաք, աղնիւ տիկին, ըստ, շատ կ'ուրախանամ որ զձեզ աս Պարոնիկին հետ մէկտեղ իմ յարկիս տակը կ'ընդունիմ: «Նոյնպէս իր կինն ալ զիրենք մեծ սիրով ընդունեցաւ:

Աերակրէն ետեւ Թիրոլցին Երլաւեանց տիկինն իրեն համար պատրաստած բնակարանը տարաւ, որն որ մեծկակ խուց մըն էր, որուն պատռհանը եղեւնի անտառն ու անոր վրայի ձիւնապատ լեռները կը նայէր: Սենեկին բոլոր կահ կարասիքը թէպէտ պարզ մանաւանդ թէ աղքատին էր, բայց ամէն բան մաքուր ու կոկիկ: Քովեն ալ պառկելու խցիկ մը եւ խոհակերոց մը կար, որուն անօթներն ու կարասիքը նոյնպէս շատ մաքուր էին:

Տիկինն իր խեղճութեան ատեն ասանկ բնակարան մը գտնելուն համար՝ սրտանց Աստուծոյ գոհութիւն մատոցանելէն ետեւ՝ իր բարերար հիւրընկալին ալ երախտաղէտ սրտէ շնորհակալ եղաւ: Կամաց կամաց՝ պարագաներուն եւ իր դրամական միջոցներուն ներածին չափ՝ բնակարանը կարգի դրաւ շրտկեց: Աերակուրն ինք անձամբ կը պատրաստէր. եւ տան գործքերէն աւելցած ժամանակը կար կարելու կամ բանելու կը զբաղէր, որով քիչ մը բան կրնար վաստրկիլ: Աս վիճակին մէջ ամենէն մեծ հոգը կարուսն էր, որուն կրթութիւնն եւ ուսումն ինչպէս որ պէտք է նէ՝ չէր կրնար յառաջ տանիլ: Թէպէտ եւ ինք բաւական կրթուած եւ ուսում սորված ըլլալով՝ կարողութիւն ունէր որդւոյն վարպետութիւն ընելու, բայց հարկաւոր գրքերը կը պակսէին, եւ դնելու՝ դրամական միջոցները հրաման չէին տար. մանաւանդ որ անոր դաս տալու համար՝ պէտք

Եր կարելու եւ բանելու գործածած ժամանակին գոնէ մէկ մասը նուազցրնել:

Օր մը դարձեալ աս հոգեբով նեղուած ատեն՝ գեղի մատրան զանգակին ձայնը մէկէն զինքն իր տխրեցուցիչ խորհուրդներէն հանեց. քիչ մը վերջը թիրոցի կինն ալ ուրախութեամբ մը ներս մանելով իմացուց որ լերան անդիի կողմն եղաղ գեղին ժողովրդապետն եկած իրենց մատրան մէջ պատարադ պիտի մատուցանէ: Տիկինն անմիջապէս ելաւ ու կարուսախն հետ մատուռը գնաց: Աւետարանէն ետեւ ժողովրդապետը համառօտ բայց սրտաշարժ խօսք մը խօսեցաւ, որմէ տիկինը մեծ միսիթարութիւն դդաց:

Աստուածային պաշտամննքը լմբննալէն ետեւ ու զեց պատուական քահանային այցելութիւն մ'ընել, եւ քիչ մը ատեն հետո խօսելով՝ տեսաւ որ եռանգնոտ ու ընկերասէր ըլլալէն զատ՝ շատ ալ դիտուն ու խոհեմ մարդ է: Աս պարագաներէն յորդորաւելով՝ սիրտն անոր բացաւ եւ դանուած վիճակն յայտնեց: Քահանան անմիջապէս խոստացաւ որ Կարուսին ուսման համար հարկաւոր եղած գրքերն ինք իր հոգայ, միանգամբն ըսաւ, որ եթէ տղան յանձն առնելու ըլլայ իրեն գալ՝ ինք պատրաստ է ամէն օր կէսօրէն ետեւ մէկ երկու ժամ անոր դաս տալու:

Կարուս եւ իր մայրն աս բանս ուրախութեամբ եւ շնորհակալութեամբ յանձն առին, եւ խեղճ տղան՝ որ քանի որ զբաղմունք չունէր՝ միշտ տիսուր էր, սկսաւ զուարթութեամբ իր ուսմանցն ետեւէն իյնալ: Աւսում սորվելու բազմանքն անանկ մեծ էր որ ամէն օր հաղիւ թէ կէսօրուան կերակրոյն կրնար սպասել, որ գրքերն առած՝ լեռն անցնի ուսուցչն երթաց: Ասոր համար ալ երբ որ երկու երեք օր ետեւէ ետեւ անձրեւ գալով կամ օդը շատ գէշ ըլլալով՝ չէր կրնար երթալ նէ, խիստ կը տրամէր, մանաւանդ որ ժամանակին անցընելու համար ամենեւին զբաղմունք

մը կամ զուարծութիւն մը չուներ : Ասիկա իմաստուն
ու խնամուտ մայրն ալ միշտ կը մտածեր, եւ կ'ուղէր
որ զաւկին պատշաճ զբօսանք մը դանէ :

Ոժիրոլի մէջ շատ դեղձանիկ կը մեծցընեն, եւ
չատ մարդիկ կան՝ որ խիստ մեծ բազմութեամբ նոյն
թռչուններն ուրիշ երկիրներ կը տանին կը ծախեն :
Գրեթէ ամէն տնակ, ամէն խրճիթ մէկ քանի մեծ
վանդակ լեցուն աս թռչունէն կ'ունենայ : Իրենց հիւր-
ընկալ թիրոլցի ծերունին ալ շատ դեղեցիկ նոյն
տեսակ թռչուններ ուներ : Կարոլոս մօրն աղաչեց որ
հատ մը նոյն թռչնէն իրեն դնէ : Տունը չեղինէ
քոյրս աղուոր դեղձանիկ մ'ունէր, ըստ . թէ որ հոս
մենք ալ ունենանք նէ՝ դոնէ անով աս ժայռերուն
եւ անտառներուն մէջ մեր հայրենեաց յիշատակը
մտքերնիս կու դայ : Մայրը շուտ մը աս բանիս հա-
ճեցաւ եւ Կարոլոս դնաց իրենց հիւրընկալին թռչնոց
մէջէն՝ քրոջը թռչնոյն նմանող թռչուն մ'առաւ :

Աս թռչունը քիչ ատենէն Կարոլոսին անանկ ըն-
տանեցաւ, որ կու դար մատին վրայ կը նստէր, բեր-
նէն հացի փշոանքները կ'առնէր, դիր դրած կամ
կարդացած ատեն՝ կու դար դրիչը կը քաշէր կամ
ձեռքը կը կտցէր : Քիչ մը վերջը թիրոլցի ծերունին
Կարոլոսին դեղեցիկ պղտիկ սրինդ մը պարզեւեց եւ
սկսաւ զարնելը սորվեցընել, որն որ խելացի տղան՝
արդէն իր հայրենիքը քիչ մը երաժշտութեան սկըզ-
բունքները սորված ըլլալով՝ շատ շուտով ու դիւրու-
թեամբ կը սորվէր : Իր հիւրընկալէն լսելով որ դեղ-
ձանիկն ալ աղէկ երդել կը սորվի, սկսաւ ամէն օր
մի եւ նոյն եղանակն առջեւը զարնել . եւ քիչ ժա-
մանակէ ետեւ թռչունն իրօք ալ բոլոր եղանակն
ըստ ամենայնի կ'երդէր : Կարոլոս ասոր վրայ շատ
մեծ ուրախութիւն ունեցաւ . թռչունն ու սրինդն
իր միակ զուարծութիւնն էին . ուսմունքը լմբնցը-
նելէն ետեւ՝ մնացած ժամանակներն անոնցմով կը

վրունուր եւ շատ անդամ մօրն ալ տրտմութիւնն
անոնցմով քիչ մը կը փարատէր :

Բայց ասանկ փոքր զբօսանք մը բաւական չէր
խեղճ տիկնոջ որտին վէրըը բոլորովին բժշկելու . միշտ
իր ամուսնոյն ու աղջկան վիճակն աչքին առջեւն ու
մտաց մէջ ներկայ էր . ցորեկն անոնց վրայ մտածեւ
լով օրերը արտմութեամբ կ'անցընէր , դիշերները
շատ անդամ մինչեւ առտու նոյն խորհրդներէն տանշ
ջուելով՝ ամենեւին քունը չէր տաներ , քնացած ա-
տենն ալ ան տեսակ երազներ տեսնելով՝ կը նեղուէր :
Շատ անդամ ետեւէ եղաւ որ վրանին լուր մ'առնէ ,
բայց բոլոր ջանքն ու ծիգը պարապ ելաւ : Գաղղիայէն
առած լրերը՝ միայն լրագիրներու ձեռօքն էր , զորոնք
ժողովրդակետն ամէն շաբաթ կարողոսին հետ իրեն
կը խրկէր :

Խրիկուն մը տղան վաղելով եւ ուրախութեամբ
եկաւ եւ քանի մը լրագիր բերելով՝ թէպէտ եւ տէր
ժողովրդապետն ամենն ալ կարգալու ատեն չունե-
ցաւ , բաւ , բայց կարգացածէն տեսաւ որ իրաց վի-
ճակը շատ աղէկ եւ ուրախալի է : Տիկինն ան լրա-
գրաց մէջ եղածը շուտ մ' իմանալ ուղելով՝ սկսաւ
կարգալ : Եւ ստուգիւ գտաւ որ պատերազմի լրերը
շատ յաջող էին , որմէ յցս ունեցաւ որ գուցէ քիչ ժա-
մանակէ կրնայ իր սիրելի հայրենիքը դառնալ : Բայց
ասանկ ուրախական դդածմունքներով կարգալն յա-
ռաջ տարած ատեն՝ մէյ մ'ալ վերջին ժամանակնե-
րը գլխատուած անձանց ցուցակ մը տեսաւ , որուն
մէջ նաեւ իր սիրելի ամուսնոյն անունն ալ կար : Ո՞վ
կրնայ երեւակայել իր ցաւն ու կսկիծը . շանթէ մը
զարնուածի պէս՝ սարսափած մնաց . լրագիրը ձեռքէն
վար ինկաւ եւ ինք մարեցաւ գետինը փուեցաւ : Կա-
րողոս սկսաւ բարձրածայն լալ եւ օդնութեան կան-
չել , որն որ տան բնակիչները լսելով՝ վաղեցին եւ-
կան . եւ շատ աշխատելէն ետեւ՝ հաղիւ կրցան խել-

Քը գլուխը բերել։ Բայց աս այլայլութենէն ու ցաւէն վրան սաստիկ ու վտանգաւոր հիւանդութիւն մ'եւ կաւ, այնպէս որ ամէն մարդ յշուը կտրեց։ Կարողոս ալ մօրն անկողնոյն քովին չեր բաժնուեր, եւ տքրտամութենէն ու հոգէն կը հիւծէր կը մաշէր։ Թիրոլցի ծերունին զիրեննը տեսնելէն ետեւ շատ անգամ գլուխը շարժելով կը դառնար կնոջը կ'ըսէր։ Առջեւի աշտանն իր տերեւները տիկնոջ գերեզմանին վրայ պիտի սփռէ, եւ գուցէ խեղճ տղան ալ դալու գարունը չիտեսներ։

Դ. Աղապողիւնն:

Խըլաւեանց տիկնոջ իր զաւկովը փախած գիշերը՝ ծերունի ու հաւատարիմ ծառան Հռենոսին ասդիի եղերը սպասած էր, մինչեւ որ ձինորս եղբայրը նաւակաւն ետ դառնալով՝ անոնց յաջողութեամբ գետն անցնելուն լուրը բերաւ։ Նոյն ըուպէէն իր միակ մտածմունքն ան էր որ ինչպէս կրնայ տէրը մահուրնէ աղատել։

Երկրորդ օրը առտուանց կանուխ արտորալով քաղաք գնաց, ուր Միքայէլ անուամբ որդի մ'ունէր, որն որ բռնի աղջային պահապան զօրաց կարգը մտած էր։ Ալ յուսար որ աս ճարապիկ ու քաջասիրտ երիտասարդին օգնութեամբը, որն որ երբեմն երբեմն բանտարկեալներուն պահպանութիւն կ'ընէր, կրնայ իր տէրն աղատել։ Որդւոյն հետ մէկա տեղ երկայն ատեն խորհուրդ ընելով՝ ամէն տէսակ հնարքները մտածեց։ բայց ամէնն ալ գլուխ հանելը մէծ դժուարութիւն ունէր։ Աերջապէս մէջերնին որոշեցին որ եթէ յարմար առիմժ մը պատահելու ըլլայ նէ՛ Միքայէլ ամէն ճիգն ի դործ գնէ, տէրը փախցընէ։ Ասոր վրայ երկայն ժամանակ սպասեցին, բայց առիմժ չպատահեցաւ, որով յշուերնին գըեթէ բոլորովին կտրեցին։

Ա երջապէս Պր. Էրլաւեանց մահուան դատապարտեցաւ, եւ վճիռն երկրորդ օրն ի գործ պիտի դրուեր : Խեղճը արտում ախուր, գլուխը ձեռքը կոթընցուցած՝ բոլոր գիշերն անքուն անցուց, խոր մժութեան մէջ, վասն զի արժանի չեին սեպած լցու բերելու : Միօրինակ ամուսինն ու դաւկլները կը մտածէր . մեռնիլն ըստ ինքեան այնչափ հոդ չեր ըներ, աւելի իր սիրելիներն էին՝ որ սրտին ցաւ կը պատճառէին . չեր զիտեր թէ անոնք ինչ եղած են, ինչ վիճակի մէջ կը գտնուին : Բայց միշտ ալ նոյն խօսքը կը կրկնէր, զորն որ մահուան վճիռն ընդունած ատեն ըսած էր . Տէր, քու սուրբ կամքդ ըլլայ, կըսէր, եւ ասով միսիթարուելով հանդարտութեամբ իր վերջին բոպէին կը սպասէր :

Ա զնուական Պարոնն այսպիսի մտածմանց մէջ եղած ատեն՝ մէյ մ'ալ դուրսը աղաղակ ու վայնասուն մըն է փրթաւ, որն որ երթալով կը սաստիանար : Քիչ մը վերջը բանտին դուռը յանկարծ խորտակելով բացին . ծխոյ մութ ամպ մը մէկէն սկսաւ դէպ ի ներս լեցուիլ, եւ մօտաւոր հրոյ մը սոսկալի պայծառութիւնը խաւար բանտը զարհուրելի կերպով մը լուսաւորեց : Նոյն միջոցին զինուորական զգեստով պատանի մը վագելով ներս մտաւ, եւ Շուտով, աճապարեցէք, դուրս ելէք, փախէք, պոռաց :

Աս պատանին Յովհաննիսին որդին Միքայէլն էր : — Քանի մը գինով զինուորներուն անզգուշութեամբ բանտատունը կրակ ինկած էր : Բանտապահները զէնքերնին եւ վրայի զգեստնին հոն թող տալով՝ վաղած կրակը մարելու գացած էին : Միքայէլ աս շփոթութեան մէջ յարմար ատեն գտնելով՝ արտօրալով զինուորի մը զգեստն ու զէնքերն առաւ Էրլաւեանց Պարոնին բերաւ : Շուտ մը սա նշանազգեստն հազէք, ըսաւ, եւ ինքնալ օգնելով՝ զգեստները փոխեց, փետրալարդ ցցունքով՝ գլխարկը գլու-

Խը գրաւ, սուրբ մէջքը կապեց, հրացանն ալ ձեռքը տուաւ: Ազնուական Պարոնը բոլոր բանտարկութեան ժամանակ մօրուքն ածիլած չըլլալով՝ երբ որ զինուորական զլեսուն ալ հագաւ, նոյն ժամանակուան զինուորներուն դէմքն ստացած էր:

Հիմայ, լաւաւ Միքայէլ, առանց վախնալու՝ սանդրդէն վար իջէք եւ մեծ դոնէն դուրս ելէք: Աս զգեստով կը յուսամ որ առանց արդելքի կրնաքամէն կողմէն անցնիլ երթալ: Մէջ մ'որ քաղքէն դուրս կ'ելլէք, շխտակ հօրս գայէք, որն որ անշուշտ հիմայ Հռենոսի քովի իր ձկնորս եղբօրը տունն է:

Աս երիտասարդին ներս մանելն ու խօսած խօսքերը՝ հրեշտակի մ'երեւութի ու Աստուծոյ պատղամի մը պէս կ'երեւար երլաւեանց Պարոնին: Քիչ խօսքով իր աղատչին շնորհակալ ըլլալէն ետեւ՝ ինչպէս որ պէտք էր նէ իր ձեւացուցած անձն աղէկ կերպարանելով՝ ծանրութեամբ մը իբրեւ թէ հարկաւոր հրաման մ'ունի տանելու, սանդղէն վար իշտաւ, կրակը մարելու համար ջուր կրող մարդիկներուն՝ ահագին ձայնով մը ճամբայ տուէք, ճամբայ տուէք, պոռալով՝ պատուեց մէջերնէն անցաւ, եւ առանց արդելքի մը շէնքէն դուրս ելլելով՝ շխտակ դէպ ի քաղքին դուռը դնաց. եւ արդէն Միքայէլէն օրուան նշանաբանն իմացած ըլլալով՝ հոնկից ալ յաջողութեամբ անցաւ դնաց:

Վէս դիշերուան մօտ ծեր ձկնորսին տունը հասաւ, եւ հանդարտութեամբ մը պատուհանին վեղկին զարկաւ: Քիչ մը վերջը ձկնորսը դուրս ելաւ, եւ վախէն յանկարծակիի եկաւ. դրան առջեւ զինուոր մը տեսնելով՝ կարծեց թէ զինքը կամ զեղբայրը բանելու եկած է, ինչու որ ինքն ու Յովհաննէս եղբայրը՝ երլաւեանց տան հաւատարմութեամբ ծառայենուն համար՝ շատ թշնակի ստացեր էին: Բայց շուտ մը զՊր. երլաւեանց ճանչնալով՝ ձեւ

ոռուըները Երկինք վերցուց . Փառք Աստուծոյ, կանչեց,
եւ ուրախութեամբ առաւ խուցը տարաւ: Յովհանն-
նէս՝ որ արդէն տասն օր էր՝ միշտ իրեն կը սպասէր,
ձայնն առածին պէս՝ մէկէն վեր ցատքեց եւ Ո՛Հ
տէրս, կանչելով, աչուըներն ուրախութեան արցուն-
քով լեցուած՝ վրան վաղեց եւ իրարու փաթառւեցան:

Խրլաւեանց Պարոնին առջի հարցումն իր ամու-
սնոյն ու զաւկըներուն վրայ եղաւ: Հաւատարիմ ծա-
ռան պատմեց թէ ի՞նչպէս տիկինն ու Կարոլոս ար-
դէն աղատած են, իսկ չեղինէն՝ որ անոնց փախչե-
լու ատենը ծանր հիւանդ ըլլալով՝ չեր կրցած մէկ-
տեղ երթալ, հիմայ ողջ առողջ է եւ քովի խուցը
կը քնանայ:

Աղջիկն՝ որ ուրախութեան գոչիւնները լսելով՝
արթընցած էր, հօրը ձայնը ճանչնալով՝ ինք իրմէ-
ելած՝ եկաւ անոր բաղուկները նետուեցաւ:

Պր. Երլաւեանց Երկու ծերունիներուն հետ քիչ
մը խօսելով՝ որոշեց որ անսմիջապէս գետն անցնին:
Ռւստի աղջկանը հետ մէկտեղ շուտ մը ճամբայ ե-
լան. ծեր ձկնորսն առջեւէն կ'երթար, իսկ Յովհանն-
նէս ճամբորդութեան պարկը շալկած՝ ետեւէն: Եր-
կինքն աստղաղարդ էր եւ գիշերը պայծառ:

Լռութեամբ կամաց կամաց Հռենոսին կը մօտե-
նային, ուր նաւակն անտառին քով պատրաստուած
էր: Բայց մէկէն ի մէկ ետեւներնէն հրացան պար-
պուելու ձայներ առին, եւ քիչ մը վերջը քանի մը
զինուոր նշմարեցին, որոնք սկսան կեցէք, յառաջ
մ'երթաք, պոռալ:

Իսանտապահները կրակը շուտ մը մարելով՝ սկսած
էին զգուշութեամբ ասդին անդին փնտուել, որ չըլ-
լայ թէ նոյն շփոթութեան մէջ բանտարկեալներէն
մէկը փախած ըլլայ: Շատ այլայլեցան երբ որ Եր-
լաւեանց Պարոնին բանտը պարապ գտան: Ան զի-
նուորն՝ որուն նշանագդեստն ու զէնքերը կորսուած-

Էին, բարկութեամբ սկսաւ պոռալ. Թշուառականն իմ զղեստներովս ու զէնքերովս փախեր է։ Ի՞նչ կեցեր էք, ելք ետեւէն իյնանք։ Եւ անմիջապէս ամէն դիէն զինքն հալածելու ելան։

Ասոնցմէ ոմանք էին՝ որ զիրենք հեռուեն նշմարելով՝ վրանին կը վազէին։ Խեղճ փախստականներն ահուդողէն ի՞նչ ընելիքնին չէին գիտեր։ ընթացքնին շուտցընելով նաւակն հասան։ Պր. Երլաւեանց չեղինէն գրկելով՝ շուտ մը մէջը նետուեցաւ, ՅովՀաննէս ալ ետեւէն մէջը ցատքեց։ Երկուքն ալ բոլոր զօրութեամբ սկսան թիավարել. իսկ ծեր ձկնորսը պզտիկ նաւակին մէջ չկրնալով մտնել, դնաց մէջը պարապ ծառի մը մէջ պահուըտեցաւ։

Կաւակը ցամաքէն հաղիւ քսան քայլի չափ հեռացած էր, զինուորները գետեզերք հասան եւ փախչողներուն վրայ կրակ ընելու սկսան։ Գնտակները խեղճերուն քովէն ու վրայէն զարհուրելի կերպով սլելով կ'անցնէին։ Պարոնն չեղինէին ըսաւ որ նաւակին մէջտեղը գետինը պառկի։ Իսկ ինք ՅովՀաննիսին հետ վերջին ճգամբ կը թիավարէին, որ մէյ մը գնտակի հեռաւորութենէն դուրս ելեն։ “Նոյն միջոցին գնդակ մ'եկաւ Երլաւեանց Պարոնին գլխարկը ծակեց, մէկ երկու գնդակ ալ ՅովՀաննիսին թիակին եկաւ։ Իսկ թեթեւ նաւակն՝ որ համեմատութեամբ շատ բեռնաւորած էր, անանկ շուտով թիավարելնէն՝ ամէն ըովէ ընկղմելու վրայ կ'երեւար։

Բայց վերջապէս յաջողութեամբ գետին դիմացի ափունքը հասան։ Ցամաք ելլելնուն պէս՝ ամէնքը մէկէն ծնկան վրայ իյնալով՝ իրենց աղատութեան համար Աստուծոյ շնորհակալ եղան։ Ետքը ծառի կոճղի մը վրայ նստան յոդնութիւն առին, ու քիչ մը վերջը սկսան ճամբանին յառաջ տանիլ դէպ ի Սուաբիայի անտառային լերանց կողմը։

Ե. ԾԱՆՈՒԵԼԱՆ ՊԱՐԵՎՊԱՅԻՆ:

Էրլաւեանց Պարոնին հիմակուան գլխաւոր գործքն ու մտածմունքն՝ իր ամուսինը դտնելն էր։ Յովչաննէս Սուարիայի մէջ դեղացի բարեկամ մունենաւլով, աւելի յառաջ չպացած՝ իր տէրն անոր տունը տարաւ, որ քանի մը օր հանգչին։ Բայց հազիւ թէ հօն մէկ քանի ժամ կեցած էին, Պր. Էրլաւեանց դարձաւ Յովչաննիսին այսպէս ըստ։ Մինչեւ որ ամուսինս ու զաւակս չեմ դտներ նէ, տեղ մը հանգիստ ունենալիք չունիմ։ Թէպէտ դուն ինծի կ'ըսես որ անոնք չելուետիա պիտ'որ ըլլան, բայց մինչեւ հօն ի՞նչպէս կրնանք երթալ։ Զեղինէս այնչափ հեռու տեղ ուղրով չիկրնար քալել, կառքով ալ երթալու՝ կարողութիւն չունիմ։

Յովչաննէս աս որ լսեց՝ ծոցէն լեցուն քսակ մը հանեց, եւ մէջի ոսկին սեղանին վրայ թափելով՝ ըստ։ Իմ պատուական տէրս, հրամանքնիդ այնչափ աղքատ չէք, որչափ կը կարծէք։ Աս ստակն հրամանոյն է։ Պր. Էրլաւեանց սեւեռեալ աչօք մէյ մը ոսկւոյն մէյ մ'ալ հաւատարիմ ծառային կը նայէր, եւ չէր կրնար աչուըներուն հաւատալ։

Այսչափ ստակ ունենալուս վրայ կը զարմանաք, ըստ Յովչաննէս, եւ ուսկից դտնելս կ'ուզեք իմաննալ։ Աւնեւոր եղած ատեննիդ՝ շատերուն բարիք եւ օգնութիւն կ'ընէիք, շատ նեղութեան մէջ զանուողներու փօխ կու տայիք։ արդ նոյն ստակներուն մէկ մասք՝ ձեր բանտին մէջ հեծած եւ տիկնոջն օտար երկրի մէջ թափաւական պարտած ատենը ժողվեցի։ Թէպէտ եւ ստոցդն ըսելով՝ շատ անիրաւ ու ապերախտ մարդիկներու հանդիպեցայ, բայց շատ ալ մեծանձն ու արդար մարդիկներ դտայ, որոնք իւրենց տիկոջը վրայ ունեցած սէրէն եւ երախտագիտութենէ շարժեալ՝ պարտքերնէն աւելի տուին։

Պր. կրլաւեանց շարժած սրտով ստակն համը
րելէն ետեւ՝ աչուրները շնորհակալութեամբ երկինք
վերցուց եւ բառ. Ստուգիւ շատ ստակ է, եւ չա-
փէն աւելի շատ: Բայց որչափ ատեն կրնայ բաւել:

Արնանք խնայութեամբ ապրիլ, պատասխանեց
ծառան: Բայց ինչպէս որ բլայ նէ պէտք է որ
չելուետիա կառքով երթանք:

Երբ որ տէրն աս բանիս հաւանութիւն տուաւ,
Յովհաննէս դնայ ձի մը եւ գեղացւոյ թեմեւ կառք
մը գնեց, որուն վրայ շըջանակներ հաստատելով՝
լամթէ ծածկ մ'անցուց, որպէս զի զիրենք հովի՛ ու
անձրեւէ պատապարէ: Քանի մը օրէն սկսան ճամ-
բորդութիւննին յառաջ տանիլ: Յովհաննէս բառ
մեծի մասին կառքին քովին ոտոք կ'երթար. Պր.
կրլաւեանց եւ չեղինէն ուղեցին որ երբեմն երբեմն
իրենցմէ մէկը քալէ ու ինք նստի. բայց բարեսիրտ
ծերունին յանձն չառաւ, որով իրենք գրեթէ միշտ
կառքով կ'երթային:

Այսպէսով չելուետիա հասան: Բայց հոն տիկ
նոց ու կարուսին վրայ ամենեւին լուր կամ տեղեւ-
կութիւն մը չկրցան առնուլ. իրենց բոլոր ջանքն ու
ձիգը պարապ ելաւ: Վերջապէս համոզուելով որ ա-
նոնք ուրիշ ճամբայ բոնած բլան, նորէն Սուարիա
գարձան:

Փարոնը որ բանտը կրածներէն, մահուան դա-
տապարտելուն վրայ ունեցած այլայլութենէն, փախրս-
տեան ատեն քաշած վախէն եւ երկայն ճամբորդու-
թեան աշխատութենէն՝ սաստիկ տիարացած էր,
նոյն միջոցին՝ անսնկ վիճակի մը հասաւ, որ պար-
տաւորեցաւ Սուարիայի մէկ պղտիկ քաղքի մէջ
մնալ: Յովհաննէս բնակարան մը վարձեց, հար-
կաւոր եղած կաչ կարասիքը գնեց եւ սկսաւ տան
պիտոյքը հոգալ: Չեղինէն ալ ձեռքէն եկածին չափ
անոր կ'օգնէր, եւ առտուրնէ մինչեւ իրիկուն իր

կարողութենէն վեր չեղած դործքերն ուրախութեամբ
կը կատարէր :

Պր. Երլաւեանց իսկզբան դրեթէ միշտ օրերն
անկողնոյ մէջ կանցընէր : Հեղինէն ամէն կերպով կը
ջանար որ հայրն աղեկ հոգայ ու զբօսցընէ . ամէն օրնոր
բան մը կը գտնէր զինքը զուարձայցընելու , ուրա-
խութիւն մը պատճառելու համար . երբեմն ինք ա-
ռանձինն նոր կերակուր մը կ'եփէր , երբեմն նոր երդ
մը կ'երգէր , երբեմն ալ ուրախական լուր մը կու-
տար : Ասով հօրն իր վրայ ունեցած սէրն ամէն օր
կ'աւելնար :

Այս ատենները Հեղինէին ծննդեան տարեգար-
ձը գալով՝ առտուանց կանուխ եկեղեցի գնայ՝ Աս-
տուծոյ շնորհակալ ըլլալու եւ միանդամայն հօրը ,
մօրը եւ եղբօրը համար աղօթելու : Տուն դարձտծ
ատեն տեսաւ որ պատուհանին մէջ քանի մը տունկ
իրեն սիրած ծաղիկներէն դրուած էր : Ասոր վրայ
ուրախանալու ատեն՝ մէյ մ'ալ աչուրները վեր վեր-
ցընելով՝ ատեն մը տներնին ունեցած դեղձանիկին
նման դեղձանիկ մը տեսաւ , զարդարուն վանդակով
կախուած : Առաւօտեան արեւը պատուհանին մէջ
արտաքսյ կարդի պայծառութեամբ զարնելով՝ ծա-
ղիկներուն դեղեցիկ գոյներն աւելի եւս կենդանի
կ'երեւցընէր : Հեղինէն ուրախութեամբ նկատեց աս
հայրենի սիրոյն ցցցքերն , որոնք միանդամայն մըտ-
քին մէջ հայրենեացը քաղցր յիշատակները կը զար-
թուցանէին : Երբ որ հօրն աս իրեն ցուցուցած սի-
րոյն համար շնորհակալ կ'ըլլար , Պր. Երլաւեանց
հառաչելով մ'ըսաւ . Աիրելի աղջիկս , պէտք է որ
աս ոնդամ այօչափով գոհ ըլլաս , որովհետեւ հի-
մակուան վիճակներնուս մէջ տակեց աւելի բան չեմ
կընար ընել : Մեր դղեկին մէջ եղած ատեննիւ՝ այս
օրուան օրս ուրիշ տեսակ պարդեւներ կ'ընդունէիր ,
եւ բոլոր դեղը քու ծննդեանդ տարեգարձը մէծ ուս

րախութեամբ ու հրապարակական ցնծութեամբ կը կատարէր. իսկ հիմայ պէտք է որ ուրախութիւննիս ալ մեր վիճակին համեմատ ըլլայ:

Այսօր կերակրոյ վրայ Պր. Երլաւեանց շատ ուրախ զուարթ էր, հաւատարիմ ծառան ալ ստիպեց որ դայ մէկտեղ նստի: Աեղանին վերջերը ծերունին ծաղիկներով զարդարուած շաքարեղէն եւ շեշ մը իրենց հայրենեաց (Էլսաս դաւառին) կարմիր դինիէն բերաւ: Պր. Երլաւեանց նախ Հեղինէին կենդանութեան, եւ ետքէն իր ամուսնոյն ու որդւոյն առողջութեան խմեց: Բայց տրտմութիւնն ու ցաւն ուրախութեան հետ խառնուելով՝ արտասուաց կաթիլները խմած դինւոյն մէջ կաթեցան:

ԱՇ Հեղինէ, ըստ, արդեօք մայրդ ու եղբայրդ, այսօր քու ծննդեանդ օրն ուր կը կատարեն: Արդեօք ի՞նչ եղած են, արդեօք ինչպիսի՞ նեղութեան մէջ են: Ո՛չ, կին ու տղայ մը՝ առանց ընչից, առանց բարեկամի եւ պաշտպանի, աշխարհքիս մէկ կողմը ձգուած հաղար թշուառութեան ու վտանգներու տակ կ'իյնան: . . . Ո՛վ դիտէ, արդեօք այսօրուան օրս անդամ մ'ալ մէկտեղ պիտի կատարենք: Մինչեւ հիմայ Աստուծոյ նախախնամութեան վրայ հաստատուն վստահութեամբ ապաւինելով՝ արութեամբ կը կենայի . . . Բայց քիչ մը ժամանակ է՝ որ բոլորովին տկարացած եմ. . . : Կը վախնամ, կը վախնամ:

Հեղինէն լալով հօրը վիզը պլուեցաւ, ու կը ջանար զինքը մխիթարելու եւ քաջալերելու: Մի վախնար, ամենասիրելի հայր, կ'ըսէր. Աստուած ուղորմած է, զմեղ ձեռքէ թող չիտար: Ստուդիւ օր մը կու դայ որ ամէնքս կը միանանք: Անշուշտ օր մը մայրս ու եղբայրս կը դտնենք:

Ես ալ առանց տարակուսելու այնպէս կը հաւատամ, ըստ Յովհաննէս, աշուըները սրբելով:

Ամէնն ալ լոեցին : . . . Քայց աս ըռպէտական
ըռութեան յաջորդեց զարմանալու արժանի հնչիւն
մը : Դեղձանիկը մէկէն սկսաւ իրենց ծանօթ երգին
եղանակն երգել.

Անվեհէր ի վիշտ

Կայ մահացուն միշտ . . . :

Հեղինէն զարմայած ու ապշած՝ ձեռուըներն իւ-
րարու զարնելով՝ վեր ցատքեց : Տէր Աստուած, կան-
չեց, աս ի՞նչ է : Ստուգիւ ասիկայ ան առջի երգն
է, զորն որ Կարոլոս տաւղին վրայ զարկաւ, ես ալ
երգեցի : Կը յիշեն, սիրելի հայր, նոյն երգն երգած
ատեննիս՝ եկան գքեղ բռնեցին:

Պր. Երլաւեանց, Հեղինէ եւ Յովհաննէս զար-
մայեր մնացեր էին . իսկ թուչունը նոյն եղանակը միւ-
օրինակ կը կրկնէր :

Հ ամ զարմանալի բան, ըստ Պարոնը՝ գլխարկիք
վար առնելով, Աստուած իմ ամենաբարի, հիմակ
հաստատուն կը հաւատամ որ դուն իմ ամուսինս
ու Կարոլոսս կ'ուզես նորէն ինծի պարգեւել : Աս
թուչունը միայն իրենցմէ կրնայ աս եղանակը սոր-
ված ըլլալ, որովհետեւ իրենցմէ ուրիշ դիտցող չկայ,
բայց թէ ինչպէս՝ խելքս չիհամնիր : Յովհաննէս,
աս թուչունն ուսկից գնեցիր :

Թժիրողի տղէ մը, պատասխանեց Յովհաննէս :

Հ ուտով վազէ, բարեկամ, կանչեց Պր. Երլաւ-
եանց, գնա, նոյն տղան փնտուէ, կարելի է ծանօ-
թութիւն մը կրնայ տալ մեղի :

Յովհաննէս անմիջապէս գնաց եւ երկայն ատեն
գուրս մնաց : Պարոնն ու Հեղինէն անհամբերութեամբ
կը սպասէին : Ի՞նչ աստիճանի կարօտութեան մէջ
ինկած պիտօր ըլլան, կ'ըսէր հայրը, որ աս սիրուն
թուչունն իսկ ստիպուեր են ծախել : Կարելի է նաեւ
որ մեռած ալ ըլլան, եւ աս թուչունը միսկ յիշա-
տակն ըլլայ՝ որ իրենցմէ մեղի կը մնայ :

Ա երջապէս ծառան Թիրոլցին հետեկաւ : Սակայն տղան թռչնոյն վրայ ուրիշ բան չկրցաւ ըսել՝ բայց եթէ որ իրենց երկիրը հովուի աղէ մը գնած էր . Երլաւեանց տիկնոջ անունն իրեն բոլորովին անձանօթ էր : Բայց աս զըուցեց որ քիչ մը ատենէ վեր այնպէս տիկին ու տղայ մը մեր կողմերը կը բնակի , եւ կարելի է որ ժամանակ մը աս թռչունն իրենց եղած ըլլայ : Ես, ըստ , տիկինն ամէն կիրակին օրերը եկեղեցին կը տեսնէի . իսկ Պարոնիկն՝ որ մեր ժողովրդապետին աշկերտութեան կու դայ , շատ անդամ դիմացս կ'ելլէր :

Դիրոլցի տղան նոյն տիկնոջ ու տղուն ստորագրութիւնն ըրաւ , որն որ լսելով՝ ամէնքը միաբերան ուրախութեամբ կանչեցին թէ Անոնք են , ստուդի՛ւ անոնք են : Արցունիք թափելով գետինն ինկան , եւ սրտանց Աստուծոյ շնորհակալ եղան , որ իրենց սիրելիներուն դանուած տեղն ասանկ զարմանալի եղանակաւ յայտնեց : Պր . Երլաւեանց տիկնոջ եղած տեղն ու հոն երթրցուելու ճամբան ճիշդ եւ կատարեալ իմանալէն ետեւ՝ Թիրոլցի տղուն առատ պարզեւ մը տալով՝ խարեց :

Հ ուտ մը սկսան ճամբորդութեան պատրաստութիւն տեսնել : Պարոնն անկից ետեւ ալ ամենեւին տկարութիւն չէր զգար , ընդունած ուրախական լուրը զինքն ամէն բժշկական դարմաններէ աւելի աղէկ եւ շուտ առողջացուցած էր : Հեղինէն ամէն բան կառքը կարգաւորելու , եւ ճին՝ զորն որ պանդոկապետի մը յանձնած էր՝ ան թէութեամբ որ ուտելիքը տալով գործածէ , առաւ բերաւ : Երկրորդ օրը դէպ ի Թիրոլ ճամբայ ելան : Նաև ան սիրուն դեղձանիկն ալ հետերնին առին , կառքին մէջ վանդակովը կախեցին :

Զ. Բոլոր ընդունիթը իւ միանան :

Պր. Երլաւեանց իր ուզեկիցներուն հետ մշկատեղ յաջող ճամբորդութենէ մը ետեւ՝ թիրոցի տղուն ըսած դեղը համելով՝ շուտ մը ժողովը գապեատին դնաց, որն որ նոյն տղուն բոլոր պատմածները հասաւատեց : Երլաւեանց տիկինն եւ իր զաւակը դեռ կենդանի են ըսաւ քահանան, բայց խեղճ տիկինը խոր տրտմութեան մէջ է : Իր սիրելի ամուսինը մեռած կը կարծէ, եւ աս դժբախտ լուրն առնելէն ետեւ՝ ամենեւին ուրախութիւն մը շունի : Նոյն պատճառաւ ծանր հիւանդութիւն մ'ալ քաշեց, այնպէս որ կեանքն երկայն ատեն վտանգի մէջ էր, եւ հազիւ շատ աշխատութեամբ ու կամաց կամաց վրայ եկաւ :

Այնուական Պարսնը հարցուց որ աս լուրն ուսոկից հոս հասաւ : Ժողովրդապեան ելաւ կապոց մը լրադիր բերաւ, եւ քիչ մը փնտուելէն ետեւ՝ մէջէն թերթ մը հանեց առջեւը դրաւ : Պարսնը թերթը ձեռքն առաւ եւ իրօք տեսաւ որ զինքը որոշ որ մը դլխատուածներուն կարգը դրած էին : Թէպէտ եւ ասիկայ իրեն արտաքս կարգի բան մ'երեւցաւ, բայց շուտ մը մեկնութիւնը դտաւ : Նոյն խռովութեանց ու անկարգութեանց ատենները այսպիսի մեծ սխալ մը յայտնուելու ալ ըլլար, թեթեւ անձշգութիւն մը կը համարուէր, եւ խիստ շատ անդամ չէր իմացուեր : Արդ՝ շուտ մը մակաբերեց որ իր փախչելէն ետեւ՝ անունը աս մահուան դատապարտուածներուն կարգէն հանելու կամ մոռցած էին, եւ կամ մասնաւոր չէին աւրած, որպէս զի սպաննուած կարծուելով՝ փախչելուն համար յանդիմանութիւն մը չընդունին :

Պր. Երլաւեանց շատ ցաւեցաւ որ այսպիսի լուր մը ամուսնոյն ականջը համելով՝ անոր սիրան անանկ վիրաւորեր եւ մահուան դուռը հասցուցեր է : Կը

բաղձար որ ըոպէ մը յառաջ երթայ զինքն աս ցաւ-
երէն ազատէ ու տրտմութիւնը փարատէ։ Բայց խո-
հեմ ժողովրդապետը դէմ կեցաւ, ըսելով որ Պէտք
է կամաց կամաց զինքը պատրաստել աս ուրախալի
լուրն ընդունելու։ Պարոնն իր խորհրդեան հաւանե-
ցաւ. բայց չուզելով բանը շատ ուշացընել՝ որոշեցին որ
նոյն օրը երթան, բանի տեղ չդնելով իրիկուան մօտ
ըլլալը եւ եղանակին դէշութիւնը։ Ուստի ամէնքը
մէկտեղ ճամբայ ելլելով՝ քիչ մը վերջը անտառային
լերան գաղաթը հասան, ուսկից որ ծառերուն մէ-
ջէն ցած հիւղերուն ճիւնով ծածկուած յարկերը
կ'երեւային։ Հոս ճամբորդները խիտ ծառի մը տակ,
որուն ճիւղերը մինչեւ դետին կախուելով՝ հովէն ու
անձրեւէն կը պահպանէր, մամուով ծածկուած քա-
րի մը վրայ նստան, եւ մինակ Յովհաննէս ճամբան
յառաջ տարաւ, ժողովրդապետին՝ ճիւղերուն մէջէն
ցուցրցած հիւղին կողմը։

Խըլտեանց տիկինը սգոյ զգեստով՝ վառարանին
առջեւը նստած՝ կար մը կը կարեր. Կարուս ալ
առջեւը գիրք կը կարդար։ Երբ որ ալեւոր ծառան
խցէն ներս մտաւ, տիկինը զինքն անմիջապէս ճանչ-
նալով՝ մէկէն վեր ցատքեց, աճապարեց առջեւը
դնաց, եւ ուրախութեան ու տրտմութեան արցուն-
քով՝ զինքն անանկ ընդունեցաւ՝ իբրեւ թէ իր
հայրն եղած ըլլար։ Տիկինը ծերունոյն ճեռքէն
բռնեց, առաւ զինքը կրակին քովը տարաւ եւ ա-
թոռի մը վրայ նստեցուց։

Քիչ մը տաեն ասանկ այլայլութեամբ անցընե-
լէն ետեւ՝ Ա՛Հ, սիրելի Յովհաննէս, իրար այսպէս
պիտի տեսնենք եղեր, ըսաւ տիկինը հառաչելով։
Ո՛Հ. բերանս յառաջ չ'երթար իմ սիրելի երկանս
մահուան պարագաները հարցընելու։ . . . Բայց գո-
նէ աղջկանս վրայ լուր մը տուր. Հեղինէս ի՞նչ ե-
ղաւ, բժշկին վախն ստուգուեցաւ. արդեօք . . . :

Աւ, միսիթարուեցէք միսիթարուեցէք, պատուական տիլինս, պատասխանեց Յովհաննէս. բժիշկն անառեն Օրիորդին հիւանդութիւնը մասնաւոր այնչափ ծանր ցուցուց, որպէս զի հրամանոցը փախուստն ետ չմնայ: Չեր ճամբայ ելելէն քանի մը ժամ վերջը Օրիորդին խելքը դլուին եկաւ, եւ մէկ քանի օրէն առողջացաւ:

Խնչպէս որ ամէն մարդ կընայ դուշակել՝ մայրն աս լրոյն վրայ արտաքոյ կարգի ուրախացաւ, եւ աշուլներէն ցնծութեան արցունքը սկսաւ թափել: Բայց քիչ մը լուռ կենալէն ետեւ՝ կէս մը արտմութեամբ կէս մը յանդիմանութեամբ՝ Եթէ աղջիկս աղջիկ է նէ՝ հետդ ինչու չբերիր, կանչեց. ինչու իր դժբախտ հայրենիքէն դուրս չհանեցիր, ուր որ խեղձին կեանքը վայրկեան մ'ապահովութիւն չունի. Ի՞նչպէս կրցար զինքը թուղթուլ. Ի՞նչ բանի համար . . . :

Խօսքը չմընցած՝ յանկարծ դուռը բացուեցաւ . . . Հեղինէն՝ մօրը բազկացը մէջ թուաւ: Կարոլս ալ եկաւ հոն նետուեցաւ: Երջանիկ մայրն իր զաւկըները բազկացը մէջ եւ սրտին վրայ տեսնելով՝ ուրախութենէն գրեթէ ինք իրմէ ելաւ:

Բայց մէկէն տիսուր մտածմունք մ'եկաւ աս ուրախութեան մէջ խառնուեցաւ: Էրկանը մահը միտքը դալով՝ հեծեծանօք աչուլները երկինք դարձուց, եւ ըսաւ. Ա՛հ, թէ որ սիրելի ամուսինս ալ կենդանի ըլլար նէ, ան ատեն ստուգիւ ուրախութիւնս կատարեալ կ'ըլլար: Բայց հիմա, զաւկըներս, դուք խեղճ ողորմելի, առանց հօր մնացած էք, եւ ձեր տեսիլը՝ թշուաւ մօրերնուդ սիրտը տրտմութեամբ կը լեցրնէ: Աս վիճակիս մէջ ես տառապեալ այրիս՝ ձեզի ի՞նչ կրնամ ընել:

Յովհաննէս սկսաւ հեռուեն եւ կամաց կամաց զինքը պատրաստել Պարտինին աղատութեան ուրախական լուրն ընդունելու: Տիկինը լուռթեամբ ծաւ

ուային խօսքերը մտիկ կ'ընէր։ Բայց շուտ մը նոյնեռուն ի՞նչ վերջ ունենալիքը դուշակելով՝ մէկէն վերցատքեց, կանչելով՝ Տէր Աստուած, կարելի՛ բանէ։ . . . Դուն, Աստուած իմ, դուն զինքն իր դահիճներուն ձեռքէն աղատեցիր։ . . . Անշուշտ հեռու պիտի չըլլայ։ . . . Եկէք Եկէք, զաւկըներս, դիմացն երթանք։

Հաղիւ թէ աս խօսքերն ըստած էր, մէյ մ'ալ դուռը բացուելով՝ Էրլաւեանց Պարոնը ներս նեւսուեցաւ։ Տիկինը՝ որ զանիկայ ստուգիւ մեռած կարծելով՝ մինչեւ ան ատեն վրան կը սդար ու կուլար, երբ որ աչքին առջեւը կենդանի տեսաւ՝ ինք զինքը դրեթէ կորսրնցուց։ Աւրախութեան եւ տարակուսի մէջ՝ չէր կրնար աշուրներուն հաւատալ։ չէր դիտեր թէ տեսածն իրօք իր ամուսինն է, չէ նէ՝ իր երեւակայութիւնը զինքը կը խաբէ։

Ամէնքն ալ ուրախութենէ վերջին աստիճանի այլայլած ըլլալով՝ մէջերնէն մէկը չէր կրնար սրտին մէջ զդացածն յայտնելու խօսք մը դտնել։ Բայց ետեւէ ետեւ այլայլութիւնն ան առջի սաստկութիւնը կորսրնցընելով՝ բոլոր ընտանիքը պատուական ժողովրդապետին ու հաւատարիմ ծառային հետ կրակին քով նստած՝ սկսան ուրախութեամբ խօսակցիլ։

Երկրորդ առտու ուրիշ հիւր մ'ալ եկաւ, որն որ Աստուծմէ ետքը ամենէն աւելի աս ցրուեալ աղնուական ընտանիքը միացընելու նպաստած էր։ Յովհաննէս դեղձանիկը ներս բերաւ, զորն որ առջի իրիկուն ուրիշ կահքերուն հետ ժողովրդապետին տունը թող տուած էին։ Կարոլոս իր սիրուն թրուչնեակը նորէն տեսնելուն շատ ուրախուցաւ։ Թռչունը մօրը հիւանդութեան ատեն՝ բաց պատուհանէ մը փախած էր եւ կարոլոս ան ժամանակուրնէ վերվրան տեղեկութիւն մ'առած չէր։ Հովուի զուտ մը

ապսպրած էր որ թռչունը բունէ իրեն բերէ, բայց
անիկայ տիրոջը բերելու տեղ՝ տարած ծախած էր:

Պր. Կըլաւեանց սկսաւ պատմել թէ ինչպէս
նոյն թռչնոյն ձեռքովն իր ամուսնոյն եւ որդւոյն
ուր ըլլալն խմացած էր: Կըլաւեանց տիկինն Աստու-
ծոյ աս զարմանալի տեսչութեան վրայ խնդութեան
ու շնորհակալութեան արտասուք թափելով՝ Ո՛վ
Աստուած իմ, ըսաւ, ստուգիւ աս բանս քու տրա-
մադրութեամբդ եղած է: Գուն աս թեւաւոր հրեշ-
տակին ձեռքովն իմ էրկանս խմաց տուիր թէ եր-
կրիս որ անկիւնը կը գտնուիմ: Եթէ ասանկ շու-
տով չհանէր, աս ձեռ սրտմաշուկէն կը մեռնէի:

“Նոյնպէս կարողս ալ սկսաւ Աստուծոյ շնորհա-
կալ ըլլալ. Աղէկ որ, ըսաւ, թռչնոյն մեր երգը
սորվեցուցեր եմ: Թռչունը փախաւ նէ՝ շատ արտմե-
ցայ եւ ամենեւին չէի մտածեր որ Աստուած անոր
համար ձեռքէս կ'առնէ՝ որպէս զի սիրելի հայրս ու
քոյրս եւ նոյն թռչնեակն իսկ ինձի նորէն ետ դար-
ձնէ: Ասկից կը տեսնուի որ ինչպէս կրնայ Աս-
տուած պղտիկ գժբախտութենէ մը մեծ երջանկու-
թիւն մեզի պատրաստել:

Իրաւունք ունիս, սիրելի՛ կարողս, ըսաւ հայրը:
Պէտք է ըսենք որ Աստուած մեր երկրաւոր բարիք-
ներն ալ անոր համար ձեռքերնէս առաւ, որպէս զի
մեզի անդիի աշխարհք անոնց փոխարէն՝ հաղարա-
պատիկը տայ: Աը յուսամ որ աս ժամանակաւոր
բարեաց կորուստովն ամէնքս ալ աւելի կը յառա-
ջանանք աստուածպաշտութեան եւ առաքինու-
թեանց մէջ՝ որմնք բոլոր աշխարհքիս հարստու-
թիւններէն եւ անոնց վայելմունքէն վեր են: Կա-
րելի է նաեւ որ ինչպէս դեղձանիկն ետ դարձուց,
նոյնպէս օր մը մեր երկրաւոր բարիքն ալ ետ կը
դարձնէ:

Պր. Կըլաւեանց որոշեց որ նոյն ձմեռը թիրով-

ցիին տնակն անցրնել։ Հեղիներ ու Կարոլոս դեղձաւ-
նիկը շատ սիրով կը հողային, եւ նաեւ ձմեռուան
ցուրտ ատենն ալ օր չէր անցներ որ միշտ կանանչ
տերեւ մը կամ պաղոյ կտոր մը չտան։ Շատ ան-
դամ՝ երբ որ աղնուական ընտանիքը ձմեռուան օրեւ-
րը չորս կողմի ձիւնապատ լեռներն ու տխուր ան-
տառները դիտելով՝ իրենց զավելներուն ապաղայ
վեճակին վրայ հողով կը մտածեին, մէկէն թոշու-
նը կը սկսէր ան ծանօթ եղանակը հնչել։ Ասով
շուտ մը հողերնին կը փարատէր, կը սկսէին ամէն-
քը մէկտեղ նոյն երդն երդել. եւ Աստուծոյ յան-
ձնուելով կը մսիթարուեին ու կը քաջալերուեին։

Անոր պէտք ենք վատահիլ, կ'ըսէր Պր. Երլա-
ւեանց, որն որ աս թոշնիկին միջնորդութեամբ ան-
դամ մը զարմանալի կերպով մեղի օղնութիւն հա-
սու։ Աստուծ անթիւ միջոցներ ունի զմեղ առ մեր
նեղութենէն աղատելու եւ ստուդիւ ալ կ'աղատէ։

Թռէպէտ եւ աղնուական ընտանիքը ժամանակ
մ'ալ կարօտութեան եւ նեղութեան մէջ մնային,
բայց վերջապէս կրցան հայրենիքնին դառնալ, ստա-
ցուածներնուն մեծ մասն ալ ձեռք անցուցին։ Պա-
րոնն ու տիկինը դարձեալ հարուստ եւ ստացուածոյ
տէր ըլլանուն վրայ զլիսաւորաբար անոր համար
կ'ուրախանային, վասն զի կրնային աղքատներուն
ու կարօաներուն օղնութեան հասնիլ, նեղութիւն-
ներնուն ատենը իրենց բարիք ընողներուն՝ երախ-
տաղիտութիւննին ցուցընել, մասնաւորաբար զՅով-
հաննէս, իր կնիկն ու որդին, եւ ծեր ձկնորսն ըստ
պատշաճի վարձարել։

81

000097229

2013

ՀՀ Ազգային գրադարան



NL0004129

Ց Ա Ն Կ

Ե.	ՊԻԱՆՈԱ ԿԱՄ ՈՐԲԵՐՈՒԽ ՊԱՇՏՊԱՆՆ ԱՍ- ՏՈՒԱԾ Է:	85
Զ.	ԳՈՒԼՎԵԼՄՈՍ ՌԱՏՆԵ ԿԱՄ ԱՐԴԱՐԱՍՏՐՈՒԹԻՒՆ ՎԱՐՃԱՏՐԵԱԼ:	100
Է.	ԱՏԱԶԱԿԱՅ ԱՅՐԸ ԿԱՄ ԱՆՕՐԵՆՆ ԻՐ ՓՈՐԱԾ ԽՈՐԽՈՐԾՄՆ ՄԵԶ Կ'ԻՑԱՅ	
Ա.	Անմիսիթար մայր:	106
Բ.	Անտառին մեջի պանդոկը:	110
Գ.	Մունջ աղջիկը:	113
Դ.	Իրարու արժանի մայր եւ որդի:	117
Ե.	Մունջ աղջկան լեզուն կը բացուի:	121
Զ.	Մօրեղըայր:	125
Է.	Տրտմութիւնն ուրախութեան կը փոխուի:	130
Ը.	ԴԵՂՁԱՆԻԿ ԿԱՄ ՑՈՅՄՆ ԱՍՏՈՒԾՈՅ ՎՐԱՅ ԴԱՌԱՀ Հ'ԱՄԲՁՆԱՐ	
Ա.	Էրլաւեանց ընտանիքը:	136
Բ.	Փախուստ:	141
Գ.	Թիրոլցիին տնակը:	146
Դ.	Ազատութիւն:	152
Ե.	Ծննդեան տարեղարձը:	157
Զ.	Բոլոր ընտանիքը կը միանան:	163

